

ՀԱՅՐԵՆԻ

ՏԱՐԵՑՈՅՑ



Ա. ՏԱՐԻ

1938



ՓԼՈՎՑԻԿ

Արքակ  
Դանիել

Դրամ

Արքակ Ալպյանեամբ  
Դանիել — Մարտիս

*EAA.*

• 40

ՀԱՐԿ -

Արշակունյաց պատմութեան  
Ըստ Թօնի Ազգային հանձնաժողովի  
աջակ և աջակ  
Փետր. 28. III. 1938 Տարբան

Յ. ՄԱՐԱՏԵԱՆ - Ն. ԳԱՎԱՊԵԱՆ

460

# ՀԱՅՐԵՆԻ

## ՏԱՐԵՑՈՅՑ

1938

Ա. ՏԱՐԻ

ՀԱՅՐԵՆԻ  
176

ՀԱՅՐԵՆԻ  
4431

Կրամ Ալպոյանեանի  
գոմիրէ — Մարտիս

ՓԼՈՎՏԻՎ





Ն. ՎԵՀ. ՊՈՐԻՄ դ  
Թագաւոր Պուշկարաց  
Եզ Արքայական Ծետանիքը

20 MARCH 1943



Ն. Ա. ՕՄՈՒԹԻԻՆ Տ. Տ. ԽՈՐԵՆ Ա.  
Կաբողիկոս Ամենայն Հայոց



## ՓՈԽԱՆ ՅԱՌԱԶԱԲԱՆԻ



Վերջին տարիներ, Պուղկարահայութիւնը ունեցաւ մեկ աւելի Տարեգիրքեր, որնեն սակայն կարճաժեռ կեանք մը ունեցան դժբախտաբար, բողով կարեւոր պարապ մը իրենց ետին:

**ՀԱՅՐԵՆԻ ՏԱՐԵՑՈՅՑԸ,** որուն հրատարակութեան կը ձեռնաւրկեն ներկայիս, կը ձգտի այդ պակասը բացնելու:

Մենի ջանացին հնարաւորութեան սահմանին մէջ այլազանութիւնն մը դնել անո՞ւ մէջ, անշուշտ, բաղդատաբար շայն տեղ մը տաղով Պուղկարահայ բաժնին, իբր արտայայտիչը իր միջավայրին: Շնորհակալ ենի որ մեր յարգելի աշխատակիցները իրենց բարեցաւ մասնակցութեամբ մեծապէս դիւրացնցին մեր զործը:

Մեր զիմաւոր նպատակներին մին եղաւ մատչելի ընել զայն հասարակութեան շայն խաւերուն, ու ասո՞ւ համար աշ նշանակեցին շա՞ս ժողովրդական զին մը:

Այս առաջին ձեռնաւրկին յացողութիւնը պիտի ժաշակերէ մեզ, շարունակելու անո՞ւ հրատարակութիւնը:

Այսպէսով, կը խորհին, զննէ տարին անզան մը, գրական պէսպիտուն հրատարակութիւն մը տաշ համարութեան, բաղձարով մեր համեստ ուժերու սահմանին մէջ վառ պահել Հայ Գրականութեան սրբան ատրուշանը:

ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐ

**Ա. ՄԱՍ**

**ԳՐԱԿԱՆ—ՀԱՍՏԱՐԱԿԱԿԱՆ**



Հայ ժողովուրդն այն բազմազդիւնքն  
առասպեկտական վիշտավն է, որ կոչվում է  
Հիդրայ, որի հիւամանցիւր ջախջախված  
եւ կրտված զլիի տեղ բուսենում է մի նորը  
եւ աւելի զօրաւորը:

Դարերի թերացում, համաշխարհա-  
կան դարբնոցի սպիռ վրայ, Հայը այն  
աստիճան ձեծվեցաւ, սաշվեցաւ եւ կոփ-  
վեցաւ, որ սացաւ երկարի աւրուրին: Հայը  
սարաւ, Հայը համրերեց ամենամեծ  
Մոնղոլիերի բարբառոսուրիններին: Դր-  
ւանել անցան նեղեղերի և փորորիկների  
հման, ջարդվեցան եւ վերջապէս անհե-  
տացան, բայց Հայը դարձեալ մեաց:

# ԱՆՏԻՎ ՆՇԽԱՐ ՄԸ

## ՏԱՐԵՑՈՅՑՆԵՐՈՒ ՎԱՐՊԵՏԷՆ

Նիզոսիա, 8 Փետր. 1926

**Սիրեցեալ բարեկամու** (\*)

. . . Հին համակերպ որպէս «մասունք» բոլորն ալ ստացած եմ և պարագային համեմատ պիտի ջանամ օպտագործել դայնու Զեռագրի նվաճահանուրին կը


դնեմ այն պարագային երբ ան եկեղեցայցներին հին դարու հնուրին եւ որպէս նոյն գրչագործութեանն է:

. . . Կը զարմանաք որ Տէր Հօր յաղագ շինութեան արձանագրութիւնն չեմ դրած տարեցոյցիս մէջ: Կը զարմանամ ես ալ որ 656-րդ էջս ուշի ուշավ չէք վերծաներ, ուր եկեղեցւոյ շինութեան և այլ մանրամասնութիւններ կան

**Թէ՛ՌԴԻԿ**

ու կը մնան ես միշտ բանի մը կրծտանալ ձեւին կողմէ նակից եմ, ճապաղելով թէ տեղ կը կորսուի և թէ ընթերցողին տաղաւոկ կ'առթուի . . . :

\*) Ողբացեալ Թէ՛ՌԴԻԿի սոյն համակը ազնութեան մեջ տրամադրած և Ռուսանոցին մեր ազնիւ բարեկամը տիւր Առեփան Տերտերեան, որուն ուղղուած է ան:




«Թէ էռ դիկ» անունս նորէն խնդրոյ նիւթ ընել  
էիք ուղած։ Բայց նախ ըսեմ որ չարաշար կը սխալիք՝  
կարծելով որ ձեր բարեկամական գիտողութենէն առ-  
նուած ըլլամ։ Յետոյ հարկ կա՞յ միշտ կրկնելու, թէ  
յանձին ձեր՝ կ'ողջունեմ (ու աղջունած եմ շատոնց)։  
Ճշմարիտ և անկեղծ բարեկամ մը՝ որ հոգածու է շահուա-  
և որ կը գնահատէ միշտ գրչի պարագմանցս օգտակա-  
րութիւնը։ Հիմա զանք անունիս Եղբայր, ի՞նչ ունի  
կիւզկիւմ կոկիկ անունս, զոր կ'ուզէք սրբազրել, իբր  
նոր կնքահայր, և փոխանակել զայն Թէռդորոսիկ բազ-  
մավանկ յորջորջմամբ մը։ Նկատենք սպահ մը թէ սի-  
րեցի զայն։ նորէն նոր պէտք է հասկցնե՞լ արարատ-  
աշխարհի, թէ Թէռդիկ չեմ այլւս այլ Թէռդորոսիկ։  
Եւ յետոյ ո՞վ ըստ որ իմ մկրտութեան անունս Թէռ-  
դորոս է (գօրավար)։ Իմ աւազան անունս Թէռդոս է (Թագաւոր)։ Գոր ատենին գգուականի են վերածեր տու-  
նիններս, ու այսպէս ալ մնացեր ու նուիրականացեր է  
ան ինձ համար։ Արգար Ունձեան եթէ գրէինք, ո՞վ  
պիտի իմանար թէ Արիկ Ունձեանը կ'ակնարկենք։  
(Ան' յնը՝ խմբագիր Միւպահեածեանի համար)։ Եզիսոսոս  
զաւեշտագիր Համբիկեան մը կայ (=Ռառուլ Բոնշոն)։  
Ուրեմն ըսենք իրեն որ Համբարձումեան ընէ մակա-  
նունը։ Գալով ձեր այն կարծիքին թէ Թէռդոսը ընդ-  
հանրացած չէ Հայոց մէջ, միթէ Թէռդորոսն ընդհան-  
րացած է։ Եւ ինչու պնդել նոյն անունը կրող մէկու-  
մը, որ փոխէ զայն։ On ne discute pas avec des goûts  
et des couleurs!։ Միւպասութիւն անուն մըն ալ ինկաւ-  
ունեցած ենք յանցելումն «Թէռդիկ նզնաւոր» մը։ Ի՞նչ  
կ'ըսէք, փոխենք պատմութենէն այս անունն ալ . . .

Կազմեալ Տարեցոյց։ — Ձեր գիտնալիք բանը,  
որո՞ւ որ ուզէք կրնաք նուիրել զայնս։ Ծնորհաւորելի  
է միայն ձեր ճաշակը, ամէնէն նշանաւոր անձերու մը-  
տագիր էք խաւորել։ Ծաստ տիրեցայ, իմանալով Հ. Տաշ-

Կանի պատահած աղէտը։ Աստուած մի՛ արացէ, եթէ  
աչկկայ մնայ այդ ներհուն վիեննականը, տուժողը պի-  
տի ըլլայ հայ գրականութիւնը։ — Առ ի գիտութիւն,  
ըսեմ թէ «Հ. Ամսօրեայ»ի ճիտիս պարտքը կատարած  
եղայ, մէկ հատ վենետէն ուղարկելով նոյնին խմբա-  
գրութեան. ան ալ ինձի թերթ կը զրկէ նուէր այսքան  
ատենէ ի վեր։

Դրոշմակ. — Ո՞ր տէրութեան որ ըլլայ գործած-  
ուած, և ձեռուընիդ անցնի, պահեցէք ինձ համար։ Աշ-  
խարհիս վրայ 2 միսիթարութիւն ունիմ, զորս չէ ու-  
զած կորզել Աստուած ինէ, այսքան դժբախտութենէ  
վերջ. 21 տարու զաւակս ու գրչի պարապմանց մասին  
անսահման եռանդու Ուստի կ'ուզեմ այլ և այլ եղա-  
նակներով ուրախացնել հօրամոյն ու մօրամոյն այդ  
որդեակս, իմ ընդհատուած կեանքիս այդ ժիր սահմիրան։

Զերդ միշտ անկեղծ՝




## ՀԱՅ ՄՃԱԿՈՅԹԸ

Ազգային Մշակոյթի յառաջադեմ զարգացման համար ուժեղագոյն ազդակը կը համարիմ նախնեաց օրինակը: Արչափ խորագոյն է մեր ծանօթորբիւնը և այ քաղաքակրթութեան փուլերուն, այնչափ առելի պիտի ըլլայ նմանութեան նախանձը եւ անդրագոյն յառաջադիմութեան ոգեշորութիւնը:

Պարճէ նախնեացդ փառքով, վառէ հայրենասիրութիւնդ անոնց օրինակովը եւ պիտի ըւրաս պարճանքը Ազգիդ:

ՊԼՈՎԴԻՎ

Հ. ՆԵՐՍԵՒ ԱԿԻՆԵԱՆ

30 Նոյմ. 1931

(Ն. Գ. ի աշխատեան)

## ՄՏՔԻ ՑՈԼՔԵՐ

Անշուշտ իմաստակ եւ անարդար պիտի ըւրաս պահանջել ամեն քեար հանրային գործը երգել եւ միւսիայն, միշտ անով բրուալ. ամեն հոգի իր ինքնուրիւնը պեսք է ձգչի արտայայտել, եւ բանասեղծուրիւնը պեսք է անկեղծ ըլլայ եւ ինքնարուիս, ու օգտակարին զգոնի երթեք գեղեցիկը, որովհետեւ գեղեցիկը ինքնին շատ բարձր տևակի օգտակարութիւն մըն է:

Ա. ԶՈՊԱՆԵԱՆ

## ՊՈՒԼԿԱՐ ԵՐԳ

Ո՞վ Պուլկար Երգ ձնիս ոչ ձախրուն,  
 Որ կը վառիս արեգնայիս,  
 Շոշքիս վըրայ բաժակ մ'ես դուն,  
 Զոր կը խրմեմ ամյազարար:



ԶԱՐԵՎ

ՊԼՊՈՒԼ

Քեզ օրքեր են սաքեր անման  
 Ու աստղեր են ցաքեր վըրադ.  
 Մէջը խորոշն խորհուրդ մը կայ,  
 Մէջը՝ փառքի բոցեղեն վարդ:  
 Արօտներու սըրինգը սուր,  
 Կարօտներու քընարն այնուեղ,  
 Հոն մրդիկներ կան բաքրաքուր.  
 Հոն՝ յաղրանակ ձրաշագեղ:

Ճողովուրդիդ ժիր ու ձերոս  
Մի՛րան է բամուած մէջը՝ վետ վետ.  
Անոր շունչն է կայծակնահոս,  
Զոր ես կ'ըմպեմ լոյս բաժակէդ:

Ու ես կ'օրհնեմ մայրող՝ քեզմո՞վ,  
Որ մեզ փրկեց բեկոր բեկոր,  
Որ մեզ շնորհեց խորշ մ'ապահով  
Ու չորցոց մեր վերքերը խոր:

\* \* \*

Ո՞վ Պուշկար Երգ ձնի ու ձախրոշն,  
Որ կը վասիս արեգնափառ,  
Շուրբիս վըրայ բաժնակ մ'ես դուն,  
Զոր կը խրմեմ անյազարար:

### ԶԱՐԵՆ ՊԼՊՈՒԽ

#### ՄՏՔԻ ՑՈԼՔԵՐ

Բանասեղծուրիւն նախ զզացում մը, յե-  
սոյ գրական կտոր մը եւ գրական սեռ մըն է: Կեան-  
իք նախ այն ուժն է որ կակը կ'ապրեցնէ, յեսոյ այն  
ժամանակաշրջանը որ եակին ծնունդին մինչեւ ա-  
նոր մահը կը տեսի: Ինչպէս բանասեղծուրիւններ  
կան առանց բանաստեղծութեան, այնպէս աշ կեան-  
իք կան գրեք առանց կեանքի . . . :

Բանասեղծուրիւն-զզացումը կեանի-ուժին  
մասն է, անոր ամենն հեռահաս, բափանցող եւ  
միեւնոյն ատեն իւրացնող, տիեզերական կեանից բա-  
փանցող եւ իւրացնող մասը:

ՎԱՀԱՆ ԹԷԳԻԵԱՆ

## ՄԵՌԵԼՈՅ

(Արձակ բերքուած)



**Զանգակը՝ նժդեսն Տէրեւ մը ինչպէս, կը ցրցնէկ  
և նշեցելոց մը անհուպ, կը բռնէ դէմ ինքը իրեն, եւ  
իբր նխնար, կը փողփողայ տարտաւ դոյսը փոսու-  
ռայի մը, մէզին մէց:**

**Ղողանցը կը հեծկլտայ իջնող գիշերին մէց ապ-  
րիլեան, ու իր կանչերը կ'իշնան՝ արտասուժի շի-  
քերու պէս ադամանդ, խնելապատաւ բարձին վրայ  
ոգելար ցերեկուան, մինչ ղողանցին երկնանեւ ար-  
ձագանցն է որ կը կանչէ հեռուին՝ Մեռելնե՞ր, հո-  
գը թեթև ըլլոյ ձեր»:**

**Եւ զուսազէս զուսընկան յակած վարուերն,  
Ան՛նց անյայց ցերեզւանին, տաղանամար կը շարհ  
ատափ փերթեր սրբաւաշ:**

**Առաջին սիրզը զարնան՝ ծաղիկներու մեղեդին-  
վը շեցունք՝ կը բերէ թերթեր շահպրակի, լեզակի:**

**Եւ յարզանի խունկ ու զմուռու կը ծխեն՝ զերդ  
բուրվառ, սարերը մշուշին մէց ծփուն, մինչ ան-  
խուփ բերան, աղբիւրին, անվերց կը կրկնէ՝ որպէս  
շուտանի, Ան՛նց երազը, որ մեր մօս զարած է յի-  
շատակ:**

+

**Ու կը խոկայ յերբողը պանդուիս, կարծէս  
անցեալը՝ կակիծովն ու փառքով՝ կը կրէ սրին մէց  
վարար, զերդ պանթեռնը ըլլար մենեղներուն մեր  
անման:**

**Կամ ոգին Ան՛նց սոսիներու սաղարթներուն  
մէց ապրող, իշտծ վար.**

ԿԵՐ  
ՀՀ/Յ/

17

Կամ սուհելերու ձորձին ողբուած՝ հառաջը  
ՏՐՏՈՒՄ մեր դիմաց.

Կամ անկծիք՝ անապատերուն մէջ աստանդա-  
կան, որ այցի է եկած:

Եւ կամ, հոգունուն մշտավառ ջան է ծիրա-  
մի:

Կամ սա ասդրիկան զիշերին մէջ՝ եղեռնահաւ  
ԱԼԵՆԵՂԾԵՐՈՒՆ յիշատակն ողող, մորմն զանզը մե-  
նեղցի.


Կամ ի՞նչ, ազգը եղերահամ, լիուած վիրաւոր,  
ծդրիդերուն հեղինս երզին:

ՓԼՈՎՄԻՎ


Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ

ԱՐԴ  
3471

ԿԵՐ  
176



Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ (Գծուած՝ Քանդաթաղուէէ)



## ԿԻՆԸ ԻԲՐԵՒ ԱԶԳԱԿԱ

### ՅԱՌԱԶԴԻՄՈՒԹԵԱՆ



Դարերու պատմութիւնը անկաշառ վկան է որ, կինը՝ դարեր շարունակ ունեցեր է իր անժխտելի, զօրաւոր ազգեցութիւնը՝ ազգերու, անհատներու յառաջ-գիմութեանը վրայ, ունեցեր է իր որոշ մասնակցութիւնը՝ քաղաքական կամ ազգային ձեռնարկներու մէջ, ահսանելի և երբեմն նոյնիսկ անտեսանելի չափով։

Յաւալի է սակայն որ կնոջ օգտակարութիւնը ժխտուած է յաճախ այրերու կողմէ, որոնք քաջ կերպով գիտեն թէ՝ առանց կնոջ՝ աշխարհի վրայ յառաջ-գիմութիւնը պիտի կասէր և երբեմն այրեր՝ կրնանք առանց վերապահութեան ըսել որ իրենց յառաջդիմութեան մեծ մասը և նոյնիսկ երբեմն ամբողջութիւնը կը պարտին կիներուն։

Հարց տանք նախ թէ՝ ո՞վ է սերոնդներու մայրը. ո՞վ է այդ տաղանդներու օրօրոցին քով տիւ և գիշեր իր հանգիստն ու հաճոյքը զոհելով հսկողն ու լուսցնողը. ո՞վ է երախայ տարիքէն մինչեւ չափահասութեան շրջանը այդ թոթովախօս երախային բերնին մէջ լեզու, սրտին մէջ զգացումներ և բարձր խոչալներու ներշնչումներ գնողը, եթէ ոչ կինը . . . եթէ ասոնք ըլլային միայն կնոջ մը յառաջդիմութեան յենակը գառնալու ազգակները՝ դարձեալ բաւական պիտի ըլլային իրական սեռին վրայէն վերցնելու այն արատը՝ թէ կիները ոչինչ կ'արժեն։

Բայց ուրախ ենք ըսելու որ՝ կինը, իր մայրական պարտքի կատարումը դէպի մարդկութիւն՝ շատ անզամ նոյնիսկ քիչ նկատելով, կը նետուի ասպարէզ և իր ամուսնոյն հետ թիկունք թիկունքի կը ջանայ

իր ընտանիքի նիւթական բեռը, որ այրերու հպարտութեան ամենաավելի դրամագլուխն է, միասին տանիվ՝ իր կնոջական պարտականութիւններուն հետ յաճախ զուզընթաց:

Դարերու պատմութիւնը քի՞չ է արձանապրեր արդեօք այն տեսակ կիներ, որոնք քաղաքական կեանքը դէպի լաւը լրջած, պատերազմներու առաջնորդները հանդիսացած և պատերազմական վճռական վայրկանաներուն, իրենց փափուկ անկիւններէն, շոապածեն դէպի ճակատ, հայրենիքի փրկութեան ի խնդիր, իրենց կարելին ի զործ զնելով: Եւ ամենակարեսօրը, հայրենիքի սիրոյն ինկող, վիրաւորուող զինուորը՝ իր վերջին միսիթարութիւնը, կնոջ հոգածու ձեռքերուն, սիրածոր աչքերուն և զորավալի խօսքերուն մէջ կը գտնէ. գթութեան քոյրն է ան՝ որ իր զգայուն սիրտը ի սպաս դրած է հայրենիքի քաջ զաւակներուն: Արդեօք կարելի՞ է ուրանալ որ, ճգնաժամային վայրկեաններուն բարոյական կորովի ներշնչումը հազար անգամ աւելի կ'արժէ. քան ֆիզիքական ոյժը: Սպարտացի կինը՝ երբ իր զաւկին վահանը կը յանձնէր, կ'ըսէր. «կամ տակը, կամ վրան»: Իսկ Հայաստանցի մայրը՝ արդէն շատ վաղուց, օրօրոցին վրայ հակած իր նորածինը զիեցնելու ատեն, կաթին հետ մէկտեղ վրէժի հուրը կը ջամբէր և թշնամիներուն դէմ կոււելու զգացումը ներշնչու և վառ պահելու հեռատեսութեամբ, թուրն ու հրացանը երախային օրօրոցին վրայ միշտ կախուած կը պահէր: Ահաւասիկ այր մարդուն մէջ դէպի հայրենիքի պաշտպանութիւն, դէպի քաղաքական յառաջդիմութիւն առնուած նախապատրաստական քայլեր, որոնք կնոջ կը պարտինք. ա'յն կնոջ, որ իբր սահմանափակ մտքի և զործունէութեան տէր անհատ անպէտ կը նկատուի: Ինչո՞ւ. որովհետեւ իր դատը, իր թէզը պաշտպանելու իրաւունքն ու պատեհութիւնը

չէ տրուած։ Կամ աւելի ճիշդ այցը մարդոց պէս իր ը-  
րածներովը յոխորսալու, սոնկալու արուեստը չէ ունե-  
ցած։ Քիչ տեսնուած են նոյնիսկ մեր օրերուն դիւա-  
նագիտական երկինքին վրայ փայլող այրեր, ինչպէս  
Միացեալ Նահանգներու յառաջդիմասէր և խաղաղասէր  
Նախագահը՝ Ռուզիլէլթ, որոնք իրենց յաջողութիւն-  
ները կը պարտին իրենց կիներուն, սակայն կինը՝ ա-  
ւելի համեստ և տեղի տուող, կը բաւականանայ զին-  
քը հովանաւորող անունին տակն ալ բարձր երեալով։

Ուրախ ենք ըսելու որ կինը՝ կրթական ու բա-  
րեգործական մարզերու մէջ ևս, փնտուուած տարր մը  
եղած է։ որն իր ամենամտերիմ դաշտը նկատելով,  
տուած է շօշափելի և զնահատուելի արդիւնքներ, Երկար  
պիտի ըլլար շարքը թուելու համար Ե. րդ դարեն մին-  
չև մեր օրերը կիներու տարած նուածումները կըր-  
թական, բարեգործական մարզին մէջ, քանի որ տա-  
րեգիրքի այս սուզ էջերուն մէջ որոշ տեղ մը տրամա-  
դրուած է իւրաքանչիւր զըսզի։ Սակայն աւելորդ չպի-  
տի ըլլար յիշել որ՝ Ե. րդ դարուն Վարդանանց պատե-  
րազմներէն հազիւ ազատուած, փափկասուն իշխանու-  
նիներ անձամբ կը հիմնէին վարժարաններ և կը հոկէին  
մանուկներու կրթութեան գործին։ Խոկ Բ. րդ դարուն  
հայ կին մըն էր, Ստեփանոս Սիւնեցիի քոյրը։ Սահակա-  
դուխտ, որ Հայտառանի մէջ երաժշտական վարժարան  
մը հիմնեց։

Խոկ մեղ ժամանակակից, այսինքն Կիլիկիոյ ա-  
զէտէն, տարազզութեան շրջանէն և Քեմալական շար-  
ժումէն մինչև մեր օրերը, կրթական և բարեգործական  
մարզին մէջ կոտղ ունեցած մասնակցութիւնը՝ անշուշտ  
սեռակիցներուն համեստութիւնը վիրաւորած չպիտի  
ըլլար, երբ ըսեմ արդէն որ անբազատելի կը մնայ,  
քանի որ հայ կոտղ փափուկ ձեռքը ամէն վայրկեան  
կայ ու կը մնայ ամէն ձեռնարկի և ամէն կազմակեր-  
պութեան մէջ անբաժան։

## ՊԱՐՏԻԶԱԿ

Ուսկից այսպէս նայուածքիս առջև յանկարծ փլուռեցար,

Հին ու աղուոր յուշքերու կախարդագեղ տեսաբան,  
Զոր լեռան լանջը մը՝ իրրե պատկերակալ տիտանեան՝  
Վեր կը բըռնէր ծովուն դէմ, հոն, երկինքին տակ  
պայծառ:

Երբ կը խայտար, օր մը, մէջըդ տակաւին կեանքը չէն,  
Ինձ կը թուէիր ամբակուռ զուն կառաշար մը անվերջ,  
Որ շոգեպինդ իր վաղքին հրպարտութեանը մէջ պերձ  
Կ'անցնի արագ, սանարըւած կանաչութեան մը մէջէն:

Հիմակ, սակայն, որ տըրտում ամայութեան մէզն անհուն  
Կախուեր է վլագ, զուն պատկերն ես, ա՛խ, մահուան  
թափորին,

Որ կը մըտնէ ներս յուշիկ գերեզմանէ մը, լըոին.

Ու զգայութիւնը միակ, զոր կուտայ տեսքդ իմ հոգւոյն,  
Մահասարսուռ զօղանջին գանգիւնն է այն, տըժգոյն,  
իսր,

Որ կ'իջնէ հաստ հաստ սըրտիս մըթութեան մէջ ոըգաւոր:

17 Յունի. 1925  
Գահիրէ

ԹԱՐԳՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Ծանօթ. Խըր.— Տարեցոյցիս տպագրութիւնը  
հոս հասած էր արգէն երբ ստացանք սոյն անտիպ քեր-  
թուածը՝ Մեծ. Հ. Մկրտիչ Վ. Բ. Պատութեանի միջոցաւ,  
համեստ մակագրութեամբ. — «Գրուրիւնը զոր ձեզ  
կ'ուղարկեմ» միստ կ'իշխանուր Պարտիզակի ամենէն

**Արտկ Ալպոյանեանի  
Գահիրէ — Մաքարիա**

## ԴՐՈՒՅԹ ՄՌ ՄՕՏԱՀՈՐ ԱՆՑԵԱԼԷՆ



1920ին, նոր վերադարձած էլ աքսորէս՝ Հալէ-պէն, երբ քարոզիչ նշանակուեցայ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյ, բարեյիշատակ Դուրեան Եղիշէ Սըրբազանի կարգադրութեամբ։ Արկածով մը դէմքս այրեցաւ օր մը։ Տիկին Լուիզ Սեռումեան այցելութեան եկած էր, ոռոսական մեթոսով մը դարմանեց դէմքս, բայց միջոց մը մնացի գեռ տունը, չէի կրնար դուրս ելլել։

Այդ միջոցին այրի կին մը եկաւ ու ըստաւ.

— Հայրիկ, քարոզներուդ միշտ ներկայ եղած եմ. որբերու մասին խօսած ատենդ արցունք թափած ու աղօթած եմ որ Աստուած ինձի հարստութիւն մը պարզեց, որ կարենամ օգնել որբերուն։ Աստուած լսեց ձայնս, Քրէտի Ֆոնսիկէ Էժիփսիկէնի թուղթ մը ունէի, որուն առաջին պարգևը շահեցայ, 50,000 սոկի ֆրանք. ահա՛ քեզի կը յանձնեմ, ուրախացուը որբերը։

— Տիկին դուք ո՞ւրտեղացի էք, հարցուցի։

— Պարտիզակցի։

---

Անձ զաւակը Ամեն. Տ. ԹՈՐԴՈՄ Արքեպ. ԳՈՒՇԱԿԵԱՆ. Պատրիարք Երուսաղէմի, մեր կողմէ 1935—6-ին լոյս ընծայուելիք «Քիւրանիա» ժողովածուին մեջ հրատարակելու հաւար դրկած էր մեզ, գրուած Պատրիակցիներու ախորէն ձիշդ տասը տարի ես։ Նորին Ամենապատութիւնն աշ, իր Առաջնորդական զահին վրայ՝ իր ծննդավայրը կ'ողբաց ներկայ գրութեամբ։

— Քանի՞ տարեկան էք:  
 — Եխուն երկու:  
 — Ամռանացած էք:  
 — Այս, բայց ամռախնա մեռած է:  
 — Զաւակ ունի՞ք:  
 — Ո՞չ:  
 — Ինչո՞վ կ'ապրիք.  
 — Լուացարաբուհի եմ, լուացք ընելով հացս կը  
 ճարեմ:

Իրաւամբ, խեղճ կնոջ ձեռքի ևզունդները լըռւաց-  
 քէն մաշած էին:

— Բայց, ըսի, գուք այս գումարէն բան մը չէ՞ք  
 ուզեր ձեր քով պահել, կրնայ ըլլալ որ օր մը անդործ  
 միաք, վերջապէս ծերութիւն, հիւանդութիւն կայ,  
 աշխարհի փորձութիւնները անպակաս են:

— Ո՞չ, ըստու, վճռական կերպով: Ես ուխտ ըրած  
 էի որբերուն նուիրել՝ հարստութիւն մը ունեցած ա-  
 տենս, հիմա ուխտու կը կատարեմ, առով երջանիկ եմ:

Աքանչացայ այս կնոջ բարեսրութեան, ու ըսի  
 իրեն.

— Տիկին, առ այժմ պահեցէք այս պարտաթուզ-  
 թը, մինչեւ ես առողջանամ ու կարենամ այդ մասին  
 կարգադրութիւն մը ընել, ձեր վափաքին համաձայն:

Ծնորհակալութիւն յայտնելով մեկնեցաւ:

\* \* \*

Քանի մը օր վերջը կրկին եկաւ կինը ու ըստու.  
 — Հայրիկ, եկայ նոր հասցէս յայտնելու, մենք  
 ամարանոց կ'երթանք, (հանգուցեալ Յովհ: Եսայեանի  
 կնոջ տիկին վերթինի քով կը ծառայէր այս կինը):  
 — Տիգրանուհի, աղջիկս, նայէ ի՞նչ պիտի ըսեմ:  
 Քանի որ ծառայութեամբ կը հայթայթէք ձեր ապրուս-

աը, ծառայեցէք որբուհիներուն, որբանոցին մատակարարը եղէք։ Զեր հարստութիւնը ազգկանց որբանոցին պիտի յատկացնեմ, զուք ալ հոն կը ծառայէք։ Որբուհիներն ալ թող ձեր կենդանի օրինակովը ներչնչուին և դուք ալ ծերութեան մէջ կը խնամուիք։ Այս կերպով ձեր ապագան ալ կ'ապահովուի։

— Ո՞հ, ի՞նչ ազուոր կարգադրութիւն է, հայրիկ, իրաւ որ Աստուծոյ ձայնը կը խօսի ձեր մէջ։

— Հիմայ այս գումարը պէտք է անձեռնմխելի մնայ Քրէտի Լիբանէի մէջ ու միայն ափուը դորժածուի իսկ երբ որբանոցը Հայաստան փոխադրուի, դրամն ալ դուք ալ միսաին կ'երթաք հոն։

— Ո՞հ, ի՞նչ աղէկ կ'ըլլայ, Հայաստանն ալ պիտի տեսնեմ ըսելով զոհ տպաւորութեան տակ մեկնեցաւ։

\* \*

Քանի մը շարաթ յետոյ զտայ զինքը Եսայեանց ասլարանքին մէջ։ Տիկին Վերժին Եսայեան իմացած երայս կարգադրութիւնը, ինչպէս Յակոր Յակորավիչ փոստաբանը, որ կը գտնուէր տիկին Եսայեանի քով։ անոնք ալ շատ զոհ մնացին և չնուրհակալութիւն յայտնեցին։

Ճաշին տեսայ Տիգրանուհին, սեղանին կը սպասարկէր, ամէնքը կը գովէին զինքը, քանի մը ժամեր բարուխնեցի Վասփորի գեղածիծազ ափունքը և բաժնուեցայ զոհունակ սրամվ։

Տիար Յակորավիչ գրամատան հարկ եղած ձեռակերպութիւնները կատարած և կտակներն ալ պատրաստ էր։ Յանկարծ տիտոք անակնկալ մը պատահեցաւ։

Գրեթէ ամիս մը ետքը, Տիգրանուհին զիս գտաւ և խնդրեց որ ժամը 6 ուկէսին ներկայ ըլլամ Բերայի Պատրիարքարանը, ուր Զաւէն Պատրիարքի նախագար հութեան տակ հաւաքուած պիտի ըլլան Հայաստանի

Հանրապետութեան գործակասար Թահթաճեան, Խաւախեան, տոռքի. Թորդոմեան և այլն. հոն զբամը պիտի յանձնուէր պ. Խատիսեանի՝ Հայաստան փոխադրելու համար։ Ծրագիրը շեղոծ էր իր նպաստակեն։ Դրամը պիտի փոխադրուէր Հայաստան, իսկ որբանոցը և Տիգրանուհին պիտի մնային Պոլիս։

Սաստիկ յուզուած, առանձին խօսեցայ Զաւէն Սըրբագանին։ Ինքն ալ իրաւունք տուաւ և ըստ թէ պէտք է զբամն ալ հոս մնայ, բայց խեղճ Տիգրանուհիին միամտութիւնը չարաշար գործածելով համոզած են զինքը զբամը կանուխէն փոխադրել Հայաստան։ Ուրիշներ ալ ջանացին տարհամոզել Խատիսեանը, մանաւանդ ժամանակին սննապահով վիճակը առարկելով Կովկասի մէջ, կարելի չեղաւ։ Խատիսեան դրամը առնելով մեկնեցաւ Հայաստան։ Թէ ի՞նչ եղաւ վախճանը՝ չգիտեմ։ Զգացի թէ սիսուլեր եմ, պէտք էր Բարեգործականի միջոցաւ ընէի այդ կտակը, քանի որ այնքան նախանձախնդիր է ան նման կտակներու հանդէպ և ունի մասնաւոր սպասարկութիւն մը այդ նպաստակաւ։

### ՄԵՍՐՈՊ ՎՐԴ. ԱՄԱՑՈՒԵՎ

#### ԱՌԱԿՆԵՐ

Նախամձուր միշտ ուրիշին  
գեշ կը տեսէ լաշե ու բարին։

ՄԽԻԹԱՐ ԳՈՅ

Ուշիշ քննէ դու այն անձը  
Ում կը յանձնես սրտիդ գանձը։

ՎԱՐԴԱՆ

## ԵՐԳ ԱՃՆԱՆ

Դուն դաշկո՞ս, մըշուշո՞ս, մըրզաշի՞ցիս աշուն,  
Դուն սըխուր, հոգեկի՞ց, վըշտաղո՞ւն բարեկամ,  
Իմ աշնան, ազազուն սըրտիս ֆեղ բի՞ւր ողջոյն,  
Քանի որ մենք ա'յիման իրարու ենք նըման:

Քեզի՞ պէս, ա'յ չունիմ սիրաբոյր ծաղիկներ  
Չունի՞մ աշ յոյս կանաչ, եւ ոչ աշ սափ արեւ,  
Երկինքը աւսո՞ս է, մըշո՞ւշն է զիս պատեր,  
Յո՞ւրս ժամին կը բափե իդաերս զերդ Տերեւ:



Քեզի՞ պէս, ես ունիմ հունաճերու օրհնութի՞ւն,  
Հասունցած այս կեանին օրերեկն վըշտաբեր,  
Թախիծի ու ցաւի պըտուղնե՞ր դառնազոյն...:

Քեզի՞ պէս, կը դո՞ղամ սըրտովս տեղնաւեր,  
Կը զզամ որ աւելի՞ մօս եւ ես ձըմեռուան,  
Նընցելու ցուրտին տակը սպիտա՞կ լոռութեան:

**Օ. ԶԱՐՄՈՒԽԻՆԻ**

## ԴԱՍՏԵԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ

Մարդը՝ իր ծնունդէն մինչև այսօր՝ ունեցեր է սեւուն նպատակ մը, այն է տպրիլ հեշտ կեանի մը, վայելելով բնութեան բարիքները:

Այս նպատակին կը ձգտին իր մտածումները, աշխատանքները, պայքարները, մինչև անգամ պատեղազմները: Այս նպատակով ստեղծած է ան օրէնք, գիր, գիտութիւն, քաղաքակրթութիւն, ասոր համար են իր հնարած գործիքները, գիւտերը, արուեստները: Ու այս մարդին մէջ ձեռք բերած է այնպիսի նուածումներ, որ այսօր կ'իշխէ ո՛չ միայն ցամաքի բոլոր տարրերուն ու արարածներուն, այլ նաև, կը տիրէ օլին, ջուրին, ձայնին ու լոյսին, և հիմա, աչքերը յառած է գէպի... ուրիշ մոլորակներ:

Իր արդի սարդ կեանքը կազմաւորելու համար ան ստեղծած է իշխանութիւններ, պետական կարգուասարք, գատական ատեաններ և ուրիշ այլազան միջոցներ, որպէսզի ապահովէ իր քաղաքացիներու պաշտպանութիւնը, անգործութիւնը և բարօրութիւնը:

Իր հրաշալի միտքը ստեղծած է նաև զանազան ընկերային գրութիւններ, այլազան քաղաքական դաւանանքներ՝ միշտ լաւագոյն կեանքի մը խոստումներով, որոնց յաղթանակին համար այնքան շունչ սպառած է, այնքան մելան ու ... այնքան արիւն:

Այս նիւթական ստեղծագործութիւններէն գատ, ան հնարած է կրօնքը, հոգեկան ու բարոյական խորհուրդներ մշակելու համար իր նմաններուն մէջ, ու ասոր համար կը պահէ լէպէսններով պաշտօնէութիւն ու այդ գաղափարին նուիրած է պաշտամունքի հոյակապ տաճարներ:

Եւ ստկայն, հակառակ այս բոլոր հնարքներուն,

բանական ու բնագանցական դերագոյն միորձերուն, մարդը այսօր աւելի երջանիկ չէ, քան իր նախահայր բերը, երբ արդի սեփականութիւններէն շատեր կը պակսէին իրեն:

Ո՞ւր պէտք է վնասուել ուրեմն մարդուն բարօրութեան գաղանիքը, երբ զիտութիւն, կրօնք և մարդկային հանճարին բոլոր ստեղծագործութիւնները, բուլոր նուաճումները անկարող եղած են այդ բաղձալի կեանքը ապահովելու իրեն:

Մարդը այսօր երկիւղ չունի բնութեան տարրերէն կամ վայրի գաղաններէն. «գաղանի գորութիւն»ներ, «չար ոգի»ներ տպաւորութիւն մը չեն զործեր իր վըրայ, մարդուն միակ ու մեծագոյն թշնամին՝ ուրիշ մէկը չէ այսօր, բայց եթէ նոյն ինքն Մարդը, իր յըգկուած ու մշակուած մտացին կարաղութիւններով, որով ի վիճակի է առնէն չարիք յզանալու և իրազործելու:

Այդ մարդ—գաղանը սանձելու համար, արտաքին ազդակները անբաւական են իսկ կրօնք, օրէնք, իշխանութիւն, զիտութիւն՝ բոլորը արտաքին ազդակներ են: Պէտք է ներքին մարդը բարեկարգել, աղնուացնել, ու ատոր միակ միջոցը՝ Դաստիարակութիւնն է:

Ճիշդ է որ այսօր անազին աշխատութիւն կը տարուի «կրթութեան» անունով, բայց եղածը չսովազանց թերի է, մանաւանդ միակողմանի: Մանուկը խառնուրդ մըն է բարի ու չար զգացումներու, երբ առոր միայն միաքը կը մշակուի, զբեթէ անխնամ թողլով իր սրտին ու հոգիին աղնուացման համար անհրաժեշտ եղաղ միջոցները, այդ աններգաշնակ զաստիարակութիւնը առիթ կուտայ տղուն մէջ չար բնազգներու դարդացման:

Լու է որ ի հարկին, նոյնիսկ միջոց մը, մտքի զարգացումը զբուի երկրորդական զծի վըրայ, առաջնութիւնը տալով երկար ստենէ ի վեր խոպան միա-

ցած սրտի ու հոգիի գաստիարակութեան:

Կարևոր է նաև ուսուցչին անձը, ան որ պիտի կերտէ այդ նոր սերունդը: Կրօնի առաջին հիմնագիր-ներուն պէս, ան պէտք է ըլլայ մտքրակենցաղ, նուիրուած իր առաջարէզին, առոր կոչումը ունենայ և իր անձին օրինակովը, բարոյական կեանքի պատրաստէ իր խնամքին յանձնուած մատաղ հոգիները:

Մարդկութեան բարօրութիւնը կախում ունի ա'յս ուղղութեամբ գաստիարակութենէ մը, որ, ինչպէս կը հաւատան շատ մը մեծ խորհուզներ, պիտի ըլլայ ուսուավորէպ մարդկութեան նոր Կրօնին:

Առանց այսպիսի գաստիարակութեան մը, մարդկային լաւագոյն գիւտեր ու յղացումներ պիտի մնան մասնաւորներու սեփականութիւնը, որոնք չպիտի գիտնան անոնց յարգը և վայելելու եղանակը: Բոլոր այդ գիւտերը, որոնք մարդոց բարիքին համար հնարուած են, պիտի գործածուին գէպի չարը, աւելի ևս անհանդութելի գարձնելով մթնոլորտը: Եյս ընթացքով մարդկային կեանքը պիտի ունենայ երեք չըջաններ. — Պատերազմի և ախտապատճառութեան շրջան, Պատերազմի արիւնոց շրջան և Պատերազմի աւերելերը դարմանելու շրջան, յետոյ, նորէն սկսելու համար առաջինէն: Իսկ պատերազմը որ այս կերպավ առանցքը պիտի գառնայ մարդոց կեանքին՝ ախտամէտ երեոյթ մընէ, ժըխուամը բանականութեան, որ կեանքը կը դառնացնէ, ժողովուրդներ կը թշուառացնէ, զբեթէ ոչինչ տալով փոխարէն:

Թերեւո քիչ մը ուշ խելամտի մարդկութիւնը այս ձշմարտութեան, բայց կեանքը ցոյց պիտի առյ թէ սիսալ է իր հետեւած ուղղութիւնը: Լայնածաւալ Խորհ: Միութեան բնակչութիւնը աւելի երջանիկ չէ այսօր, քանի փոքրիկ Զուիցերիոյ ժողովուրդը, կամ Հանրապետական թուրքիոյ քաղաքացիները աւելի բարերաս-

տիկ կեանք մը չեն վայելեր՝ քան միապետական Անդալիոյ մէջ ասպազները։ Նոյն բաղկաստութիւնը կրնանք ընել անհասներու համար ալ։

Ուրեմն՝ մարդոց կեանքը բարելաւելու համար պէտք չկայ անպատճառ նոր կրօնքի, քաղաքական նոր վարդապետութիւններու — բաևականէն աւելի կան արդէն ասոնցմէ — մարդուն պէտք եղածը Բարոյական Դասիարակութիւնն է, բարի գդացումներու և մատածումներու մշակումը, որուն մէջ պիտի գտնէ ան բարորութիւն, անողորսութիւն և բոլոր իր աղնիւ ձըգտումներուն զոհացում։

S. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

### ՅԱՂԹԱՆԱԿԻՆ

Դէմը նըստէ՛, աս գանոյքին վըբայ պերճ,  
Ինչպէս Հանճարն Ողմապոսի կատարին.  
Ու՝ արիւնու պայքարներէն, մահէն վերջ,  
Զերդ մըտերիմ խօսինք, ըմպե՛նք հին գինին. . . .

Ես արդ Ե՛ս եմ։ Տե՛ս, կողերուս մարմարէն  
կը կաթկըթի աստուածութիւնը կարմիր. . .  
Ու բազուկիս շանթերուն շուրջ կը պարեն  
Արշալոյաներ ու ստաններ ծընըսպիր. . . .

Ես արդ Ե՛ս եմ. — ժողովուրդ մ'որ իբըր գետ  
Խոհալին կը սուրայ ու սարէ սար  
կը քանդակէ վերածնունդն իր անըստուեր. . .

Դէմը նըստէ. ո՞հ, ի՞նչ լաւ է քեզի հետ  
Երգե՛լ, խօսիլ հաւասարէ հաւասար. . .  
Ո՞հ, յարգանք քեզ. . . ո՞հ, քեզ թըռիչքըս նըւէր. . . .

ՀԱՅՐԵՆԻ ՅՈՒՇԵՐ

## ՄԱՅՐՍ

Ա.ՄԵՆՈՒՆ ՎԱՐԴԱՒԿ ՏԱԽՏՈՒՆ



Կարբագեան լեռներու վիճ երուան տակ, ասաղա-  
ղարդ իրկուն մը, Ֆրաւմոսաս գիւղաքաղաքին մէջ,  
իմ ձեռքով տնկած սալորենիի մը տակ նստած եմ: Ոչ  
մէկ տաեն մտքէս անցած էր թէ կեանքիս 55րդ  
տարին օտար երկնքի տակ, այսպէս հեռու պիտի բո-  
լորեմ: Գիւղին արեւմուտքը բարձրացող լեռները Պար-  
տիզակիս Եասալս ձորր կը կարծեմ, ետեւիս լեռը պի-  
տի ըլլայ Ս. Մինսաը, իր խորհրդաւոր փլփլկած մա-  
տուռով:

Կը կարծեմ թէ Պարտիզակ եմ, սա լուսինէն ար-  
ծաթաղօծուած զանզակատունը Լուսադրիւրի մօտի  
կարմիր եկեղեցիին զանզակատունը չէ<sup>9</sup>. և սա լուս-  
թեան մէջ կարկաչող առուն՝ մեր տանը քովի Աշխենց  
ձորի լեզուէն չէ<sup>9</sup> խօսիր, որուն մօտիկ ես մանկու-  
թիւնս անցուցի. այն ձորը, որուն ջուրը Փետրուար-  
Մարտ ամիսներուն՝ ա'յնքան աղմկալից՝ գէպ ի Մար-  
մարա ծովը կը շտապէր:

Ճիշդ մօտս ալ, նստարանի մը վրայ մայրա կը մը-  
րսփէ. ծերացած՝ բայց ուժեղ Այս' ինքն է, չեմ երա-  
զեր, որ յանկարծ կ'արթննայ, տխուր երազէ մը ան-  
շուշու ու զառնացած կ'անիծէ.

— Աչքերնին քորնայ:

— Որո՞նց աչքերը, կը հարցնեմ:

— Կիւրճիներուն, օխտը եռդանեե՞րս տարին:

Վա՛խ, Վա՛խ . . .

Կը սթափիմ, երկինք կը նայիմ, լուսինը արծա-  
թով կը ներկէ մօտակայ տուններուն տանիքները, գե-  
տին կը պառկնցնէ ծառերուն շուքերը: Կը յիշեմ, այս'

20 տարի առաջ, բոլոր Պարտիզակցիներուն հետ մայություն ալ իր տնակը Աշխենց ձորին մօտ կակեց, իր բըրդ գէ հարախին ու սուրախիը Միսիթարեաններու եկեղեցին մէջ կղպեց, քանի մը ամիսէն ետ գառնալու և զանոննք վերապանելու յոյսով, և հիմա, ո՞վ երկինքը, ինկած է հեռաւոր հողերու վրայ՝ տժգոհ։ Թէև արկընքին վրան իր գիւղին երկնքին վրայ տեսած ասազե՞րն են որ կը պլավան, հոն է թերհզին, և լիոնները իջնող արծաթեայ ճերմակ լուսինք, ա'յն մինենյնն է, որը իր մանկութեան իրենց պատոհաննէն գիտած էր երբ վերի արտերէն կը բարձրանար։ Հոս, հացը ճերմակ է, անկողինը տախտակամածին վրայ չէ՛, այլ մահճակալիքն վրայ կը ձգէ, մեր օճախսին աչքերը յուրցնող մուխը չկայ հոս, այլ երկաթեայ վասարաններ, ու ան իր եռդրանները կը փնտուէ. եկեղեցին մէջ կղպուած եռդրանները՝ քսան տարի ետք։

Մայր, կ'ըսեմ, զուն քու կարախադ ու սուրախոդ կ'ողբաս, հապա ի՞նչ անէծք թափեն անոնք՝ որոնք իրենց պալատի պէս տները, այգիները, պարտէզները, գրամինին ու կալուածնին գիւղը ձգած մինչև Տէր-Զօր գացին ի՞նչ ըսեն անոնք, որոնց աղաքները աքսորի ճամբուն վրայ մեռան և աղջիկները առեւանդուեցան։

— Աչքերնի՞ն քորնայ, կը կրկնէ մայրս, նեղուած անջուշա՞ որ ծերացած աչքերէն ա'լ արցունք չեն քամուիր և սրախին խորէն երկու բառ ալ դուրս կ'ելլէ իր բերնէն։

— Ա՛խ մեր գեղը, Պարտիզակը... ու նորէն կը մրափէ աղատելու համար հայրենարադութեան յաւէն...։

## ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ



Նոր կտակարանի հերոսը ամբողջովին կը նսեմաւ նայ քսաներորդ դարու մեր արդիական անառակ որդին սխրագործութեանց քով։

Մուրատ Զօլաքօֆ.

Այս էր անունը նոր օրերու անառակին՝ որ չէր բաւականացած իր հօր միլիոնները սպառելով։ Զեղսութեանց գերադրական աստիճանին մէջ միսրճուելէ վերջ, նոյնքան գերադրապէս մսիած էր իր ծնողաց ամէնէն գեղեցիկ ու նուիրական յիշատակները, մատանի, օդ, ապարանջան՝ և հուսկ ապա՝ տունը, ազարակը և արտերը։

Աւելի յետոյ երբ ալ բան մը չէր մնացած, բնաւանեկան լուսանկարներու ոսկեզօծ շրջանակները աչ-քին գարկած էին։ Զանոնք ալ ծախսեց մի քանի հարիւր լէլայի փոխարէն, գումար մը՝ որով կրցաւ երկու օր ալ քարշ տալ իր անպէտ գոյութիւնը։

Մունետիկները անընդհատ շուրջը կը դառնալին, աճուրդի նոր բան մը գտնելու յոյսով։ Բայց ալ բան մը չէր մնացած։ Մուրատ ի զուր կը չարչարէր իր ուղիղը։

Յանկարծ դէմքը ճառագայթեց, աւելի ճիշդ դիւ-ւային ծիծաղ մը ուրաւագծուեցաւ իր ոսկրուտ և չոր դէմքին վրայ։ Ալզօմ մը կար գեռ որուն երկու կող-քերը արծաթապատ էին։

Գուրգուրանքով փաթթեց զայն լրագրի մը մէջ և մունետիկներուն տարաւ, որո՞նք սակայն առարկեցին թէ պարանակութիւնը հետաքրքրական և արժէքաւոր չէր։ Կողքերն էին հարկաւոր։

Ու յիշատակներու պատմութեանց այս անգիր գըր-քոյկը գնչուներու շուկային մէջ ձեռքէ ձեռք պալ-

տեցաւ։ Մուրաստ, չէր մտածած իսկ անոր պարունառ  
կութիւնը կազմող լուսանկարներու մասին՝ որո՞նք իր-  
րև ընտանեկան թանկագին յիշատակ բարոյապէս ան-  
ձեռնմխելի էին։ Ու ահա իր մեռած կամ ամուսնացած  
քոյրերուն նկարները նշաւակ կ'ըլլային շուկայի գուեհիկ  
և յայրատ արտայայտութեանց ամօթալի տարափին։

Բայց Մուրաստ միայն դրամով կը հետաքրքրուէր։  
Յաջողած էր Ալպօմի հաշւոյն հարիւր լէվա փոխ տանել  
իր հօրը բարեկամներէն մէկէն, որ նոյն իսկ խնդրած  
էր իրմէ Ալպօմը գնել՝ պահանջուած գինը վճարելու  
խոստումով։ Օտար մը որ կը գուրգուրար իր բարեկա-  
մին յիշատակին վրայ։ Բայց Մուրաստ մերժած էր։ Ու-  
րոշած էր այլեւ չի շահագործուիլ ո՛չ ոքէ։ Կը բաւէր՝  
որքան շահագործեցին գինքը։

Ու այս մտայնութեամբ թոյլ տուաւ որ իր սիրե-  
լիներուն նկարները ձեռքէ ձեռք խայտառակուին,  
թափթփին, ոտքի կոխան ըլլան ու անարգուին։

Ու այս նուաստութեան կը հանդուրժէր հարիւր  
լէվայի համար։

Զեռքէ ելաւ վերջապէս Ալպօմը։ Հարիւր յիսուն  
լէվայի ծախուեցաւ։ Որոշեց իր հօրը բարեկամին հա-  
րիւր լէվան չի վերադարձնել։ Ո՛վ գիտէ անիկա որ-  
քան շահագործած էր իր հայրը։

Ու Ալպօմին արժէքովը գիշեր մը ևս զեղսութեանց  
մէջ թաւալեցաւ, եղան մը պէս՝ որ ձահիծին խորը  
մխրճուելով ինքզինքը երանութեան մէջ կ'զգայ։

Մինչեւ հօս ոչինչ կայ արտակարգ։ Անզգամ զա-  
ւակ մը անսառակութեան կատարէն իր սիրելիներու յի-  
շատակը կը սրբապղծէ։ Սովորական երևոյթ գուցէ։  
Տարբերութիւնը՝ Մուրաստին քիչ մը ինքնաստիպ ձեռով  
մսիւն է միայն։

Ասկէ վերջ կ'սկսի Մուրաստ Զօլաքօֆին անլուր  
շահատակութիւնը՝ իր ողբացեալ ծնողաց յիշատակին

հանդէպ:

Դժուար է երևակայել յանդգնութիւն մը որ խըզ-ձի, պարկեցառութեան և բարոյականի ամէն սահման կը դլէ կ'անցնի, և ի զո՞ւր փնտուել կուտայ պատշաճ բառ մը, որակելու համար այն աննախընթաց ոճիրը՝ որուն մէջ մահ չկայ, վասն զի բուն իսկ մահն է շահագործուողը:

Անտուակութեան գերատիսպարը սովորական ապրանքի մը պէս կը ծախէ նաև իր ծնողաց գերեզմանին վրայ կառուցուած գամբարանները, որոնք սև ընտիր մարմարինէ կերտուած ըլլալով՝ աշքառու գումար մը կը բռնէին:

Գնորդը գերեզմաննոց կ'երթայ, կը քննէ քարերը, Հայր Զօլաքօֆի աճիւններուն վրայ բազմած անոնք կը սակարկեն հանդարս և պազարիւն կերպով, և օր մը վերջ արդէն Զօլաքօֆ գերդաստանը կը մերկանայ իր վերջին հանգրուանէն ալ՝ իր անառակ որդիին անյազուրդ որկորին ի խնդիր։ Դեռ քանի ամիս ապրեցաւ, նորօրինակ գիտակապուտը իր ձեռք բերած տասը հազար լէվայով, սոսոյդ չենք գիտեր, բայց վստահ ենք որ անիկա այժմ նոր միջոցներ կ'որոնէ իր գոյութիւնը քաշ-կըստելու համար։

Մինչեւ հոս՝ իմացայ Մուրաստ Զօլաքօֆի պատմութիւնը:

Ասկէ անդին իմանալու համար մեծ ճիգ պէտք չէ թափել։

Շատ հաւանական է որ այժմ անիկա սկսած է մըսածել իր ծնողաց հողակոյտը փորելու, անտնց անդրաշխարհի աճիւններէն բան մը ևս կողոպտելու յոյսով։

Կտակարանի անառակ որդին կրցաւ ներում ստանալ իր երկնաւոր հօրմէն։

Բայց ո՞ր երկրաւոր հայրն է որ պիտի ներէ անեւ բեակայելի «անառակ»ութիւնը իր գաւկին՝ որուն յան-

գըգնութիւնը կը հասնի մինչեւ մարդկային վերջին կայանը, կաղոպտելու համար ծնողացը ամէնէն նուիրական յիշապատկը, գերեզմանի դամբանաքարը՝ որ անդենականի խորհրդաւոր սահմանադլուխն է:

Արբազզծեալ այդ սուրբ և երկիրւզալի սահմանը՝ կը նշանակէ կրել այնպիսի վայրագ և քարացած սիբումը՝ որուն մէջ դադրած է բարախելէ մարդկային ազնիւ և վսեմ գգացաւմը:

Ափսո՞ս, որ այդ Սի՛րտն ալ մարդկային էակի մէջ գըգեք է Բնութիւնը:

Փղովսիլ

ՀՐԱՆԴ ՀՐԱՀԱՆ



Հ. ՄԿՐՏԻՉ ՎՐԴ. ՊՈՏՈՒՐԵԱՆ 1932ԻՆ

Ժողովրդապետ Ֆրումոսայի  
Հեղինակ՝ “ՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱՑԱԿԱՐ”

**Բ. ՄԱՍ****ՊԱՏՄԱԿԱՆ—ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ****ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ****ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ**

(Քաղաքացի իր նամակներէն)

Վեհետիկ, 15—4—1931


**Սիրելի ներսէս ջանո**

... Փռւթամ որքան կրնամ հարցումներուն  
պատասխանել.

1.— «Ձեզ հանդիպ բարեացական եմ» ձեւը ընդհանրացած է այլեւ, և լաւագոյն է քան «Ձեզ նկատմամբ . . .» ձեւը, և ուղիղ՝ «Ձեզի նկատմամբ, կամ ձեր մասին» այսպէս կը մտածեմ, կը խօսին եմ. կը գործածուի:

2.— «Երջափակը» կրնայ գործածուիւնաւ ներդործաբար.

Հ. Ա. Ղազիկան այսինքն վակողի իմաստով. թափուր գետինը որուն եղերքը պատ են. չկայ կրնայ շրջափակ ըստիւ և իմաստը աւելի ճիշտ կ'ըլլայ.



եկեղեցւոյն շրջափակիլ. այսինքն եկեղեցւոյն շուրջը փակողը. մինչդեռ միւս ձեւով՝ այսինքն պատ ունեցող գետնին համար շրջափակ ըսելնուս, բառը տեղւոյն կ'երթայ և ոչ թէ եկեղեցիին. շուրջը փակուած տեղ. մինչդեռ միւս ձեւով՝ Եկեղեցւոյն շուրջը փակող տեղը կը հասկցուի. Բայլը չ'երթար:

3.— Դեռ և տակաւին հոմանիշ են. ապրերութիւն չունին, մէկտեղ ալ կրնան գործածուիլ:

4.— Երբեքի մասին օր մը զրեցի «Ազգարար»ի դէմ. Երբեք չեմ ուզեր սխալ չէ. ինչո՞ւ սխալ ըւլայ. հապա ինչպէս պիտի ըսէիր. Երբեք կ'ուզե՞մ. ասանկ բան չ'ըլլաբա Երբեք առանձնաբար կրնայ գործածուիլ բայերուն վերջը: Պիտի րնե՞ս այս բանը... Երբեք (զօրութեամբ պիտի չընեմ):

5.— «Ան ալ ուզեց» թբքաբանութիւն չէ. եւսին աշխարհաբարը ալ է. բուն ոյ ին ամփոփոյքն է. զրաբարի մէջ միասին կը գործածուին. «միւս եւս այլ», մի այլ—մէկ այլ—մէկալ. ան ալ ուզեց — օ տա իսթէի. ուրիշ լեզուներով ալ նոյն բանը կ'ըսաւի. anche egli ha voluto, il a voulu aussi. ան ալ ուզեց. ան ես ուզեց՝ լաւ չ'երթար. բարձր գրութեանց մէջ եւս ալ կրնայ գործածուիլ. Միւս եւս—ուրիշ մըն ալ...

6.— «Ապիտակ ձիաւորը». սպիտակը չի կրնար ձիուն երթալ. այլ ձին ունեցողին. բայց քանի որ ձիաւոր ձի ունեցող ըսել է, կրնայ սպիտակ ձի ունեցող ալ հասկցուիլ. Նախնեաց մէջ կայ սպիտակաձի, և ըսել է ձերմակ ձիաւոր. ձերմակ ձի հեծած «Այր մի սպիտակաձի յոսկիազէն վարեալ» Բ. Մկ. յա. է. յունարէնն է ձիաւոր. . . որով «սպիտակ ձիաւոր» ըսել է սպիտակ ձի հեծող մարդ:

Բա courant բարին համապատասխան յարմար բառ չունինք. Տեղեակ, իրազեկ, իրազեկն, իւկամուս . . . ասոնցմէ մին . . .

\* \*

Վեմերիկ, 14—2—1931

. . . Աղոնց պատասխանեց ինձի. ես ալ կրկին պատասխանեցի. բայց յօդուածս կտրատեցին. 1/4ը հազիւ մնաց. տես Յունուարի «Բաղմալէպ»ը . . . ամէն ըսածները սիսալ են:

Կը մաղթես որ «Նոր Մատենագիտութիւն»ը ժամանակ լմննայ. տղատ, ծանր գործ է, զոնէ քեզի պէս մէկը ունենայի օգնական . . . մինակ՝ չոր գլուխ, մէկ ձեռք, մէկ աչք, ի՞նչ կրնան ընել. կ'երթամ յառաջ, բայց ե՞րբ պիտի հասնիմ ծայրը, Աստուած ինք զիտէ . . . Ա՛լ մամուլի սիսալներուն ետեւէ չեմ վազեր. օգուտ չունի. չ'արժեր վայրկեան կորսնցնել. կարեւոր բան մը եթէ ըլլայ՝ կարելի է գրեմ . . .

. . . Գալով Plovdiv բառին, ըստ նախնեաց տառալարձութեան՝ պէտք է գրել Պլովդիւ, ինչ որ արդէն ըրեր ես. թէեւ զուն լաւագոյն ձեւը կը կարծես Փլովշիվ: Հստ իս փ է տեղը չէ. Բին ձայնը բէն է. Բլովշիւ. վերջէն գիրը պէտք չէ վեւ ընել. Plovdu կարգալու կարիք չկայ. հաշիւ, պատիւ, հաղիւ ըսող հայը, Բլովշիւն ալ նոյն ձայնով կը կարգայ: Քանի որ ուզիզը կայ՝ ինչո՞ւ անսովորը զործածուի. Ժլնեւը կը գրեն Ժընէկվ. հարկ կա՞յ այս այլանդակութեան. երբ հայերէն նոյն ձայնը տուող ուզիզ գրերն ունինք. . . :



# ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍՈՅ

## ՀԱՅ ԱՌԱՋՆՈՐԴԱԾԲԱՆԻՆ ՄԻԶ

### ԱԶԴՐԵՑԻԿ ԴԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԵՐ

(Հաստուած մը՝ Ռումելիի Հայերը անտիպ գործէն)



**Ապրօ Զէլէպիէն**  
(1616-1671) և իր որ-  
դին Մատթէոս Զէլէ-  
պիէն յետոյ, Էտիր-  
նէի Առաջնորդարա-  
նին մէջ, իբր ազգա-  
պես, միւրելիկլի, իշ-  
խանաւոր, յառաջա-  
կայ ձայն և ազդեցու-  
թիւն ունեցած են նաև  
բազմաթիւ ուրիշ ան-  
ձեր, որոնք իրենց  
վերքովը Զարպաճիի  
հանգամանք ունեցած  
են Ասոնցմէ առաջին  
կարգին վրայ կու գան  
Բանդիլիեանք որոնք

**Արշակ Աղայանեան**  
ըիանապոլսեցի և կարեւոր պաշտօններ ձեռք բերած ըլ-  
լալով նշանակելի դեր կատարած են Առաջնորդարանին  
մէջ, գրեթէ ժլ. դարէն սկսեալ շարունակաբար ազ-  
գային գործերը իրենք վարելով։

Սահմանադրութենէն յետոյ ալ իրենց ձայնը ըգ-  
գալի եղած է և միշտ ազգային պաշտօններու գլուխ

Աւանդաբար պատմուածներուն եթէ հաւատ ըն-

ծայել հարկ է, Աղքիանապոլսոյ առաջին հայ բնակիչը  
այս ազգատոհմին նախահայրը եղած է։ Այսինքն այն  
պաշտօնատարը որ Սուլթան Սելիմ Ս. ի ատեն պուլկար  
աղջկան մը հետ ամուսնացած է, նախահայրն էր իբր  
թէ Բանդիկեաններուն։ Այս աւանդութիւնը այնքան  
տարածուած է որ կարելի չէ չընդունիլ թէ քիչ ու շատ  
վաւերական հրմ մը պէտք է ունենայ անիկա։

Այդ հայը — որուն անունը չէ պահուած — իբր  
թէ կայսեր պալատին մէջ պաշտօն ունի եղեր (հաւա-  
նորէն այլազ)։ Որովհետեւ Աղքիանապոլսոյ մէջ Հայ  
բնակիչ չի կար, ձիսրիթուսթափա փաշա գաւառակին  
Սուուժաք գեղէն պուլկար աղջիկ մը կը փախցնէ և  
Աղքիանապոլս բերելով աղջիկը ձիու մը վրայ հեծ-  
ցուցած սրարշաւ կ'անցնի պալատին առջեւէն երբ  
Սուլթանը պատուհանը նստած էր Կայսրը իր ներկա-  
յութեան կոչելով զինքը կ'ըսէ. «Խազինի աշխարհ  
Շահին (1) կիպի նե ու չույուսուն»։ Ասկէ յետոյ Շահին  
տիտղոսը Բանդիկեաններու մէջ իբր անուն կը գործած-  
ուի, և մինչև վերջերը Էտիրնէկ մէջ զոյտութիւն ունէր  
«Շահին օսաղարր» անուն օսաղար մը որ հաւանօրէն Բան-  
դիկեանց նախահօր միջնորդութեամբ Էտիրնէ հաստատ-  
ուած Հայերը ստացած էին բնակութեան համար։

Կայսեր խիստ հրամանին վրայ Պուլկար աղջկան  
հետ պուլկար կղերին ձեռքով կը պսակուի Բանդիկեան-  
ներու նախահայրը, թէև պուլկարները հակառակ ըլլա-  
լով այս ամուսնութեան չէին ուզած պսակել և տեղի  
տուած էին առեւանդութեան, որուն հետեւանքը եղած  
էր այդ Հայուն ճարպիկ մէկ հնարքովը պսակուիլ կայ-  
սեր. հրամանով, առանց կրօնափոխ ըլլալու։

Այս նորակազմ և առաջին Հայ բնակութիքը կ'երեւի

1) Կ'երեւի թէ Խաղա-Շահին երեւելի զօրավա-  
րին ակնաւրկութիւն մըն էր։

թէ հրաման ստացած է Ետիքնէ բնակելու և իբր քաջաւլերութիւն օրական փոտուշա սահմանուած է իրեն և իր սերուալներուն, վասն զի մինչև մօտ ժամանակները Բանդիկեանք կ'ստանային կանոնաւորապէս օրական փոտուրա (բային), ինչ որ կը հաստատէ աւանդութիւնը՝ Միւս կողմէն նկատելի է որ երբ եկուորները 1635 ին բոնի կ'արտաքսուին Էտիքնէէն՝ միայն երեք ընտանիք բնիկ կը նկատուին, որոնցմէ մէկը անշուշտ Բանդիկեաններն էին:

Այդ առաջին հայուն սերուանգը մինչև հիմա գերակշիռ ձայն ունեցած է Ադրիանապոլսոյ Հայ հասարակութեան գործերուն մէջ<sup>(1)</sup>:

Մանաւանդ ասոնց մէջ մն. Յակոբ Ամիրա (1746-1844) երեւելի տիսար մը եղած է ընտիր Զորպաճիկ մը որ համայնքին բարելաւմանը աշխատած է: Ինքը որ 98 տարիներ ապրած է, ժամանակին ամենէն ազդեցիկ անձնաւորութիւնը եղած է: Արդապէսի և Առուակալի պաշտօն վարած է, ինչ որ զրեթէ համահաւասար իրաւասութիւն մըն էր Առաջնորդութեան հետ: Ի բացակայութեան Առաջնորդին ինքը առաջնորդարանի զործերու վարիչն էր և ամէն բան զրեթէ ինքը կը տնօրինէր: Նոյնպէս Երուաղէմի Ս. Յակոբայ աթոռին Էտիքնէի գանձապետն էր:

Ինքն սեղանաւոր էր և միանգամայն պետութենէն կարգեալ պաշտօնական միւպայանի: Իր ազգեցութիւնը և զիրքը այնքան նշանաւոր էր որ Առութան Մահմուտ երբ Էտիքնէ այցելեց իր ձեռքովը մն. Յակոբ ամիրային զաֆրան նուիրեց: Իր ազգեցութենէն և զբամական կարողութենէն հայ հասարակութիւնը օգտուած է: Ազգին զբամական օգնութիւններ ըլրած և

1) Բանդիկեանց կանոնաւոր ճիւղագրութիւնը կը պակսի, միայն սաշափիր կը դնենք զաղափար

կալուածներ նուիրած է որոնք արձանագրուած էին Ա-  
ռաջնորդարանին Քիւրիւկին մէջ:

Եոյնպէս նշանակելի է թէ այդ խաւարեալ ժա-  
մանակներուն մէջ ցոյց տուած է տարապայման սէր  
ուսման և կրթութեան: Իր ամենօրեայ դրազմանց շար-  
քին մէջ ունէր նաև ամէն օր դպրոց այցելելու, անոր  
պէտքերը տնտեսելու, դրամական նուէրներով աշա-  
կերտները քաջալերելու սահմանուած ժամանակ մը:

Իր այս գնահատելի ծառայութեանց համար ինքը  
թաղուած էր Ա. Թորոս եկեղեցւոյն բակը, ուր մինչեւ  
հիմա կ'երեւի իր տապանաքարը սա պարզ արձանա-  
գրութեամբ:

*Արտադրութեամար:*

*Ասրցիս*

*Ասկիսիս*

*Պողոս Ամիրաւ*

*մհ. Յակոբ Ամիրաւ (1746—1844)*

*Կարապէս Ամիրաւ († 1851) Միրսիչ*

*Պողոս Բանդիկեան*

*Յարնուրիւն*

*Կարապէս (Փաստաբան) Միրսիչ*

*Պողոս Հրանդ Միրսիչ*

*Թագւոր Միրսիչ*

*Պողոս Հրանդ Միրսիչ Արմենակ Յակոբ*

«Այս և տապան հանգստեան  
Մէկսի Յակոբայ Բանդիկեան  
Որ փոխեցաւ յասեացս  
Յամի Տն 1844 ի Յունուարի 4.»

Իրեն յաջորդած է միւնոյն դիրքով իր տղան կարապետ ամիրան մինչ միւս տղան Մկրտիչ ազա արդէն մեռած էր վաղաժամ (40 տարեկան) առանց ոնեւ կարեւոր դեր կատարելու (1), իսկ Կարապետ ամիրա կրցած է իր հօրը անունը անմոռաց պահել և անոր շաւիդին վրայ ընթանալ:

Ինքն ալ թաղուած էր իր հօրը քովը և իր գերեզմանաքարը կը վկայէր իր դերը:

«Փառf Ազգատոնմին  
Բանդիկեան  
Մէսսի Յակոբ աղայի Որդին  
Կարապետ աղա  
Բազմերախս Ազգապետ Հայոց  
Ադրիանուպոլսոյ  
մարմենվն ընդ շիրմաւս եղեալ  
Եւ հոգունվն փոխեալ յերկին  
խնդրէ աղօրն Զեր  
յիշել առ Աստուած  
Վախճանեալ 58 ամաց. 1851 Նոյեմբեր 5.»

Ասոր որդին Պօղոս Բանդիկեան՝ առաջնակարգ վաճառական, տղարակատէր, էտիրնէի իտարէի Ժողովին և Վերաքննիչ Ստեանի անդամ ըլլալէ զատ Ազգ. Ժողովներու ալ անդամ և Ստենապետ եղած է:

Իր որդիները՝ Կարապետ և Միսաք նոյնպէս ազգային գործերու մէջ գործօն դեր ունեցած են, որով իրաւամբ կրնայ ըստել թէ Ադրիանապոլսոյ հայ հասա-

---

1) Այս ալ թաղուած էր Ս. Թորոսի բակը անշուշ և յարգանս հօրը.

բակութեան և Առաջնորդարանին գործոց մէջ ամէնէն աւելի նշանաւոր հանդիսացած են Էտիրնէի հնագոյն Հայ ընտանիքին շառաւիզները:

Միւս կողմէն նշանաւոր անհատականութիւններ և անձնաւորութիւններ ես պակաս չեն եղած, միայն թէ դժբախտաբար անոնց հարասութիւնը, դիրքը և ազգեցութիւնը սերնդական չէ եղած Բանդիկեաններու պէս: Ասոնցմէ յիշուածներուն մէջ ամէնէն հիներէն են Խօնա Գալուստ և Ռումելի Մահասեսի պարոն: Գէորգն որոնք 1794 ին կ'երեւի թէ ազգային գործոց մէջ գործոն դեր մը կատարած են (1): Իրենցմէ քիչ յետոյ կու գան ժամանակով Բինկեանցի Մահատեսի Ստեփան Ամիրան և մատ, Խաչատուր ամիրանները որոնք 1797—98 էն սկսեալ ազգային գործոց մէջ կ'երեւին: Մահանաւոնդ Ստեփան ամիրան կ'երեւի թէ մասնաւոր դեր մը կատարած է Դաւիթ—Դանիէլեան վէճին մէջ: Էտիրնէն առ Դաւիթ զրկուած յանդիմանազրի մը տակ իր ստորագրութիւնը կ'երեւի ուրիշ 52 անձերու հետ որոնց անունները աւելորդ համարուած է յիշել մինչ իրը կը յիշուի յատկապէս, ինչ որ կը շեշտէ իր կարեւորութիւնը (1):

Աւելի մօտ ժամանակներու կը պատկանին Հաճի Սարաֆ Յովհաննէս Ամիրա (2) և Ռուսացցի Յարութիւն Ամիրա (3) որոնք կարեւոր դեր կատարած են Էտիրնէի ազգային գործոց մէջ, ինչպէս աւանդաբար կը յիշատակուէր:

Նոյնպէս նշանաւոր եղած են Էտիրնէի մէջ երկու ուրիշ Բինկեանցի ամիրաններ Խօնենց մն: Յակոբ ամիրա և Ժումենց Յակոբ ամիրան, որոնք կը յուսոյ սեղա-

1) Տես Դիւտի Հայոց Պատմութեան, Գիւտ ք. Աղանեանց. գիրք Ե. էջ 632—34. 670.

2) Տես Դիւտի Հայոց Պատմութեան. Ե. էջ 269.

2) Իր սերունդին էր 1905 ին Քեշանի մէջ վաճառականութեամբ զբաղող Կարապէս Յ. Յովհաննէսկեան:

3) Ասոր սերունդին ներկայացուցիչներ կային մինչեւ վերջերը:

նաւոր ամիրաներուն դերը կատարած են էտիրնէի Առաջնորդարանին վարչութիւնը իրենց ձեռքերուն մէջ ամփոփելով։

Մինչև վերջերը Խօջենց ամիրային սերունդը կը մնար Աղբխանապոլսոյ մէջ, միայն թէ իրենց բուն նախնեաց սերունդին անունը փոխած էին և կը գործածէին Օրբագարուշեան մականունը։

Իսկ Ժումբենց ամիրային սերունդը մինչև մօտ ատեններա իր գոյութիւնը կրցած էր պահել, սակայն ի. գարուն սկիզբերը անոնցմէ ոչ ոք մնացած էր քաղաքին մէջ։

Այս ամիրաները միայն Ազգ. Առաջնորդարանին գործերուն խառնուելով չեն բաւականացած, այլ նաև ըրած են բաւական բարեգործութիւններ և նուիրատուութիւններ, որոնք մինչև հիմա կը մնան։

Կալուածներ կան իրենցմէ նուիրուած։ Մասնաւորապէս նկատելի է որ Ժումբենց Յակոբ ամիրայի ազգեցութիւնը այնքան մեծ եղած է որ հարկ համարած է, անշուշտ Պէզճեան չ արութիւն ամիրայի հետեւողութեամբ, իր բարեգործական նուիրատուութեանց սահմանը ազգային ըրջանակէն ալ գուրս հանել, ժամանակին պահանջած խոհեմութեամբը։ Այսպէս ըինվեանցի Ժումբենց ամիրան Հայոց Ա. Թորոս Եկեղեցին նուիրածին յար և նման արծութեայ մեծ ջահմըն ալ (հատը 6—7 հարիւր սոկի արժողութեամբ) տուած է Յունաց Առաջնորդանիստ Եկեղեցին։

Ժամանակի կարգով ասոնցմէ աւելի յետոյ կու զանուրիչներ ոչ նուազ մեծանձն և մեծազործ վիրէվիշիներ ազգային գործոց։ Այսպէս, Պարտիզանանեան Կարսապետ Ամիրա (1) որ հաւանօրէն պոլսական ծագում

1 Հայր Աւետիս Պարտիզանեանի որ հարիւր ամեայ մեռաւ 1904 նոյեմբեր 19 ին Կ. Պոլիստ

ունիւ իր գիրքը այնքան մեծ եղած է որ երբ Սուլթան Մահմուտ և Սուլթան Մէջիտ կայսրերը Ադրիանապոլիս եկած են, այցելած են Պարտիզանեան Ամիրային ամառանոցը և հոն հիւրընկալուած են (2), ինչ որ շատ արտասովոր պատիւ մըն էր, հպատակի մը տրուած: Կ. Պոլսոյ հայերէն միայն Պէղճեան ամիրա, Տատեան Յովհաննէս և Պօղոս այս պատիւին արժանացած են:

Իսկ Ս. Թորոս եկեղեցիի վերաշնութեան գործին զլիսաւոր աշխատազներէն մէկը և միանգամայն անոր շինութեանց հոկող և այդ հաշիւները և նուիրատուութիւնները գրի առնողը եղած է Ուզուն Քէօփրիւցի Ստեփան ամիրա, որուն գրած տոմարը (քիւթիւն) նշանակելի մէկ յիշատակարանն էր Էտիրնէի Հայոց գաղթականութեան անցքերուն Պապիկ աղա՝ որ Պարտիզպանեան Կարսապետ ամիրային փեանն էր (1), Փափաղեան մէ. Պօղոս որ Ս. Թորոսի կից Ս. Երրորդութեան մասուոը շինոծ է և Եազրճեան մէ. Պօղոս որ 1000 սուկիի չսփ նպաստ մը ըրած է Աթ-Պազարի Ս. Կարտապետ եկեղեցին թէւ ամիրա չէին, ուսկայն իրը բարեգործ և Լիառատ անձեր նշանաւոր եղած են և ազգային առաջականութեան մէջ գանուած և Սոաջնորդարանի գործոց խառնուած են:


### ԱՐԾԱԿ ԱԼՊՕՅԱՃԵԱՆ

2) 1905 ին դեռ կանգուն էր այդ շենքը և Պարտիզպանեաններու սեփական:

1) Իր կիճը Տիկի. Վարդուհի Կ. Պողիս մեռած է ժթ. դարուն վերցերը և Արիկ Ունճեանի միջոցաւ Արմաշի վանքին 5—6 հարիւր ոսկի կտակած և եւ քաղուած Արմաշի վանքին մէջ:



## ԱՐՄԱՆՊԵԿԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆԸ



Նիկոմիդիոյ հարաւային կողմը՝ ուր Մարմարայի ծոցը կը կիսէ զեղեցիկ խճուղին, մօտիկը՝ Քէլթէփէ բարձր լեռան աստղատը ծեփուած է 900 անուոր շէն ու չարքաշ Արսլանպէկը՝ օգասուն, իրքաղցը ջուրերով, Ա. Աստուածածին եկեղեցիով և Մամիկոնեան բարձրաշէն վարժարանը շուրջ 450 երկուոր աշակերտութեամբ։ Աւազու որ բուերու աւերակ եղած է ներկայիս, 1886 և 1894 ի կրկին հրդեհներով, և ի վերջոյ աշխարհակործան պատերազմի հետեւանքով։

Արսլանպէկի պատմականը ունի իր յիշատակութեան արժանի կողմերը։ Երեք հարիւր յիսուն տարւայ հատուած մըն է ան Խարբերդէն, ուրկէ ներկայի ուխտավայր Շեխս-Տէտէ լեռը ապաստանած են 7 տընւոր միայն, սարսափի երկունքներով ենիչէրիներու շրջանին, և տարիներու ընթացքին հազիւ կրցած են հրամանաւ յաջողիլ գիւղ կազմելու իրենց հետ բերած «Արսլանպէկ» ծննդավայրի անունը վերընարելով։ Նշանաւոր հին ուսուցիչ Արմենակ Հայկունի Պոլսէն եկած է Արսլանպէկ ասկէ 120—130 տարի առաջ, և հասցուցած է երեւելի գէմքեր Մամբրէ Ծ. Վարդապետ, յաճախ Արմաշու փոխ վանահայր, աստուածաբան և փրանսագէտ, նաև Տէր Մկրտիչ Ա. քհնյ. Նալպանտեան, Ստեփան պատուելի—վարժապետ, Խաչիկ վարժապետ զարգացած ուսուցիչները, և շատեր։

Արմենակ Հայկունի Արսլանպէկցիներու տարազը կը կըէր այն ասեն և երբ իր զաւկին հիւանդութեան պատճառաւ Պոլիս կը մեկնի, հոն «Լիւքսէնպուրկ» ընթերցարանին զարգացած յաճախորդները կ'այլանեն Հայկունին անոր գիւղացիական տարազին համար, Հայկունին

Արմենակ, ոտքի վրայ՝ քաջ ֆրանսերէնով մը կը ձաղ-  
կէ զինքը վիրաւորողները և կը հասկցնէ թէ իր կըր-  
թական ասպարէզը և ուսումը տարածելու համար ըս-  
տիպուած էր համակերպիլ ժամանակին, որուն վրայ  
կը սկսին ներողութիւն խնդրել... նոյն իսկ եւրոպա-  
ցի օտարականներ:

Արալանպէկ շնորհիւ Արմաշու Դպրելանքին տուած  
է գիտնական գէմքեր՝ Մուշեղ Խպիսկոպոսի և Կորիւն  
վարդապետի նման: Նաև Տ. Աթանաս քննյ. Տէր Յով-  
հանէսեան՝ ձայնագրագէտ և հմուտ ֆրանսերէնի, որ  
Տ. Մկրտիչ Ա. քահանայի հետ ծեծի տակ աքսորի մէջ  
չարտչար վախճանած են և թաղուած օվաճըցի  
Տ. Տաճառ քահանայի ձեռքով, որը այժմ Ռումանիա կը  
դանուի:

Արալանպէկ տուած է իր ծոցէն բժիշկներ, ուսու-  
ցիչներ և քահանաներ, զեղագործներ, կային երկու մա-  
նարաններ՝ Տէր Կարապետեանի և Հէլլանանի, ուր կը  
յաճախէին հարիւրաւոր կիներ և աղջիկներ:

Արալանպէկ փառաւոր շրջան մը ճիշտ բոլորե-  
ւու և աւելի յառաջանալու օրերուն, զժբախտաբար  
կ'անհետանայ անդութ պատերազմի հետեւանքով և  
իր հերսո մարտիկներավ կը վերջանայ թողով սակայն  
յիշտատակելի անուն մը պատմութեան մէջ:

ԶԱՐԱՐԻԱ. ՔՀՆՅ. ՇԻՐԻՆԵԱՆ

ՊՈՒԼԿՈՐՈՀԱՅ ԼՐԱԴՐՈՒԹԻՒՆ 1937 ԻՆ

## ԱԶԱՏ ԽՕՍՔ

Օրաթերթ

Ազգային, Հասարակական, Գրական, Տնտեսական

է. Տարի 1937—Սոֆիա

Խմբագիր՝ Օննեկ ՄԽԻԹԱՐԵԱՆ

Տպագր. «ՄԱՍԻՍ»—Սոֆիա

Հասցե՝ Փոստարկութեան 444

ՊՈՒԼԿԱՐԱՆԱՅ  
ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԵՐ  
(ԹՌՈՒՑԻՑԻ ԱԿՆԱՐԿ)

Ա.

ՅԱՐ ՍԱՄՈՒԵԼԻ ՏԱՊՈՆԱՔՈՐԾ

Արեւմտեան Մակեդոնիոյ Կերման գիւղին մէջ (Բրէս-  
բայի շրջան), ուր կը զանուի նաև նոյնանուն եկեղեցի  
մըն ալ որոշ չափավ հայ ոճի ազգեցութիւնը կրած, 1898ին  
գտնուած է ներկայ տապանաքարը կ. Պոլսոյ Ռուս Հը-  
նագիտական Ընկերութեան կողմէ եղած գիտական հե-  
տազօտութեանց և պեղումներու ընթացքին Այս տա-  
պանաքարի մասին բաց ի յիշեալ գիտական տուաքելու-  
թեան պիտի Փրոֆ. Ռւսբէնսքիէ, խօսած են նաև  
Ֆլորինսքի, Միլէթիչ, Իրեչէք և Եակիչ, բայց աւելի  
վերջները Փրոֆ. Եորտան Խլանովի վիճակեցաւ կոտ-  
րած մասին վրայ անհրաժեշտ լրացումներն ընկալ-  
վայն ամբողջութեամբ վերծանելն ու հրատարակելը<sup>(1)</sup>:

Ինչպէս յայտնի է, համաձայն Ասողիկի<sup>(2)</sup>, Պուլկա-  
բաց այս թափառորին կը վերադրուի հայկական ծա-  
գում: Ծնած է ան Հայաստանի Դերջան գաւառը: Իր այս  
հայկական ծագումին շուրջ մինչեւ վերջները կը տիրե-  
ին որոշ տարակարծութիւններ օտար գիտնական շրջա-  
նակներու մէջ, ոմանք Ասմուելը նկատելով գտնոկը

<sup>1)</sup> Йорд. Ивановъ, Български Старини изъ  
Македония. къ 219  
Чаекъ въյѣкъ Царъ Самуиловата Столица  
въ Прѣспа, «Изв. на Бълг. Археолог. Д-во», София,  
т. I. (1910) къ 58—59.

<sup>2)</sup> Ասողիկ, զիրք Գ., զշ. ԻԲ.

Յար Շիշմանի: Փրտֆ. Իվանոֆ սակայն օպտուելով  
Մամուէլի կենսագիր Սքիլիցայի յարակից յաւելուա-  
ծական նորագոյն տեղեկութիւններէն (3), կը ճշգէ  
տապահագրիս վրայ Մամուէլի մօր անունը՝ Հոփիւ-  
սինէ, այսպէսով անդամ մը եւս վեր առնելով տ-  
նոր հայկական ծագումը:

Ահա այդ արձանագրութիւնը՝ մեր կողմէ բացա-  
տրողական փոքրիկ սրբագրութիւններով՝

†ΒΙΗΗΑΩΤΙԿΔΗС  
ΗНДАΗСΤАГОΔΟУХДΔ  
ζζСАМОНПЕРАБъЕ\*  
ΠΟΛАГАХПАИАТ  
СИИАТЕРΗИЕРAT  
ΔΙСРЪСТДХЗСН"  
ΗИЕЛАОУСЗПЗУ  
Ι СОЛАРАБЗБ\*  
†ΔАВАВЗИАПИСА  
Δ‡ТООТЗСЗТВС  
γ̄.ΦАИИНЗДН

Հիւմ  
Արտէկ ԱլՊոյաննեանի  
Դահիրէ — Մարտիա

Արձանագրութիւն Յար Մամուէլի տապահագարի  
(993 թ.)

<sup>3)</sup> Kedrenos, II. 434. ևակ Բ. Prokic, Die  
Zusätze in der Handschrift des Johannes Skylitzes,  
München, 1906, էջ 28.

† Въ името (на) Отца и Сина и Светаго Духа  
 азъ Самоилъ рабъ Божи  
 полагамъ (този надписъ въ) паметъ  
 (на) отца и матери (= майка) и братъ  
 на кръстъхъ (= върху тъзи кръстове) сихъ  
 (ето) имената (на) оусъптишихъ (=покойнитъ) Ни-  
 кола рабъ Божи Рипсимия  
 Давидъ. Написа се въ  
 лъто отъ сътворение миро (= на свърта)  
 ye: фа. индикте (6501=993 г.)

Фотография на ръкописъ

Сиенски Зор ет Аргириј и Зофија Урбана въ  
 Уасиницил душници Уасиницил կը զեկում (արձանա-  
 գրութիւն) аյս խաչերուն վրայ (<sup>(4)</sup>) ի յիշտակ հօրու  
 եր մօրս եւ եղորս: Այս անոնները հանդուցեալե-  
 րուն. Եկիոնու (Եկіоն) ծառայ Աստիճոյ, Զոփի-  
 սիմէ, Դաւիթ (<sup>(5)</sup>). Գրուած աջխարհիս ստեղծագոր-  
 ծութեան 6501 (=993 ա.) բնադիլս. 6ի:

<sup>(4)</sup> Տապանագարիս վրայ ճախապէս կը զտնուէին  
 փորուած մետաղեայ երեք խաչեր որնեֆ անհետացած  
 են դարերու ընթացքին:

<sup>(5)</sup> Դաւիթ երեք եղբայրն եւ Սամոилի, ըս-  
 պաննուած՝ Բրկսրայի մօսերը: Սամոიկի միւս եղ-  
 բայրներն են Մովսէս եւ Ահարոն, անոնները որնեֆ  
 ճոյնպէս գործածական չեն եղած Պուլկարներու մօս,  
 հենուց ի վեր:— Ասողիկ ակներեւ սխալամիի մէջ  
 ե Սամոიկի եղբայրը կոչելով Մանոկ:

Հոս աւելորդ չըլլայ թերեւս յայտնել թէ, բացի այս  
մօր փաստէն, Ասմուէլի գրեթէ ամբողջ Ընտանիքը,  
սպայակոյտն ու զինուորները բազ՛իացած էին մեծ մա-  
սամբ հայերէ: Իր ազջիկը ամուսնացած էր Գր. Տարո-  
նեցիի տղուն՝ Աշոտի հետ. իր սերունդէն են Պետրոս  
(Բէթը) Տէլեան, Ալուսեան, Յրուսեան, որոնք հեռու  
պուլկարական անուններ ըլլալէ, հայատիպ կը թուին  
ըլլալ (6):

Իր զօրականներու սերունդէն կը յիշուի նաև Գե-  
գաւմէն (=Գեղարմէն) անուն հայագի մատենագիր մը,  
որ ըստ Ռուս Փրոֆ. Վ. Վասիլեւսքիի<sup>(7)</sup> հեղինակն է  
եղած սաղմական և մարդկային զիտելիքներու վրայ  
գրուած երկասիրութեան մը, որուն ձեռագիրը ի պահ կը  
մնար Մոսկուայի Սինոտական Մատենադարանին մէջ:

## Բ.

### ՊԱԶԹՈՎՈՅԻ ՎԱՆՔԸ

Այս վանքը՝ որ հնագոյնը կարելի է համարել  
Պուլկարիոյ վանքերուն՝ կը գտնուի Ֆիլիպէն 30 քի-  
լոմէթրի չափ հեռաւորութեան վրայ, Ասենովկատէ  
(համկին Սմանիմաքա) 12 քիլոմէթր անդին՝ Ռոտոփ  
Լեռներու հանդիպակաց: Կը բազկանայ զոյդ մը առան-  
ձին շինութիւններէ, մինչ բուն Վանաստոնը իր  
Ս. Աստուածածին եկեղեցիով, իսկ միւսը՝ երկյարկանի

6) Ալուսեան զիտել նաև հայերէն և Թեոդոսու-  
պոլիսի (Երզում) որուն կառավարիչն էր. Պուլկա-  
րիս անցնելու ժամանակ ծպուած է հայու Տարա-  
զով (Կեղրենու, II էջ 531. նաև Հ. Կ. Տ. Սահակ-  
եան, «Բազմավէպ» 1906, էջ 65):

7) В. Васильевский, *Совьты и рассказы  
Византийского боярина XI века*, Петербургъ. 1881.

փոքր շինութիւն մը՝ Մատուռո-Դամբարանը։  
 Հիմնուած է 1084 թուին, բիւզանդական բարձր  
 պաշտօնատար Գրիգոր Բակուրեանի և եղբօր՝ Աբաս  
 Բակուրեանի կողմէ, որոնց իւղաներկ մեծագիր նկար-  
 ները՝ թէև ժամանակի ընթացքին լաւական վնաս-  
 ուած՝ ցարդ կը մնան Դամբարան-Մատուռի գետնայար-  
 կը, մուտքի ձախակողմեան պատին վրայ՝ հետեւեալ  
 զոյգ մը յունարէն արձանոգրութիւններով.

- ա) «Կրիկորիոս Սեւաստոս  
 Քէ Տուղոս երիսրու Բակուրեան  
 Օ Մէղաս Տումե-  
 սրիցոս Քէ Քրի-  
 ռու»  
 բ) «Արասիս Մակիսրո  
 Աստեղիօ  
 Քէ Քրիրո-  
 ռա»

Թարգմանութիւնը՝

- ա) Գրիգոր Սերաստոս  
 Եւ Ծառայ Քրիստոսի Բակո(ւ)րեան  
 Մէծ Տանուսէր («Մէղաս Տոմէսթիքոս»)  
 Եւ Կառուցանոյ

- բ) Արաս Մակիսրոս  
 Եղբայր Եւ Կառուցանոյ

Վանքիս հիմնագիր՝ Գրիգոր Բակուրեան որ Ալէքսա-  
 կոմնենոսի օրով Բիւզանդիոնի մէջ հասած է պետական  
 բարձր գիրքերու (Սերաստոս և «մէղաս տոմէսթիքոս»),  
 ծագումով հայ է, բայց ճանչցուած է իրը վրացի ցարդ՝  
 հայ (1) թէ օտար բազմաթիւ հեղինակներէ։ Եւ ասոր

1) Մատթ. Ուռիայեցի, Երուսաղեմ, 1869, էջ  
 177. — Զամշեան, Բ. էջ 978.

Համար կան անշուշտ լուրջ պատճառներ:

Ինչպէս յայտնի է, 451ի Քաղկեդոնի Եկեղեցական ժողովին չմիանալով Հայ Եկեղեցին, մերժեց անոր որոշումները, որով և դարձաւ հակաքաղկեդոնիկ: Իր այս գիրքը պատճառ եղաւ որ ան յետպային բախումներ և բուռն վէճներ ունենայ զինքը շրջապատող քաղկեդոնիկ ազգերու՝ յոյներու և վրացիներու հետ:



Պաշովոյի (Ապակին Բէրքիցիոս) վանին ու  
Ս. Ասուածածին եկեղեցին

Ասոնք պահ մը իրենց ազգեցութիւնը տարածեցին երկրէն ներս և ճեղքեր բերին հայութեան ծոցին մէջ, ուր գարերով անպակաս եղան եղբայրակաւ կոփւներ, յաճախ պատերազմի ձեւին տակ: Ներքին այս սուր վէճերն ու հալածանքը սակայն պատճառ եղան որ հայութեան այն մասը որ քաղկեդոնականութեան կողմնակից էր, ուժանալէ հեռանալէ յետոյ իր Մայր Եկեղեցիէն, ուժանայ նաև իր ազգութենէն: Հայաս-

առանի այն մասը որ առնմանակից էր քաղկեդոնիկ Վրաստանի, վրացացաւ, յունական բաժնի հայերը ձուլուեցան յոյներու մէջ, իսկ Սուրբոյ կողմինները սուրբացիներու մէջ կորաւեցան (2):

Հաս Ն. Մատի վրացած հայերու կարեւոր շրջաններ են եղած Կախէթի մէկ մասը, Գուգարք նահանգի Կղարջք գտաւուը և ամբողջ Տայք նահանգը (Ճորսիսի հովիս):

Այսպիսի քաղկեդոնական հայ մըն էր նաև Գրիգոր Բակուրեան, ծնած Տայք-Կղարջքի մէջ: Ան եղած է բիւզանդացիներու կողմէ ընդէ: Կառավարիչ Կորպուսի և Ուխտեաց շրջանի և որ տպա Կարսը յանձնողը եղած է վրաց Գէորգ Բ. թագաւորին (3): Ծնորհիւ իր գիրքին և մատուցած ծառայութեանց՝ մեծ աղղեցութիւն և իրաւոնքներ ձեռք բերած է Բիւզանդիսինի մէջ, նուեր ստանալով մասնաւորաբար ընդարձակ գետիները Պուլիստիոյ մէջ (Պաշքովոյի ամբողջ շրջակայքը) մինչև Յունատան (Մերէս, Տրամա և լն.): Պաշքովոյի վանքը հիմնելով գայն անկախ հոչչակած և մասնաւոր կաւունազրութեամբ տնոր կտակած է իր բոլոր կալուածները: Կանոնագրութիւնը պատրաստած է մազաղաթի վրայ երեք լեզուներով, բնագիրը՝ յունարէն և թարգմանութիւնները հայերէն և վրացերէն լեզուներով, որոնց տակ ստորագրած է ինքը Բակուրեան հայերէն լեզուով, յունարէն մակագրութեամբ մը շեշտելով իր հայերէն ըս-


2) Н. Марръ. *Аркаунъ*, монгольское название христианъ въ связи съ вопросомъ объ армянскихъ халкедонитахъ, «Византійский Временникъ», С.-Петербургъ, т. XII (1906) къ 17—24).

3) Ալիշան Այրարատ, къ 84.

Է. Մարր. — Արկան անշարժական նշանը  
Մոնгոլական Հայ-Դաշտականացարքը և  
Կայութ կայսրական պատրիարքականութեան  
Հայութական պատրիարքականութեան (1906) է:

**առրագբած ըլլալը (4):**

Իր այդ կանոնագրութեան մէջ թէև որոշ կերպով պայման զբուած է թէ վանականները պէտք է ըլլան 50 հոգի և ազգայի վրացի, բայց այս վերջին պարագան ազգայինէ աւելի դաւանական նկատումներու պէտք է վերագրել, քանի որ այսօր այլնեւս մեզ համար որոշ է որ պակաս չեն եղած հոգն հայ վանականներ ևս Նոյնիսկ Ծնորհալիք յիշած Թիլիպէի շրջանի Հայոց Վանքի վանահայր հայազգի Յովհաննէս Ռութմանը (5) որ 1170 ին Մանուէլ Կոմնենոս կայսեր հրահանգով յոյն աստուածաբան Թէորիանոսի ընկերացաւ, Հռոմէլոյի հայ և յոյն եկեղեցիներու ժողովին առթիւ, սխալ



**Պաշտոնյի Մատուռ—Դամբուրանը («Քուրնիցա»)**

4) Ն. Մատ, Անդ.— She siakhi A. Saroukhan, L'influence iranienne dans la littérature géorgienne, Vienne, 1936, էջ 80.

5) Ն. Շնորհալի, Բնդհանրականք, Երևանակեմ, 1871, էջ 144.— Զաւէշեան, Գ. էջ 105.

պիտի չըլլար նկատել վանահայրը բուն իսկ Պաշքոյի այս վանքին ուր յաջորդ զարերուն ալ գոտնուած են ուրիշ հայ վանահայրեր։ Այսպէս համաձայն Մօնթէվիտէոյէն գափուչինեան Հ. Քառեան Աելիմօֆի վերջերս ստացուած տեղեկութեանց՝ խաղական «Սանթա Մարիա Տէլ Սօրէնթօ» վանաստան մէջ վանուող հին ժամանակագրութիւն մը («Տօն Ամօրէ Մօրէ») մէզ կու տայ անունը Պաշքոյի ուրիշ մէկ հայ վանահայրին՝ Մելքիսեդեկ վրդ. ի որուն հետ վանքին մէջ ինչպէս և անոր սպանագէտ եղբօր՝ Յակոբի հետ տեսակցած է զրութեան հեղինակ ժամանակագրի ուղեւորը։

Իսկ այլապէս ուշադրու է նաև որ Թանովացի մատենագիր Կրիկորի Յամպլախ որ ապրած է ԺԴ դարու վերջերը՝ կը յիշէ զուտ հայարձնակ դիւզ մը Պաշքոյի շրջակայքը։

Եկարներուն մէջ ցոյց տրուած վանական զոյգ չի-նութիւններէն բուն վանաստանն ու եկեղեցին կարե-սոր նորոգութեանց ենթարկուած են Յար Խվան Ալեք-սանտարի կողմէ. իսկ Մատուռ-Դամբարանը կը մնայ իր սկզբնատիպ ձեւին մէջ, զարերու մշտչին մէջէն հան-դիսանալով համեստ այլ լուսաւոր մէկ կոթողը հայ ոճի նուածումներուն։

Եւրոպ Գասապեան

ՊՈՒԼԿՈՐԱԶԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ

## ՊԱԼՔԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ

Շարաթաթերթ

Ազգային, Հասարակակուն և Գրական

է. Տարի 1937—Սովիտ

Խմբագիր՝ ՅԱՐ. ՊՕՂՈՍԵԱՆ

Տպագր. «ՌԱԶՎԻՐԱՅ»—Սովիտ

Հասցէ Ա. Փաշտաճեան «Եքդարի Եսոիփ», 35

## ՀԱՍԽՕՍԱԿԱՆ

### Բ Ա Շ Ա Լ Ի Ւ

(Պարերու լեթացին)

Տնային իրեղէններու մէջ քիչ բաներ կան որ  
քանաշիին չափ բարձր հնութիւն ունենան: Միայն  
փայտէ պարզունակն է, որ իրմէ աւելի բարձր հնու-  
թիւն մը կը վայելէ և որ ամէն ժամանակներու ու  
ժողովուրդներու մէջ գոյութիւն ունեցած ու մինչեւ  
այսօր ալ գեռ գոյութիւն ունի: Հետաքրքրական կէտ  
մըն ալ այն է որ փակուած, կզպուած՝ դրան մը բաց-  
ուին արգիլելու համար գործածուած միջոցները, ձե-  
ւերն ու խորամանկ շինուածքները երկար գարերու ըն-  
թացքին գրեթէ մեծ փափոխութիւն մը կրած չեն: Հին  
Հոռմեացիներու անագուազննեայ բանալիները գրեթէ  
ա'յն ձեւն ունին, ինչ որ մեր այսօրուան շատ մը բա-  
նալիներն ունին: Թանգարաններու մէջ պահուած բա-  
նալիներուն մեծ մասը անագուազննէ շինուած են, ո-  
րովհետեւ այս նիւթը ամէնէն զիմացկունն եղած է:  
Այդ բանալիներուն երկաթեայ կզպանքները սակայն  
մեծ մասով կորսուած են այսօր:

Հռոմէացիները տեսակ մը բանալի ունին, զոր  
մասանիք պէս մատը կ'անցնէին. — անշուշտ ոչ այն-  
քան հանգուատէտ սովորութիւն մը:

Աւելի զարդարուն եղած պիտի ըլլայ 12. դարուն  
Գերմանիոյ մէջ գործածուած այն բանալին, որով գեր-  
ման օրիորդ մը իւր զանձարկով զոցելէն յետոյ երդած-  
է սա զողարիկ սիրանուագը.

«Ես յուկդ եմ, դուն աշ իւն:

Ասոր վասահ կրնաս ըլլայ:

Դուն իւս սրտիս մեջ փակուած եմ:

Արդ, քանաշին կորսուեցաւ.

Ուրեմն դուն միշտ մերսը պիտի ըլլաս»

Անդիոյ և Գերմանիոյ թանգարաններուն մէջ ցուցադրուած 15. դարու զորական քանալիները շատ սիրուն ու ճաշակաւոր կերպով շինուած են: Յաջորդ դարերու մէջ անոնց ձեւն ու արտեստը աւելի մեծ դարձացում ցոյց կու տայ: 17. ու 18. դարուն սովորութիւն եղած է նոյն իսկ սոկեզօծել ու քանդակել բանալիները: Այդպիսի գեղեցկակերտ բանալիներու քանի մը տեսակներ կոն, որոնք մեծ յարդ ունին ու մասնաւոր հոսաքաղներէն մեծագումար վճարումով կը գնուին: Անոնց ամենասպեզեցիկներն իտալիոյ ու ֆրանսացի մէջ կը շինուէին:

Տնային այս սովորական, բայց և ա'յնքան կարեւոր իրին վրայ ժողովութիւններու երեւակայութիւնը գահազան առասպելներ ու պատմութիւններ հիւած է, ուր խորհրդաւոր բանալին կարեւոր զեր մը կը խաղայ:

Բնաւաննեկան յարկին տակ—նահապետական ժամանակներէ ի վեր— բանալիներու արցակը խնամուատանտիկնոչ ձեռքին մէջ կը զանուի՝ իրեւ նշան լիտեկատար իշխանութեան տան մը ինչքերուն—յատկապէս կերակրեզինաց—պահապահութեան համար: Ու նայ տանտիկինը զեր այսօր ալ զգուցութեամբ բանալիի տակ կը պահէ իր տան բարիքներէն այնպիսիները, որոնք յետոյ իր ժամանակին և կամ յանցառ պարագաներու մէջ միայն պիտի զործածուեն: Ու ասոր համար անեցիներէն ոչ ոք կը զժկամակի իրեն, վասն զի կարդ ու կտնոն ու լաւ տնտեսութիւն ալ զայդ կը պահանջեն:

\*  
\*

Հին ժամանակ՝ քաղաքները մեծ մասով պարագանա ըլլալով՝ ամրաշէն դռներ կ'ունենային, որոնք բանալիներով ու փականքներով կը զոցուէին: Արդ հաւաքորէն արեւելքէն ծագում առած ու ընդհանուր սովորութիւն մըն էք՝ որ երբ պատելազմի մէջ յաղթականը քաղքի մը կը աիրանար՝ քաղաքացիները ազու-

հացի հետ քաղքին բանալիները յաղթականին կը ներկայացնէին իրրեւ յանձնումի և հպատակութեան խորհրդանշամն։

\* \* \*

Իրրեւ խորհրդանին բանալին կրօնական տեսակէտով ալ որոշ գեր մը խաղացած է։ Քրիստոս՝ Պետրոս առաքեալին մեղքեր թողլու իշխանութիւն տուած ատեն՝ կ'ըսէ. «Եւ աաց քեզ զիական արքայութեան երկնից» (Մատթ. Ժ. 19). Այս պատճառաւ Ս. Քահանայագետներու զինանշանին վրայ կը տեսնուին խաչաձեւ դրուած երկու բանալիներ։ Միեւնոյնը նաեւ Վատիկանի նամակադրոշմերուն վրայ։

Սապէս նաև եկեղեցական 4 փոքր աստիճաններէն գունապանութեան աստիճանին խորհրդանինը բանալին է, որ աստիճանին տուչութեան ոտեն պատկանեալ անձին կը յանձնուի։

### Հ. ԵՓՐԵՄ ՊՅԱՌԱՋԻՐ

ԵՐԵՔԵԶՈՒԵԿԱՆ ԻՆՔՆԱՏԻՊ ՏԱՊԱՆԱԳԻՐ ՄՀ

Ֆիլիպէի Աղք. Գերեզմանատան մէջ կը գտնուի ներկայ տապանաքարս, ուշագրաւ՝ իր երեքլեզուեան (հայ. պուլկ. և թրք.) արձանագրութեամբ, գրուած՝ պուլկ. տառերով, զոր և կու տանը թարգմանաբար։

Է

Ханкисдъ ДГН

Оханчолу

Артиининъ кжэж

Марямъ А

Рапелянъ зен-  
ъяль 17 Май

1840 г. почна 11

Огтоври 1911

Է

Հանգիստ Տկն (—Տեկին)

Օհանչօ(ղ)լու

Արթինին քըզը (—աղջիկը)

Մարիամ Ա.

Բափ(այ)էլեան զեն (—ձըն) —  
եալ 17 Մայիս

1840 տ. բոչ(ի)նա (պլկ. —

հանգեաւ) 11

Օկթովրի (պլկ. Հոկտ.) 1911

## ԴԵՄՔԵՐ

# ԱՐՃԱԿ ԱԼՊՈՅԱԶԱԵԱՆ

(1937ի ՄԵՐ ՄԵԾ ՊՍԱԿԱԽՈՐԸ)



Մարդոց կենսագրականները ընդհանրապէս այն ատեն կը գրուին երբ կը մեռնին և կամ գործունեութեան յորելեանը կը տօնուի:

Արշակ Ալպօյաձեան այս տարի այնպիսի գիրք մը հրապարակ հանեց որ կը տախուիմ կեանքը սպասմել, առանց յորելեանին և մահին սպասելու: Ու եթէ մեր ազգն աւ հիմնադրամ մ'ուննար վարձատրելու իւրաքանչիւր տարուայ մեր մեծ ազգակիցը՝ տուանց այլև այլի այդ մրցանակը պ. Ալպօյաձեանի պիտի տրուէր:

Քաղաքագէտ մը, հերոս մը կամ բարերար մը չէ ան, ոչ մէկը ոչ միւսը, բայց է՛ յամառ աշխատող բանաէր մը որ 1937ին հրապարակ հանեց իր մէկ հոյակապ գիրքը՝ Պատմութիւն Հայ Կեսարիոյ կոչուած՝ որուն նմանը չենք ունեցած ցարդ:

Աւելի ընդարձակ քան Այրարատն ու Սիսուանը Հ. Ալպշանի, բազմաշխատ երկ մը, հազարաւոր աղբւրներէ հաւաքուած կաթիլներով խմբապրուած աշխատութիւն մը, նշանաւորն ու աննշտնը, հազարներով անուններ ու թուականներ, զլիսու պաօյտ պատճառելու չափ անհամար, եկեր սեղմուեր են Հայ Կեսարիոյ անցեալն ու ներկան, պատմութիւնն ու մշակոյթը պատկերացնող այս կոթողական գործին մէջ:

Բայց նախ լսենք կեանքը այս վաթունը չըացուցած 1937ի մեր մեծ հայուն, որ մինչ այս գիրքը հրատարակէր՝ անոր մանրատառ 2000 է աւելի էջեկը

ըու տպագրական սրբագրութիւնն ալ ընելով, միեւնոյն ատեն ամենէն լուրջ, պատմական և բանասիրական յօդուածներով լեցուն «Ազատ Միտք» 8 իջեան անհեախ շաբաթաթերթը կը խմբագրէր:

Ուրեմն կ'արմէ որ դէֆթ քանի մը բառով վեր առնենք այսպիսի բեղուն կեանք մը:

Արշակ Ալաջյանեան ծնած է 1879 Յունիս 17ին Ակիւտար (Կ. Պոլիս), ուր յաճախած է Պէրպէրեան ապա Կեղրոնական վարժարանները, որմէ ելլելէ վերջ 1899 ին՝ մինչև 1907 պարտպած առեւտրական զործերով, միանդամայն աշխատակցելով թերթերու: 1908—1918 վարչական պաշտօնեաց «Բիւգանդիոն» թերթի: 1919—1922 պետ՝ Պոլսոյ Ազգ-Տեղեկատու Դիւտնին և 1926—1935 դիւտնապետ Գահիքի Ազգ. Առաջնորդաբարանի:

Վարած է նաև ուսուցչական պաշտօններ՝ Բերա՝ կսահան (1915—1922), Քորֆու՝ Ռբլֆի որրանոց (1922), Սելանիկ՝ Դոգրոցասէր Ծնկերութեան (1923) և Քահիրէ՝ Գալուստեան վարժարաններու մէջ (1923—1930): 1936 Օգոստոսին՝ խմբագիր «Ազատ Միտք»ի:

Նաև իբր հոնքային զործիչ եղած է ատենապետ քանից Գումա-Գարուի ազգ. դանագան մարմիններու (1908—1910), Ազգ. Երեսփոխուն (1910—1922) և անդամակցած զանազան յանձնաժողովներու: 1909ին հիմնագիրներէն Ռամեկալար Կուստիցութեան, որմէ հրաժարած 1930 ին:

Գրական մարզին մէջ եղած է արտադրող բեղուն միտք մը Առանձին տպագրուած անգրանիկ երկն եղած է Ռւսումնասիրութիւն Մրբուհի Տիւսարի, արտասպաւած «Բաղմագիպէպէ» 1901: Ազատ հրատարակած Միհաս Զերագ, իր կեանիք եւ իր զործը, 1927: Գրիգոր կէնարացի Պատրիարք, «Միոն»էն արտգ. 1937 ին:

1906 ին գրած է Ռումելիի Հայերը գործը, որ Իզմիր-  
եանց գրական մրցանակով վարձատրուած է:

Պատրաստած է 1908ի, 1909ի և 1910ի Ազգ. Հի-  
ւանդանոցի տարեցոյցները, ինչպէս նաև գործակցած է  
Թէոդիկի 1921, 1922 և 1923ի տարեցոյցներուն: Աշ-  
խատակցած է «Բազմավիճակ»ի, «Հանդէս Ամսօրեաց»ի,  
«Հ. Կոչնակ»ի, Իզմիրի «Արեւելեան Մամուլ»ի, Թիֆ-  
լիսի «Մշակ»ին ևայլն ևն: «Բիւզանդիսոն»ի մէջ գրած  
է Չորրուր Հայերը (տեղագրական և պատմական): և Հայ  
Եկեղեց. Երաժշուրիւնը և Զայնազրուրիւնը՝ 1903ի  
«Ծաղիկ»ին մէջ<sup>(1)</sup>:

Ալպօյածեանի զլուխ գործոցը սակայն Հայ Կե-  
սարիան է, այդ հաստափոր երկու հասորներով գիրքը  
որ պատրաստուած է ո'չ թէ վենետիկոյ կամ Վիեն-  
նայի ճոխ մատենագրաբաններուն քովիկը, այլ Եգիպ-  
տոսի մայքրաքաղաք Գանիրէի մէջ:

Այս արդէն հիացում պատճառել պիտի տայ բա-  
նասէր հեղինակին հանդէս և աւելի՝ պիտի մեծցնէ  
1937ի մեր մեծը:

Ֆրումուսա 1937.

Հ. Միքայէլ Պոտուրեան

1) Պ. Ալպօյածեան ունի նաև հրատարակուած Պուր-  
կարաց Պատմութիւն, Վառնա, 1910, Գրիգոր Զոհ-  
րապ, իր հետեւյթ եւ զործը, Կ. Պոլիս, 1919, ինչպէս  
նաև թերթերու մէջ ցրուած իր այնքան ուշագրած «Ար-  
ևտացող Դևութեառ շարքը» Անտիպ կը մնան նաև՝ Հայ  
Գաղութներու Պատմութիւնը, որուն վրայ կ'աշխատի  
30 տարիներէ ի վեր, Հայոց Պատմութիւն (քննական),  
Հայոց Քաղաքակրթութեան Պատմութիւն, Հայ Տպա-  
գրութեան Պատմութիւն, Հայ եւ Թուրք յարաբերու-  
թիւնները ԺԱ. դարեն սկսեալ: Իր գրական գլխաւոր  
կեղծանունն է Ս. Անգեղեայ:

Իր անտիպներէն՝ Ռումելիի Հայերը հոյակապ  
գործէն տուած ենք արդէն հասուած մը զոր ազնուօրէն:

## ԵՐՈՒԱՆԴ ՏԵՐ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ

Կեանիքն յողմած մը, թերեւս, ու այդ պարտա-  
սումին մէջ բեղմնաւորած միսի մը, որ լայն ակօս  
մը ունի բացած՝ «Ահճասիան»ի անհունին վրայ:  
Երուանդ Տեր Անդրեասեան եղաւ մեծ ու ար-



ժանաւոր կոչեցեալիերէն՝ «Ժաղցրահնէջիւն»ի տարա-  
ծութեան վրայ. և ամբողջ յիսուն տարի, զիսահակ,

մեզ տրամադրուծ է անոր բազմահմուտ հեղինակը:

Որքոն փափաքելի պիտի ըլլար որ նախկին Թը-  
րակիացի (Էտիռնէցի, Ռոտոսիթօցի, Մալկարացի, ևն) մեր  
հայրենակիցները, որոնք կարեւոր թիւ մը կը կազմեն  
ներկայիս Պուլկարիոյ և Ռումանիոյ մէջ, հետեւելով  
իրենց կեսարացի եղբայրներու գեղեցիկ օրինակրն,  
անհրաժեշտ միջոցներն ստեղծէին և օր առաջ հրա-  
տարակութեան տայչն Ռումելիայի Հայերու այս ըն-  
դարձակ պատմութբւնը (շուրջ 900 էջ, պատկերազարդ),  
այսպէսով կորուստէ փրկելով շատ բան իրենց հայրենի  
անցեալէն:

ինկաւ հրաշքերու փետուրին: Պատրաստեց լեզու, ու  
օրերու, արիներու և երջանկութիւնը փետու այրու-  
թենի պարտեզներուն մէջ:

Անոնի մը հմայքը զինք չտարաւ դիւրին ձաւ-  
րաներու փարժութեան, ու փառավողութիւնը զո՞ւ-  
ցե վախցաւ մօսենալու իր արձեքի եւ աշխատու-  
թեան հանգրուանեներուն: Եղաւ պարզ ու դրկուած  
աշխատաւոր մը, որ կ'երկնէ լեզուի բանդակներ, եւ  
զիսէ իմաստութիւն ու ներշնչում ։ Տալ բառերուն:  
Թաղուեցաւ լուսաւոր սաներուն մէջ մեր հայկա-  
զրեան բարբառին, ոսկեղինիկ պայծառութեան եւ  
մաֆուր ձեսիներու ի խնդիր:

Եւ վերջապէս՝ առաջնորդուեցաւ լեզուի ոս-  
կեհանեներու, եւ, օսարներու կողին, բաղրացուց  
ապերախս ու լիուած աշխատութիւն մը:

**Ի**ր քեցերուն մէջ կ'երեւայ երիտասարդը: Իր  
մէջ է, ու իր բարբառի յորդին տակ, լեզուի յան-  
դո՞ւզն մարտիկը, եւ վիճերզութեան վրկժյանդիր  
ոսպմիկը: Իր բառերուն իմաստութիւնը ներշնչ-  
նակուած է հնուտ երիտասարդութեան մը հետ: Ու  
իր երիտասարդութիւնը ծնունդն է կեանիկն փոր-  
ձուած ու յաղքական աշխատաւորի մը, որ ծերութեան  
ճերմակին տակ զիսէ դնել հին կայտառութիւնը, ա-  
ռանդական յանդզնութիւն, տամաքանութեան նուա-  
զարան մը,— որուն լարերը օծուած են քեղմնա-  
փոշիով, եւ, հասած ու հսկարօնին կանգնած ար-  
ժանիք մը:

**Ե**րուանդ 8. Անդրեասեան,— ամեն բան ա-  
ռաջ, ու ամեն բան վեր,— ըմբռնումի եւ հաս-  
կացողութեան մարդն է: Իր իւրաքանչիւր աշխատու-  
թիւնը կը մեկնի այդ զոյզին մերմութենէն: Մշուշ  
չունի իր երեւակայութիւնն այ, ու վճռական է իր

կարծիքնուն մեջ:

Հեղեանքը յատկանշական զիծն և իր արտայայ-  
տարեան: Թոփէք և ունեցած իր իւրաքանչիւր դա-  
սին մեջ հանդարս ու վաւերական: — Ճի' մը բերանը:

Այս խառնուածքով, Երուանդ Տ. Անդրեաս-  
եան եղաւ իշող հանդիսաւոր, անցեսող ամբողջ  
սերունդի մը: Իր փորձառութիւնը գրահուեցաւ հը-  
կարագիրներու խառնիմադան ցուցադրութեան մը  
դիմ յանդիւան: Ճանչցաւ, այս առիրով, արժեքա-  
գրկուած ու փառքի ծաղկագարդութեան ի խնդիր  
հետ ի հետ վագողներու խումբ մը, ու այս ամե-  
նուն մեջ մեաց թեղադրուած ու հեռաւու հպարտ մը:

Երուանդ Տ. Անդրեասեան մեկն և մեր լեզ-  
ուի մշակներին: — Դասական ու ժանդուած զործա-  
ծութենէն դուրս, այս հախադասութիւնը համազօր  
կ զինուած հաւասիքի մը ու փորձ—երիսաւոր խան-  
դավառութեան:

Իր լեզուի աշխատութեան մեջ եղաւ անդուշ  
պրատող մը եւ կուսող մը: Ունեցաւ լեզուական ի-  
մաստասիրութիւնը, եւ հայերենի կողֆին, գրադե-  
ցաւ եօթնեակ մը լեզուներու մշակութեամբ:

Երուանդ Տ. Անդրեասեան որքան մշակող, ե-  
ղաւ եւ սեղծազործող, ու իր բանիք պատկերագար-  
դեց բառերու հարազատ ու վերջնական երանզով:

Իր ոճը կրնայ փոխարինել ամբողջ արժանիք  
մը: Հարուս, վաւերական, խորքի վրայ ճայող, եւ  
իմաստի զայն շրջագծով մը բոլորակ:

Իր եցերը կը կրեմ շունչը բառերու արուե-  
սագեսի մը, եւ ոճի զեղարունեսագեսի մը, որ հնու-  
թեան փոշիներկն դուրս կը բերէ ոսկեղեն շարքը  
սառերու, եւ կեամբ ու շնչառութիւն կուտայ անեց:

Երուանդ Տ. Անդրեասեան իր բառերուն  
տուած և դիրք եւ արժանաւոր բարձրութիւն, եւ

68

պոկած՝ անոնց իմաստը, մոռաց ուրեան մոխիրներու տակին:

Եթէ զրագես մը չէ Ետան,—իր կոչումին ու իր սեղծազործուրեան մէջ, և սակայն մինապարակազիր մը, որ զրագի՞ս է միանալուայթը եւ Յուրու հասկացողուրիւնը տարած է զիմիք զբագիքներ չափելու և կշռելու; Խանդավառուած է արձիքներով, եւ զռարեռուած է նուերու ճամրուն վրայ:

**Երուանդ Տ.** Անդրեասեան վերջուծնումի շայն ալիյ մը ունի իր մեց, որ տեղասուուրիւն չի ճանչնար, եւ մակրացորիւններ կ'ունենայ ի տպայութեանին: Կը զուրգուրայ յեզուի մարտիներու վրայ, եւ չի բաշուիր շոշեկ զանոնի, ի հեճուկս զայրակող Փարիսեցիներու:

Ե, դարձեա, տշխատուոր՝ այլ ճամրաներու վրայ: Իր մէջ է խոչոր Հր,— անձանօր ոյժը, որ յազրուրեան մէջ ճանչցուիցաւ իրեւ հեռատես եւ շրջալոնի:

Ե քրնիկազիր: — Իր մէջ կը բնահան Փարիսենն ու Անուրամազդան:

Ե զերսեկցող—րարգմանիչ: Աշխատանի՞ որ համարձէ և մայր սեղծազործուրեան մը:

Ե Տարազ, ու Վարակ յեզուական ճահատակուրիւններու ոյն:

Ե Տերամտուրեան: Յանդուզն ու խիզախ հողիի մը, որ անկողմնակալ է, եւ արժանիք միայն կը տեսնի:

Ե արժանի երիտասարդ յարգանի ու խանդավառուրեան:

**Երուանդ Տ.** Անդրեասեան իմ ոսկեամուկ Պարսիկակիս ակունիյին ուզայ: Իր մէջ է անոր երջանիուրիւնն ու ճահատական տայուրիւնը: Անոր օդին ծարաւ ու մատադ իմ ազտմուրիւնս, այսօր, ցաւազին խելանասուրեամը մը եր հակի անկէ բարձր ցող ու իրենց յուրումին հասնոն յեզուի զաւակներու, եւ զրական տափուկ, հպարտուին համեստ արանաւուրներու:

Միմաս Թհօլիօլեան

## ՎԻՃԱԿԱԴՐՈՒՄՆ

### ՀԱՅԵՐԾԻ ԹԻՒԸ ՊՂԻԼԿԱՐԻՈՅ ՄԷՋ

**Համաձայն Պուլիարիոյ Վիճակագրական Դիմաւոր  
Տեսչութեան վերջին Տարեգրութեան (Статистически  
Годишникъ на Царство България, изд. Главна  
Дирекция на Статистиката, год. XXVIII, София,  
1936) Պուլկարայտութիւնը կը ներկայացնէ հետեւեալ  
պատկերը 1910ի, 1920ի և 1926ի Պետական Մարդա-  
համարներու ընթացքին:**

1910-ն Հայերու ընդհ. թիւն էր բովանդակ Պուլ-  
կարիոյ մէջ 12932 սոզի, որոնց 7134ը արական և  
5798ը իգական սեռէ: Ասոնցմէ 12259ը լուսաւորչա-  
կաններ են և 673ը կաթոլիկ ու բողոքական: Ասոնց  
11337ը կը բնակէին քաղաքներու և 1595ը գիւղերու  
մէջ: Հայութեան թիւը կը կազմէր երկրին բնակչու-  
թեան 0.3 առ հարիւր տոկոսը:

1920-ն Հայերու ընդհ. թիւն էր 11509 անձ,  
6005ը արական և 5504ը իգական սեռէ: 10848ը՝ լու-  
սաւորչական և 661ը կաթոլիկ ու բողոքական: Ասոնց  
10786ը կը բնակէին քաղաքներու և 723ը գիւղերու  
մէջ: Կը ներկայացնէր երկրին բնակչութեան 0.3 առ  
հարիւր տոկոսը:

1926/ին Հայերու ընդհ. թիւն է եղած 27322 անձ,  
որոնց 13974ը արական և 13348ը իգական սեռէ: Ասոնց  
25402ը լուսաւորչականներ են, իսկ 19.0ը կաթոլիկներ  
և բողոքականներ: Այս թիւին 25324ը կը բնակէին քա-  
ղաքներու և 1998ը գիւղերու մէջ: Կը ներկայացնէր  
երկրին բնակչութեան 0.5 առ հարիւր տոկոսը:

Այս ցուցակին վբայ կրնանք աւելցնել նաև, թէ  
ներզաղթի և այլ պատճառներու հետեւանքով՝ 1934  
Դեկտ. 31ի վերջին մարդահամարին՝ լուսաւորչական

Հայերու թիւը 25402էն իջած է 23376 հոգիի, ներկաշյացնելով ընդհ. բնակչութեան 0.4% տոկոսը, համաձայն վիճակագրական մասնակի տեղեկութեանց, ուր կը պակսին սակայն ուրիշ մանրամասնութիւններ:

ԳՐԱԾԱՆՑՈՒԹԵՐ. — Պուլկարահայութեան մէջ գըրածանաչ (գրել-կարդալ գիտցող) տարրը կը ներկայացընէ հետեւեալ համեմատութիւնը. —

1910ին՝ 12932 անձէն գրածանաչ էին 6864 հոգի, այսինքն 59.5 %ը:

1920ին՝ 11509 անձէն՝ 6980 հոգի, այսինքն 64%ը:

1926ին՝ 27322 անձէն՝ 15127 հոգի, այսինքն 59.5%ը

Այս տեսակէտով Հայերը կը գրաւեն երկրորդ տեղ բովանդակ՝ Պուլկարիոյ մէջ. առաջնութիւնը կը պատկանի Հրեաներուն, որոնց գրածանաչ տարրը կը ներկայացնէր 1910ին 60.7%, 1920ին 69%, և 1926ին 71.3% համեմատութիւնը:

Երրորդ տեղը կը գրաւեն Պուլկարները՝ 1910ին 38.3%, 1920ին 50.9% և 1926ին 54.4%։ Իսկ թուրքերուն՝ 1910ին՝ 6%ը, 1920ին՝ 8.7%ը և 1926ին 12%ը միայն գրածանաչ էին։

ՍՈՒՖԻՍԹԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԻ. — Առանձնապէս Մայրաքաղաքի հայութիւնը կը հաշուածի 1910ին 507 անձ, որոնց 303ը արական, 204ը իգական. ընդհ. բնակչութեան 0.5% տոկոսը: 1920ին 962 անձ, որոնց 529ը արական և 433ը իգական սեռէ, կը ներկայացնէ ընդհ. բնակչութեան 0.6% տոկոսը: Իսկ 1926ին 2171 անձ, որոնց 1149ը արական և 1022ը իգական սեռէ, ներկայացնելով ընդհ. բնակչութեան 1% տոկոսը:

ՑԽԻՒՊԷԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԻ. — Առանձնապէս առնելով Ցիւլիակէի (Փլովտիւլ) հայութիւնը, համաձայն Թա-

դապետական արձանագրութեանց, 1935 Մայիսին հետեւեալ թիւը կը ներկայացնէ, ուրիշ ազգութիւններու կողքին. —Պուլկարներ՝ 79336 հոգի, Յոյներ՝ 207, Հայեր՝ 6128, Հրեաներ՝ 5585, Թուրքեր՝ 8658, տարրեր ազգութիւններ՝ 1211:

Հայութիւնը կը ներկայացնէ ընդհ. բնակչութեան 6.6% տոկոսը: Իսկ ուրիշ մասնակի վիճակագրութիւնն մը կու տայ հետեւեալ թիւերը՝ 1937ի Մայիսին. —Պուլկարներ՝ 81971, Հայեր՝ 6450, Հրեաներ՝ 5856, Յոյներ՝ 225, Թուրքեր և Գնչուներ՝ 8930, ուրիշ ազգութիւններ՝ 1373: Ուրիշ խօսքով՝ Հայերը կը ներկայացնեն ընդհ. բնակչութեան 6.15% տոկոսը:

#### ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ ԿՐԹ. ՎԻՃԱԿԱԳԻՐ 1937Ի

Քաղաք	Աշակերտ	Ուսուցիչ	Պիտուածէ
ՖԻԼԻՊԵ Ս.Չ.	727	22	500,000
ՄԽԻԹ.	220	13	—
ՍՈՅԻԱ	212	11	260,000
ՎԱՌՆԱ	260	10	308,000
ԽԱՍՔՈՎԾ	140	5	73,000
ՊՈՒՐԿԱԶ	137	4	65,000
ՌՈՒՍՃՈՒՔ	140	5	180,000
ՇՈՒՄԵՆ	54	3	65,000
ԵԱՄՊՈԼ	60	4	50,000
ՄԼԻՎԵՆ	72	2	43,000
ՄԹ. ԶԱԿՈՐԱ	35	2	58,000
Թ. ՓԱԶԱՐՃԸ	45	3	48,000
ՍՎԻԼԵՆԿՐԱՏ	30	1	18,000
ԱՅԹՈՍ	34	2	—
ՆՈՎԱ ԶԱԿՈՐԱ	18	2	—

## ՊՈՒԼԿԱՐՄԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ

Սովիայի Պուլկար Համալսարաններուն և Ակադեմիային մէջ ներկայիս կ'ուսանին 24 Պուլկարահայերիտասարդներ, որոնց 6ը իգական սեռէ:

Ասոնցմէ 6 հոգի կը հետեւին Պետական Համալսարանի Բժշկութեան դասերուն, 4 հոգի Խրաւաբանութեան, 2 հոգի Լեզուագիտութեան և մէկական հոգի՝ Քիմիաբանութեան, Գիւղատնտեսութեան և Աշխատաբուժութեան: Ազատ Համալսարանի դասերուն կը հետեւին 5 հոգի, իսկ երածշտ. Ակադեմիային՝ 3 (գաշնակի, երգեցողութեան և ջութակի), և 1 հոգի ալ Ընկերային Գիտութեանց Բարձր. Դպրոցին:

Ասոնց 9ը Առֆիայէն են, 6ը Ֆիլիպէն, 2ը Վ. Ի. Մ. Ն. էն, 2ը Փազարձըքէն, 1 Եսամպօլէն, 1 Խասքովոյէն, 1 Շումէնէն և 1 Կորնա-Օքէխովիցոյէն:

## ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑԱԶՈՂՈՒԹԵԱՆՑ ՎԻՃԱԿԱՑՈՅՑ ՄՀ

Ֆիլիպէի Ֆրանս. «Ա. Օ. Կիւսթէն» Քօլէմի գրեթէ բոլոր դասարաններուն առաջնութիւնները կը պատկանին այս տարի հայ ուսանողներու, հակասակ որ անոնք մեծ թիւ մը չեն ներկայացներ վարժարանին մէջ: Այսպէս՝ Ալաճաճեան առաջինն է Դասական Ուսմանց 7րդ դասարանին, Թովմասեան՝ առաջին՝ Դասական Ուսմանց 6րդ դասարանին, Թէլլալեան՝ առաջին՝ Առեւտր. Ուսմանց 6րդ դասարանին, Մէջիկեան՝ առաջին՝ Դասական Ուսմանց 5րդ դասարանին, Արրահասմեան՝ առաջին՝ Առեւտրական Ուսմանց 5րդ դասարանին, իսկ Հոգոցեան և կարասպետեան՝ երկրորդներն են իրենց դասարաններուն (Դաս. Ուսմանց 4րդ և 2րդ դասարաններ):

**ՀԻՆԳԱՄԵԱՅ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ**  
ԵՒ

ԲԱԴԴԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ

Սովիայի Հայ Գաղութի մէջ և լած Ծնունդներու,  
Մահերու և Ամուսնութեանց (1933—1937)

(Քաղուած՝ Սովիայի Թաղ. Խորհրդոյ Դիւանէ)

**ԾՆՈՒՆԴՆԵՐ**

Հայ	Ծնողքէ	Օտար	Մօրմէ	Բնդէ. Թիւ
1933	40		5	45
1934	34		4	38
1935	34		6	40
1936	44		8	52
1937	31		6	37
	183		29	212

**ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ**

Հայ ընդ	Հայուհի	Հայ ընդ Օտարուհի	Բնդէ. Թիւ
1933	27	6	33
1934	21	8	29
1935	23	3	26
1936	14	9	23
1937	22	5	27
	107	31	138

ՄԱՀԵՐ.—1933ին՝ 42 հոգի, 1934ին՝ 44, 1935ին՝ 38,  
1936ին՝ 50, 1937ին՝ 41, գումար՝ 215; և սոնցմէ  
10 հոգի գաւառներէն և կած են դարմանուելու համար  
և մեռած են Սովիայի մէջ, որով Սովիայի մահերուն  
ճշգրիտ թիւը պէտք է նկատել 201, ընդդէմ 212 ծը-  
նունդներու։

## ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԵՐԸ



Բոլոր կենասարաններու և մեծ խորհուղիներու կարծիքին համաձայն, երգը կամ ձայնարկութիւնը (vocalise) կը կանխէ սովորական խօսքը։ Մանուկները խօսելէ առաջ կ'սկսին երգել, և կիսպառն մը (կազմիկի տեսակ մը) կրցած է ութեակի մը սահմանին մէջ պարսիկուող ձայները կարդաւ արտարերել։



Աստուածաշունչի տառջին մարդը, այդ երջանիկ վայրկեաններուն մէջ զովեստներ կը հիւսէր իր Արարծին, մինչ վերը, հոգիներու աշխարհին մէջ, հրեշտակներու գունդերը աւելի հոգեկան հանգստանքով կը կատարէին այդ

Պատկ Վրդ. Թումայեան օրէներգութիւնները, որոնց մասին չենք կրնաբու և է պաղապահը ունենալ առանց աստուածային յայտնութեան։

Սակայն ձգենք մտքի և երեւակայութեան այս  
պրօսանքները, ճշգորէն տեսնելու համար անոր—երա-  
ժբառութեան—ծագումը։ Զանազան կարծիքներ յայտ-  
նուած են այդ մասին. ըստ ոմանց նմանողութիւն մըն  
է անիկա թռչուններու երգին, ուրիշներու համար՝ ար-  
տազեղումը սիրոյ զգացման։ Բայց այս ամէնքն արդիւնք-  
ներ են և ոչ պատճառներ, և սիսալ պիտի ըլլար ար-  
դիւնքները նոյնացնել պատճառներուն հետ։ Աւելի ճիշդ  
պիտի ըլլար այս բոլոր յայտնութիւնները թարգմանել  
այն իրադաւթեամբ թէ երգը կամ երաժշտութիւնը մին  
է մարդկային բնութեան պէտքերէն։

Կենուանական աշխարհը ճիշեր և աղմուկներ մի-  
այն կ'արձակէ. ու թէ անոնցմէ ամանք կ'արտաքե-  
րեն յօդաւորեալ կամ ներգաշնակեալ ձայներ, և սու-  
կայն, մեքենականութեան մը արդիւնքն են այդ ամէն-  
կայն, մեքենականութեան մը արդիւնքն քանի մը վայր-  
քը, վասն զի նոյն այդ պարագան եթէ քանի մը վայր-  
քը, կամ ժամեր յետոյ կրկնուի, կենդանին ձայ-  
կեաններ կամ ժամեր յետոյ պիտի այս ամէնքներու նոյն ամբողջութիւնը և շարայարութիւնը պիտի  
ձայնարձակէ։

Կենդանիններէն ոմանք, յիրաւի, մեծապէս կ'ազ-  
դուին երաժշտութենէն. կատուն, զոր օրինակ, զաշ-  
կուին երաժշտութենէն աւարափին տակ ջղածգական անհան-  
նակի հնչիւններու տարափին տակ ջղածգական անհան-  
գիստ երեւոյթ մը ցոյց պիտի տայ, մինչ թռչուններն  
իրենք եւս ողեւորուած՝ պիտի սկրին զայլայլել։ Փրդն  
ու ձին կըույթով (γυθήμε) պիտի քալեն զինուո-  
րական երաժշտութեան աղդեցութեամբ, ևայլն։

Ընդհանուր է, ուրեմն, երաժշտական զգացումը  
կենդանի էակներու խառնուածքին մէջ. և մարդը—  
Աստուծոյ հրաշակերտը—իր բանականութեան և հոգե-  
կան բարձրութեանց պատճառաւ, հետեւաբար, իր ըլ-  
լան մէջ կը կրէ երաժշտական զգացման զերազոյն  
նութեան մէջ կը կրէ երաժշտական զգացման զերազոյն  
մակարդակ մը, և իր խառնուածքին ամենակարեւոր  
պէտքերէն մին է ան։

\* \* \*

Երաժշտութեան մասնայատուկ և գերազանց յառակութիւնները, իր ունեցած ազդեցութիւնը բոլոր մարդկային էակներու բարքերուն վրայ, շատ կանուխէն իրեն տուած են ընտիր տեղ մը կրօնական պաշտամունքներու և մոգութեանց մէջ, որոնք հեթանոսութեան մէջ յաճախ խառնուած են իրարու: Արդարեւ, թէ իսկ մըտածուի երաժշտութեամբ զԱստուած պատուել, և կամ անոր ազդեցութեամբ ի վիճակի դնել մարդը՝ հոգեկան ընդունակութեան, և կամ երեւակայուի անով ուելցընել նախապաշտրեալ զիւթութիւններու ազդեցութիւնը, մի՛շտ և ամենուրեք այս արուեստը ծառայած է պաշտամունքին:

Կրօնքը արուեստներու պաշտպան և գանոննք մըշակող ցոյց կու տայ ինքինքը. իրեն կը կանչէ զանոնք ամէնքը, հասարակաց ժամադրասլայր տալով անոնց՝ իր արարողութեանց և ծիսակատարութեանց մէջ: Անոնց կը բանայ ամէնէն ընդարձակ դաշտերն ընթանալու՝ բարձրացնելով զանոնք այնպիսի բարձրութեանց՝ որոնց պիտի չհասնէին այլուր: Շնորհիւ այն փառաւոր առաքելութեան որ վիճակուած է անոնց, իւլաքանչիւրը իր սահմանին մէջ, բարձրացնել՝ աստուածային պաշտամունքին մակարդակը, անոնք ուղղակիօրէն կ'ենթարկուին կրօնական միտքին ներշնչման, և այսպէս կը կարողանան բարձրանալ ճշմարիտ գաղափարականին, որ ամէն արուեստի համար պէտք է ըլլայ՝ ցոլացնել անտեսանելի և անստեղծ գեղեցկութիւնը, տեսանելի և ստեղծեալ ձեւի մը տակ: Ստուգիւ, արուեստը որքան հետամտի աստուածային նպատակներու, այնքան աւելի կը բարձրանայ, կ'ազնուատակներու, այնքան աւելի կը գեղեցիկին կանանայ, լինելով ճշմարիտ արուեստ մը— գեղեցիկին ճշմարիտ այտայայտութիւնը:

Բոլորին մէջ երաժշտութիւնը գերազանցօրէն կը-  
րօնական, գերազանցօրէն ծիսական արուեստն է: Լեզու-  
մըն է անիմկա որ ձայներու միջոցաւ կը ցոլացնէ հոգ-  
ւոյն մտածումներն ու զգացումները: Խօսք մըն է ա-  
նիկա, բայց աւելի ներոյժ և աւելի գօրեղ քան սովո-  
րական խօսքը, քանի որ իր արտայայտած մտածումն  
խել աւելի բարձր է, և զգացումը՝ աւելի կենդանի:  
Կրօնականէն աւելի, ի՞նչ մտածում կամ զգացում կը  
պահանջեն արտայայտութեան գօրեղութիւն: Ոչինչ կայ  
ուրեմն զարմանալու, երբ բոլոր ժամանակներու ամէն  
աղաց քո՛յ, երգը պարզ խօսքին տեղը կը բռնէ և կամ  
անոր կ'աջակցի արժանապէս փառաբանելու համար աս-  
տուածութիւնը <sup>(\*)</sup>

Հին Օրէնքին մէջ երաժշտութիւնը գործնականա-  
պէս ամբողջական մաս կը նկատուէր պաշտամունքին.  
Նոր Օրէնքը, սակայն, աւելի երկիրածութեամբ կը մօ-  
տենաց անոր: և հոս է որ երգը աւելի կը ծաղկի, կը  
քաղցրանայ, և կը դառնայ յուղիչ: Կատարուած խոր-  
հուրդին նշանակութեան համեմատ նաև կը բարձրանայ  
անոր կարեւորութիւնը: Սրբակոկը, յիրաւի, խորհուրդ-  
նեցու ստուերը միտյն ունէր, մընչ Եկեղեցին անոնց

<sup>(\*)</sup> Ուշադիր յննողի մը համար մեծ կարեւորու-  
թիւն ու ի կրօնական երգը, վասն զի անիկա ուրիշ  
ամեն երգի աւելի երկարաւել և եւ զօրեղապէս կը  
ներկայացնէ ազգային նկարագիրը: Ժողովրդական  
ճաշակը և արուեստագէներու վերհպումերը իիչ  
զործ ունիին նոն. վերջապէս նորիրական և ան եւ  
մատուիժը որ յարզով եր պահուի: Եսէ յննենի կը-  
րօնական բոլոր երաժշտութիւնները, անմիջապէս մեր  
ուշադիր ամսի հանդիպափի անոնց տարերու-  
ուշադիր ամսի ամսինի կը ներկայացնէն նկարա-  
գիրները, յանի որ ամսինի կը ներկայացնէն նկարա-  
գիրը այն ժողովուրդին որ կերտած է զիւենի:

ճշմարիտ իրականութեան տէրն էր արդէն։ Աստուածաւ գին գաղտնիքներ վստահուած էին անոր. անիկա աշխարհի վրայ տարածուած չնորհքի պարզեւներուն և սրբութեանց աւանդապահն էր, Փեսայէն ստացած՝ այս կեանքի և անմահութեան խստումները։

Այս բոլոր խորհուրդներուն և պարզեւներուն փոխարէն Եկեղեցին կրնա՞ր միթէ ուրախութենէն ինքն զինք բռնել և բառերու չորութեամբ միայն արաայացաւուիլ. — Ո՞չ, երգն է որ զուրս թռաւ իր շրթներէն։ Ուրեմն, Եկեղեցւոյ երաժշութիւնը երգ է և խօսք, հարուստ և զօրեղ, թէեւ պարզ և բնական։ Երաժշութեան սիրայն համար չէ ան, այլ կարծես կրօնական մտածումին ինքնեւկ պոռթկացող աղաղամկը, որ ստուածային մտասքանչութեամբ համակուած հոգիի մը որտին խորէն զուրս զալով նախ կը նոււածէ դիմոցինը և ապա երկէնք կը բարձրանայ մեզմօրէն։

Նուիրական երաժշտութեան արժէքը անհունապէս կը նուագեցնենք, երբ ըսենք թէ անիկա արարողութեանց պերճանքը ցոլցնելու համար կը զործածուի աստուածային պաշտամունքին ընթացքին։ Արդեօք, տակաւին խորհողներ կա՞ն թէ պէտք է ցած ձայնով կարգալ, ինչպէս կը մտածէին հին ճգնաւորները որոնց կարկառուն մէկ օրինակն է Պամբոն ճգնաւոր<sup>(\*)</sup>։ Անշուշտ եթէ երգելու ժամանակին մէջ ցած ձայնով ըն-

<sup>(\*)</sup> Պամբոն ճգնաւոր անապատին մէջ հաստատած էր իր բնակուրիւնը բանի մը աշակերտներու հետ, որոնցնէ մինչ օր մը՝ կը հարկադրուի Աղկէսանդրիա մէկնիլ իրենց շինած փսխարեւը ծախելու նպատկաւ։ Տասն օր կը մնայ հոն և կը զիշերէ Ս. Մարկոսի զարիբը, միանգաւայն ներկայ զենուելով հընկուսերուն, արարողութեանց և երաժշտութեան։ Մէծապէս կը զարմանայ արարողութեանց կանոնա-

թերցանութիւններ տեղի ունենան, աւելի թուով առջաթքներու հարկաւորութեան մը առջեւ պիտի զըսնուինք, և այս պարագային արդեօք շահը մեծ պիտի ըլլայ: — Ապահովաբար, ո՞չ:

Երգն ու խօսքը միացած այնքան մեծ արժէք կ'ունենան, որքան երկու գէմ յանդիման հայելիներու պատկերներուն անհունութիւնը:

Երուսաղեմ

ՊԱՍԿ ՎՐԴ. ԹՈՒՄԱՑԵԱՆ

Չորուրեանց վրայ եւ մասնաւորարար կը խանդավառուի ծիսական երզով զոր չէր լած երթել իր վանիին մէջ: Բողորովին խոռված կը վերադառնայ վանի, ուր վանական սաղմոսերզուրինները շատ միօրինակ կը զնէի, եւ հետեւարար կ'սկսի արհամարնել զանոնք: Վանահայրը շուտով կը նշանակ այս փոփոխուրինը իր հետեւորդին վրայ եւ այսպէս կը խօսի անոր.

— «Ի՞նչ ունիս, զաւակս, կը հարցեն անոր ծերունին. արդեօֆ բաղային մէջ յոնի փորձուրի՞ւն մը ընկնեց քեզ: — Ո՞վ հայր իս, կը պատասխան պատահին, մենին չենի զիտեր Տիրոց պաշտամունիքը, եւ անզետ ենի Անոր զովեսներ երզելու մէջ»: Ահաւասիկ պատասխանը ծերունիին, որ Տիրոց առջեւ երգելու զաղափարովն իսկ զայրակղած է:

«Երբ Ասունծոյ ներկայուրեան կը զնուիին, պարտինին մեծ զղում ունենալ եւ ոյ՝ բարձրագոյն ձայն: Ճգնաւորները անապատ բաշուած չեն որպեսզի բարձր ձայներ հանեն, երգեր եղանակեն, ուսնաւորներ տողեն, ոսկերնին ու ձեռքերնին շարժեն հոս ու հոն վազելով. այս երկիւղով եւ դողուրեամբ, արցունինվ եւ հառաջմամբ, յարզանինվ եւ զղմամբ, ու ցած ձայնով միայն պարտինին առ Ասունծոյ յղել եւ աղօքիները»: (Geronticon S. Pambonis abb. IVe siècle):


### Պատմական

Արտակ Ալպոյանեամբ  
Դահիրէ — Մաքարիս

# ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

## Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԶ

Գեղարուեստը ընդհանրապէս ճանչցուած ըլլուլով մին ազգի մը մշակոյթի ամենացայտուն արտայայտութիւններէն, մեզ համար նուազ հետաքրքրիր պիտի չըլլար գիտնալ թէ ան ի՞նչ պատկեր կը ներկայացնէ Խ. Հայաստանի մէջ, ուր անցեալին մէջ կիսակազմա-



**Երեւանի Պէտական Թատրոնը  
(Գործ Ճարտարագետ ակադեմիկոս Թումանեանի)**

Կերպ թատերական և երաժշտական հասուլկութը ձեռնարկներ եթէ կը տեսնուէին, անոնց ամբողջուկան կաղմակերպումն ու ծառալը սակայն հազիւ տասնեակ մը տարիներու կեանք ունի:

Վլաճակագրութիւն մը որ պատրաստուած է անցնող տարրուան ընթացքին՝ մեզ կու տայ բաւական պեր ճախօս թիւեր տիշտ ուղղութեամբ, մը տնօպամայն վեր-

առնելով ինքնին՝ աշխատանքը որ տարուած է հոն գեղարուեստի զանազան մարդերուն վրայ:

Խ. Հայաստան, համաձայն այդ տեղեկութեանց, մեր աշքին կը ներկայանայ գեղարուեստի մշակման բերրի դաշտ մը, ուր կը զործեն աւելի քան 139 թատերական խումբեր, շուրջ 2191 անձերու մասնակցութեամբ, 105 երգեցիկ խումբեր՝ 2081 երգիչ անդամներով, 73 երաժշտական խումբեր՝ 1087 մասնակցողներով, 20 նուազախումբեր՝ 843 նուազողներով, արեւելեան պարերու 128 խումբեր՝ 1738 անդամներով ևայլն, առանց հաշուելու զանազան պարերու, պալեթի, նկարչական և այլ բազմաթիւ խումբերը: Աւելի քան 10,000 հոգի կը զտնուեն այս խումբերուն մէջ: Ճեղարգախումբեր կան որոնց մասնակցողներու թիւը մինչև 200ի կը հասնի: Իսկ թատերական խումբեր կը չեն ամէնուրեք, մինչև կոտալքի, կենինականի, Ալգործեն ամէնուրեք, մինչև միւս շրջաններուն մէջ: Հաճվէրտիի, Ստեփանաւանի և միւս շրջաններուն մէջ:

Փողովուրդի սէրը վաս է մասնաւորաբար պարագովուրդի այս գեղարուեստակը հակումները մշակելու համար կան արուեստի սղուատիոններ, կոնսերվատորիաներ, երաժշտական տեխնիքումներ և այլն:

Բաց ի Պետական Երաժշտանոցէն (Կոնսերվատորիա), Խ. Հայաստանի մէջ կան արդէն երաժշտական բիու), Խ. Հայաստանի մէջ կան արդէն պարագաներ, ինչպէս «Ա. Սպենդիարեանի մէկէ աւելի դպրոցներ, ինչպէս «Ա. Սպենդիարեանի մէկէ աւելի դպրոցներ, ինչպէս «Ա. Սպենդիարեանի մէջ, անուան բրօֆէսիօնէլ Երաժշտ. Դպրոցը», Երեւանի մէջ, Երաներաժշտական Տեխնիկումը կենինականի մէջ, Երաներաժշտական Դպրոց մը՝ կիրավականի մէջ ևայլն: Իսկ 15 տարիէ ի վեր զոյսութիւն ունի նաև Պետական Օբերա:

Բայց նախ քանի մը խօսք ասոնցմէ գլխաւորներու մասին:

## ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺԴՅԱՆԱՈՅՑ

Երեւանի մէջ 15 տարիէ ի վեր գոյտոթիւն ունի արդէն Պետական Երաժշտանոցը (Կոնսերվատորիա): Ան 1921ին հիմնած էր իր Հայ Երաժշտական Սզուտիա որ ապա 1923ին իր գործունէութիւնը ընդարձակելով վերածուեցաւ Պետական Կոնսերվատորիայի, ունենալով Արուս Բարաղեանի, Աննա Մնացականեանի, Ալ. Յակոբեանի, Լևոն Աւագեանի, Ռոմանոս Մելիքեանի



Լենինականի կինոն

նման ծանօթ գործիչներ, մանաւորաբար ուժ տալով նաև տեխնիքումի և Բուհի (Բարձրագոյն Ուսումնական Հիմնարկութեան) աշխատանքներուն:

Ան իր գոյութեան 15 տարիներու ընթացքին Հայաստանի պարզեւած է արդէն Երաժշտապէս մշակուած ուժեր, մանկավարժներ, քոմբոզիթէօրներ, ևայլն:

Երաժշտանոցը ունի չորս բաժիններ՝ Զայնական,

Գործիական, Մանկավարժական և Ստեղծագործական:

Ասոնցմէ առողջինի մէջ կը մշակուին ձայները, պատրաստելով ապագայ երգիչներ։ Երկրորդի մէջ կը գասաւանդուին նուազածութիւններ դաշնակի, ջութակի, թաւջութակի և փողային գործիքներու վրայ։ Մանկավարժական բաժնէն կը հասնին երաժշտութեան մասնագէտուասուցիչներ, իսկ ստեղծագործական բաժնէն երաժշտագէտներ, երգահաններ և լն։

Կը գասաւանդեն իրը հեղինակութիւն ճանչցուած շատ մը արժէքաւոր գասախօսներ, ինչպէս Լենինկրասի երաժշտանոցի նախակին դասախօս փրոֆ. Կ. Սարաջեան, վաստակաւոր երաժշտագէտներ Ո. Բարխուդարեան և Յ. Ստեփանեան, փրոֆ. Լէզգէր, Կ. Զաքարեան և լն։

Պետական երաժշտանոցը՝ բաց ի սիմֆոնիկ օրգէութըրի իր խումբերէն՝ ունի նաև իր լաւ մարզուած երգչախումբը՝ Թաթուուլ Ալթունեանի զեկավարութեան տակ։

Պետական երաժշտանոցի գեղեցիկ ձեռնարկներէն մին է նաև իր կողքին կազմուած «Ռոմանոս Մելիք-եանի անուան» Գիտահետազոտական Աշխատանոց»ը, «ր անցեալ աշնան Շամշադինի մէջ կատարած իր ուսումնասիրութեանց ընթացքին յաջողած է հաւաքել մատ 400 համարութեանց պատմութեանց մէջէն շուրջ 300 երաժշտական գործիքներ։ Հաւաքուած մէջէն շուրջ 300 երաժշտական գործիքներ։ Հաւաքուած մէջէն այս երաժշտական շրջանի 380 տնտեսութեանց մէջէն շուրջ 300 երաժշտական գործիքներ։ Հաւաքուած մէջէն շուրջ 300 երաժշտական գործիքներ։ Հաւաքուած մէջէն այլապան շուրջներ, սպեքտական գործիքներ, քամանիքներ, ևայլն։

Ասոնցմէ զատ տեղին է յիշել նաև յաջող արդիւնքը որ տուած է Հայաստանի բոլոր շրջաններուն մէջ կատարուած արտեստի ողիմպիականը, որուն մասնակցած են երախաներէն մինչև ամենայետին ծերերը։ Խորիի ձորերուն մէջ երեւան եկած են բազմարերի ձուռնախուածուր, իրենց զուռնայով և ժութիւ տաղանդաւոր աշուղներ, իրենց զուռնայով և ժութիւ

գովլրդական աննման երգերով։ Այս առթիւ հաւաքուած են նոյնպէս բազմաթիւ ժողովրդական երգեր ու պարեր։

## ԹԵՏԱԿԱՆ ՕԲԵՐԱ

Հազիւ 5 տարիներու կեանք մը ունի ան, չիմ-նուած ըլլալով 1933ի սկզբը, բայց այդ կարճ ժամանակաշրջանը պատճառ մը չէ որ ան իր խաղացանկին մէջ չունենայ արդէն հայ ինքնազիր զործերու կարգին եւրոպական զժուարին կտորներ ես, շնորհիւ իր լաւ մշակուած ուժերուն, որոնք դրած են Օբերան օրինակելի բարձրութեան մը վրայ։ Պետական Օբերայի արժէքաւոր երգիչ արտևագիտական են մասնաւորաբար վաստակաւոր արտևագիտառնի Հայկանոյց Դանիէլեանը (Միլանոյի երաժշտանոցէն), ժողովրդական մեծ երգիչ Շարու Տալեանը, վաստակաւոր արտևագիտական Ա. Կարապետեանը (Կարապով), տիկ. Ա. Գասպարբէկ և լու. իսկ ուժիսէօրներ՝ վաստակաւոր բէժիսէօր՝ Բուրջալեան և Վաղարշեան։ Պետական մինչեւ չիմայ տուած է արդէն երաժշտական զլուխ զործոցներէն՝ «Քարմէն»ը, «Ժամուստ»ը, «Բիկոլէթթօ»ն, «Մատամ Պըթըթիլայ»ը, «Թրամիագա»ն, «Աէվլիլի Սափրիչը», «Լաքմէ»ն, «Թօս-քա»ն, «Եւկէնի Օնէկին»ը, «Քնեազ Իկօր»ը («Փօհէմ»ը), իսկ հայ հեղինակներէն՝ Ա. Սպենդիարեանի («Ալմաստ»ը, Արմէն Տիգրանեանի «Անոյշ»ը, Յարօ Ստեփանեանի «Քաջ Նազար»ը։

1936-7ի անցնող տարեվրջանին Պետական Օբերայի մէջ բեմաշրուած են 10 օբերա՝ 115 անդամ։ Նախորդ տարուան 62 հազարի փոխարէն 93 հազար հոգի ներկայ եղած են այս ներկայացմանց, որով 31 հազար հոգի առելի։ Բեմադրուած զործերուն 8ը եւ-

լուպական, մէկը հայ և մէկը ռուսական եղած են:

Արմէն Տիգրանեանի «Անոյշ»ը ներկայացուած է 100րդ անգամ ըլլալով: 1937-8 ներկայ տարեշրջանին կը ներկայացուին բացի Սպենդիարեանի «Ալմաստ»էն, նաև հայ ինքնազիր գործերէն Կարօ Զաքարեանի «Մարջան»ը, Յարօ Ստեփանեանի «Լուսարացին»ը, «Սասունցի Դաւ-էիթը» և Անտոն Մայիլեանի «Ասֆա»ն: Ասոնցմէ ներկայացուած են Սեպտեմբերի ընթացքին «Սաֆա»ն՝ հեղինակին մասնակցութեամբ, և մեծ յաջողութիւն դառձ: Իսկ «Մարջան» տրուած է նաև Մոսկուայի մէջ, արժանանալով ջերմ ընդունելութեան:

Իսկ այժմ պատրաստուելու վրայ եղող գործերէն կ'արժէ յիշել յայտնի երգահան Արմէն Տիգրանեանի նոր օրերան՝ Քէօր-օվլուի հերոսական աւանդութեան վրայ, Յարօ Ստեփանեանի «Մայիսեան Ապստամբութիւն» օ-րերան (լիպրէթթօ՝ Տիգրան Հախումեան), Արտէմ Այ-րերան (լիպրէթթօ՝ Յ. Պարոնեանի «Արեւելեան վազեանի մէկ օրերան՝ Յ. Պարոնեանի «Արեւելեան Ատամնուբոյժ»էն քաղուած լիպրոթթոյի մը վրայ: Ա-սոնցմէ զատ Սարգիս Բարիսուդարեան կը պատրաստէ «Նարինէ» անուամբ պալէթ մը (լիպրէթթօ՝ Ս. Լի-սիցեան), իսկ Անուշաւան Տէր Ղեւոնդեան աւարտած է արդէն ուրիշ պալէթ մը՝ «Հրոյ Հարաը»՝ ատրպէյճան-եան կեանքէ:

Յաջորդով թատեր, կեանքի մասին:

Գ. Ներշապուհ



# ՏԱՂ ՆԱՀԱՏԱԿԱՅԱՅ

(ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԵԸՑ)

Խօսք և Երաժշտութեան  
Յ. ԱՂԱՍԵԱՆԻ

Andante religioso

Եա - հա - մակ - ներ բաւ լուս - առաջ բայց զա - նը  
 սուլու դա - միւն, յնչ մեծ սուդ բու լուս այ - մօր, կրկա  
 պէ մնէն ձեր փառ քիւ: Քնա - միւն խա - ղուն ձեր քուն

1.— Եահատակներ բիւրաւոր,  
 Դուք մեծ զոհներ սուրբ դատին,  
 Բնիչ մեծ սուգ բոլորս այսօր,  
 Կը կապէ մեծ ձեր փառքին:  
 Քնացէք խաղաղ ձեր քուն յետին  
 Մուք փոսերոց անդամքան  
 Զի սիրտն անմեռ հայ մեծ ազգին  
 Շիրիմ մ'է ձեզ մշտական:

Համարեան.

2.— Քաջ ուազմիկներ քէտայի  
 Դուք ոք ի մահ խոյացաք,  
 Խնձ պարծանք ոչ խրոխտ ոգի  
 Տուաց մեզ ձեր վեհ օրինակ:  
 Քնացէք խաղաղ ձեր քուն յետին  
 Մուք փուտերում անդամքան  
 Զի խորհ հոգույն հերոս ազգին,  
 Կ'ապրիք կեսնքով յաշիտեան:



## ՏԱՐԱՆԴԱԻՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ՄԸ ԳՐԻԳՈՐ ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

Համեմատաբար երիտասարդ, բոյց արդէն իսկ ծանօթ անուն մըն է Գրիգոր Ահարոնեան Պուլկարիոյ գեղարուեստական շրջանակներու մէջ:

Ան ծնած Թիֆլիսի մէջ 1896ին և ապա հետեւած Բեղերպաւրկի Գեղարուեստական Ակադեմիայի դասերուն, ընդհ. պատերազմէ վերջ անցած է Պուլկարիա, ուր այնքան փայլուն կերպով տարտած է Սովիայի



Գրիգոր Ահարոնեան

Գեղարուեստական Ակադեմիան՝ 1924ին, իր նախասիրած ճիւղին՝ արձանագործութեան իր գասախօս ունենալով յայտնի արձանագործ՝ Փ. Սփիրիտոնովի:

Իր բուռն սէրը և նուիրումը արուեստի այս ճիւղին՝ մզեցին զինքը որ մեծամեծ զոհողութիւններու գնուվ անցնի Փարիզ, ուր երկու տարի հետեւեցաւ իր

• Վարուեստի կատարելագործման, միանվանայն մասնակցելով փարբեսան արուեստագիտներաւ ցուցահանդէսներուն, ինչպէս 1929ի «Թրանսայի Արուեստագիտներու Սալօն»ին (Կրտսն Փալէ) ևայլն։ 1930էն իլիր Սոֆիայի մէջ կը բերէ իր մատնակցութիւնը պուլիար արուեստագիտներու արթեկան ցուցահանդէսներուն և ոռու



Կողմանկան Հայուհիի սարազ  
fırırk)  
— Պողօ, Գլ, Ահար

Գեղջուհի  
(լրադիւնք

— զործ՝ զոր, Ահաբոնեան՝ —

նկարիչներու ցուցադրութեանց, արժանանալով ար-  
ուեստի մարզոց ջերմ գնահատութեանց. իսկ պուլկար  
թերթեր և պարբերականներ նույիրած են ներողալից  
գրութիւններ մէկէ առելի ասիթներով։ Ներկայիս  
կ'անդամակցի Պուլկարիոյ ժամանակակից Արուեստներու  
հնկերակցութեան և կը բերէ իր մասնակցութիւնը ա-  
նոր տարեկան ցուցահանդեսներուն։ Իսկ երեք տարիէ  
ի վեր նախագահն է Պուլկարիոյ Ռուս Նկարիչներու  
հնկերակցութեան։

Իր բազմաթիւ գործերէն, որոնց սորտավոյսներէն  
իրը նմոյշ կու տանք զայդ մը արտահանութիւններ  
հաս, պէտք է յիշել Պուլկար հայամէր բա-  
նակ, նախադադար Եակորովի կիսանդրին, որ այժմ զարդերէն  
կը կազմէ Սոֆիայի «Պորխոսովա» հանրային պարտէզին:

## ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆԳ

ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑԻ ՆՈՒԻԲՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԻՄ

Մեծանուն թատերապիք Գաբրիէլ Սունդուկեանցի  
25 ամեակին առթիւ Երեւանի Գրտկան Թանգարանին  
մէջ տեղի ունեցած է մասնաւոր ցուցահանդէս մը:

Այս ցուցահանդէսին մէջ մասնաւոր խնամքով  
պատկերացած են առանձին բաժիններու մէջ Սուն-  
դուկեանցի պատահնեկան ասարիները և միջավայրը ուր  
ապրած է ան: Հոն ներկայացուած է հոտեւ հայ թառո-  
րոնը նախ քան Սունդուկեանց, Սունդուկեանցի երե-  
ւումը, անոր կազը համաշխարհային գրականութեան  
հետ, նախախորհրդային և խորհրդային մամուլի կար-  
ծիքն ու վերաբերունքը Սունդուկեանցի մասին և լու:

Յոստուկ բաժին յատկացուած է «Պէտօ»ին, ուր  
ցուցալրուած է այդ նշանաւոր գործի ձեռագիրը՝ զբա-  
ռած Կրմանիսի մէջ, Սունդուկեանցի թելադրութեամբ  
և զերասան Զմշկեանի ձեռքով:

Ցոյց արուած է նաև «Պէտօ»ի սուսերէն թարգ-  
մանութիւնը, զոր կատարած է բանաստեղծ Վահան  
Տէրեան: Սյդ թարգմանութեան վրայ կ'երեւին Մ. Կոր-  
քիի ուշագրաւ ուղղումները: Ցուցալրուած է նոյնպէս  
«Պէտօ»ի ֆրանսէրէն թարգմանութեան ձեռագիրը, կա-  
տարուած՝ հեղինակի հսկողութեամբ:

Առանձին բաժնի մէջ կ'երեւի Յալհաննէս Կաթո-  
ղիկոսի կոնդակը, գրուած 1841ին՝ Սունդուկեանցի մօր  
թինաթինի: Այդ կոնդակով Սունդուկեաններու ընտա-  
նիքը ազատուած է Էջմիածնի ճորտութենէն: Նաեւ  
Սունդուկեանցի ծանօթ կտակի առաջին ուրուագիծը՝  
ուր Սունդուկեանց բաղձանք յայտնած է զինքը թա-  
գիլ «Պէտօ»ի հաղուստով: Ցուցալրուած է նաև «Կտակ»

անուամբ կատակերգութիւնը, զոր Առևոլուկեանց գըրի առած է 1912 Մարտ 14ին, իր մեռներէն 2 օր առաջ՝ կ'երեւին նոյնալէս Առևոլուկեանցի բաց գերեզմանը շըջապատող դադաղակի իշխանութեան նկարը և Պէտօի կօշիկները որոնք պատրաստուած են Առևոլուկեանցի հակողութեամբ և զոր առաջին անգամ հաված է գերասան Զմշկեան Պէտօի գերին մէջ։

Առանձին տեղ տրուած է նաև Թուստհայ թատրոնի անցեալին կապուած գործերու (ինչպէս Ալանդարեանցի «Վայ իմ կորած յիսուն ուկին» հայերէն առաջին թատրոնիստը, գրուած 1858ին, Ն. Թուղինեանի «Գալալ Գարոն» և լ.ն.), Թուստհայ թատրոնի հիմնադիրներէն Գր. Իզմիրեանցի, Գալուստ Շիրմաղանեանի, Էմին Տէր Գրիգորեանի և այլոց գործերուն և նկարներուն, հայ թատրոնի մասին գերասան Մանդինեանի յուշերուն և լ.ն։

Մասնաւոր ուշադրութեան արժմանի են Ա. Տիւմանցի կրեք նամակները՝ ուղղուած Առևոլուկեանցի, ի մասին «Պէտօ» Փարիզի մէջ ևս ներկայացնելու ցանկութեան, Տիւմա Հօր նկարը, Վիկթոր Զիւկոյի նամակը ևայլն։

Անկախ այս ցուցանանդէսէն՝ որ պիտի կըկնուէր Անինարանի և Կիրովականի մէջ ևս, տրուած է նաև Պետական թատրոնի մէջ հանդիսաւոր երեկոյթ մը ի պատիւ Սունդուկեանցի և ձեռնարկուած է հրատարակութեանը Սունդուկեանցի բալոր գործերուն՝ հազարաւոր օրինակներով, նաև Սունդուկեանցի անունով որոշուած է կոչել Երեւանի Պետական թատրոնն ու Երեւանի արուարձաններէն նորքի դպրոցը և կանգնել արձանը քաղաքին կեղրոնը։

Նման որոշումներ տրուած են նաև գրական ուրիշ մեծ գէմքերու՝ ինչպէս Միք. Նալբանդեանի և Պ. Պըռօշեանի յիշատակին, առաջինի մահուան եօթանասնամեակի՝ իսկ Պոօշեանի ծննդեան հարիւրամեակի առթիւ-

## ՍՊԵՆԴԻԱՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ողբացեալ մեծ երաժշտագիտ Ալ. Սպենդիարեանի մահուան Թրգ տարելիցին առթիւ Երեւանի մէջ արուած է մեծ համերգ մը՝ զեկավարութեամբ Գէորգ Բուգալեանի և մասնակցութեամբ ժողովրդական անզուգական երգիչ Շարս Տայեանի։ Յայտագիրը բազկացած է ըՍպենդիարեանի ծանօթ գործերէն, ինչպէս «Երեւանեան Էսքիզներ», «Խրիմի Էսքիզներ», «Խրանեան քայլերգ»։ «Երեք Արմաւենիներ», ինչպէս նաև կտորներ «Ալմաստ» քերայէն։ Այս առթիւ Սպենդիարեանի կեանքին և գործին մասին բանախօսած է երաժշտական ծանօթ քննադատ Ռուբէն Թէրլէմեզեան։



**ՈՂԲԱՑԵԱԼ ԴԵՐԱՍԱՆԱՊԵՏ Յ. ԶԱՐԻՖԵԱՆ**  
Մ. Մանուկեանի «Հետիար»ին մէջ  
(Տիկին Աղամեան, Տիկ. Ազնիւ, և Զարիփեան)  
— Ի՞ մասին Տեսակ Մահագրական Բաժին —

• մը •

## ՅՈՒՇԱՐՁԱՆ Վ. ՄԱԽՈԽԵՑՆԻ

Փետրուարի սկիզբները կորսնցուցինք մեծ ծովառնկարիչը Վարդան Մախոխեցնի Նիսի մէջ (Ֆրանսա), ուր հասասառաւած էր տորիներէ ի վեր, իր արուեստին հիացող ֆրանսացիներու խոր յարգանքին միշտ առարկայից իր մահուան առթիւ հայ և օտար, մասնաւ-



Վարդան Մախոխեան

ւորաբար ֆրանսական թերթեր ներբռդալից գրութիւններով վեր առին ողբացեալ մեծ արտեստագէտին բացառիկ տաղանդը:

Ֆրանս. «Էքլէրէօր տը նիս» թերթը որ առաջիններէն եղած էր մեր այս մեծ արտեստագէտին կորուստը ողբացողներուն, վերջներս կը զբէ թէ նիսի մէջ կանգնած է արդէն Մախոխեանի յուշարձանը՝ Գոգատի գերեզմանատան մէջ, ուր թաղուած էր ան: Յուշարձանը՝ պարզ և տպաւորիչ գործնէ մեծ արտեստագէտին հիացողներէն:

Տարտարապետ Ալգիարիիք։ Կը բաղկանայ ֆինլանտական գոյզ մը սալաքարերէ։ Վերի քարին վրայ կայ արուեստագէտին պրոնզէ զիմակը, ցնցող նմանողութեամբամը, որ զործն է նշանաւոր վարպետի մը՝ Մ. Մօպէրի։ Տակը քանդակուած են արուեստի ծանօթ քննադաս Գոմիյլ Մոպէրի սա խօսքերը։ — «Մայուր, լայն, ուժզին արուեստ, որու միջ ուրախութեամբ պիսէ և ողջունել վարպետներուն միշ կենսունակ աւանդուրինը, այժմեական յարիտենական ըղաղուն համար»։

### ՆԿԱՐԻՉ Ս. ԽԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Տաղանդաւոր նկարիչ Սարգիս Խաչատուրեանի իւրանեան որմաննկարներու ցուցահանդէսները անօրինակ հետաքրքրութիւն արթնցուցած են իրենց շուրջ և ջերմօրէն գնահատուած ամէնտուրեք, ինչպէս Գահիրէ, Լիոն և այլն։

Ցուցահանդէսները ունեցած են բաղմաթիւ երեւելի այցելուներ, արուեստի քննադատներ և այլն, որոնք հիացմունքով արտայացուած են չայ արուեստագէտին այս յաջողութեանց մասին, իսկ պետական մարդիկ, ինչպէս ֆրանս, երեսփոխ, ժողովի նախագահ երիս, նախարար Ժիլիէն, ակադեմիի ուսուցչապետը, և այլն. ինչպէս Եղիքառոսի թագուհին, կրթական նախարարը և այլն. խանդավառ բառերով իրենց շնորհաւորանքը յայնած են իրանեան արուեստի այս մեծ վարպետին։

Իսկ իր մասնակցութիւնը Փարիզի միջազգային ցուցահանդէսին՝ ֆրանս, նկարչական բաժնին մէջ, «Ֆիրտուսի» նկարով, արժանացած է արծաթ շքանշանի։ Այս առթիւ իրը բացառիկ գնահատանք նշտնակած են զինքը մշտական ցուցադրող։

Ս. Խաչատուրեան այժմ Հնդկաստան մեկնած է նորագոյն ուսումնասիրութեանց համար։

## ԵՐԳԻՉ ՕՆՆԻԿ ԴԱԶԱՐԵԱՆ

Պուլկարանայ իրականութեան մէջ ճշմարիտ յայտնութիւն մը եղաւ երեւումը երգիչ նորահաս ուժի մը՝ Սոֆիաբնակ Ոննիկ Դազարեանի, որու ձայնի բնաւուր ձիքքը պատահաբար ուշադրութիւնը գրաւեր էր արուեստէ հասկցաղ օտար բարձր շրջանակներու։

Բատ պուլկար օրերայի ասազերէն Բէթր Բայչէվի վկայութեան՝ Դազարեան ունի «արտակարգօրէն գեղեցիկ, լիրիք արամագիքական թէնորի ձայն և առաւելագոյնը երկու տարի մարզուելէ յետոյ ան կրնայ ուեէ օրերայի մէջ գրաւել առաջին թէնորի տեղը»։

Սոփիայի պուլկար թերթերը խանգամաօրէն վեր առին այս երխասարդին յայտնութիւնը, առալով նըկարն ու աեղեկութիւններ այդ համեստ սափրէչի մասին որ այժմ կը վայելէ օտար օրագրողներու միութեան նախագահ Փրոփ. Ժորժ Նուրիձանէ, «Պետական Ծրերայի առաջնակարգ երգիչ արտեսադէտ Բէթր Բայչէվէ, յայտնի մանկալարժաշնակահարունի տիկ. և. Փրոքոփալայէ և լրագրադ Պոկոմիլ Շարանքովէ կազմուած յանձնախումբի մը մասնաւոր հոգածութիւնը. հոգածութիւնն որ կը ձգտի երաժշտական մշակուած կրթութիւն մը տալ այս ասպանդաւոր հայ աղուն։

## ՀԱՅՈՒՀԻ ՄԷ ԲՈՒՄԷՆ ՕԲԵՐԱՅԻՆ ՄԷՋ


Երեսասարդ երգչուհի օր. Արաքսի Սվոճեան, որ կը մասնակցի Պուքըրէշի Պետական Օբերային որպէս մեներգիչ, ներկայ թատերական մէզոնին պիտի երեւի քեմին վրայ իր նախաքայլ «Ֆառաւթ» օբերային մէջ Մարգարիտի դերով։

## ՇԱՐԺԱՆԿԱՐԻ ՀԱՅ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐ

Աշխարհահռչակ հայ բեմադրիչ նուրբէն Մամուլեանէ վերջ, ասկէ առաջ առիթն աւնեցած էինք լսելու նաեւ անունը ուրիշ հայ բեմադրիչի մը՝ Գրիգոր Մէջիկեանի, որուն դարձուցած ֆիլմերը յաճախ կը ցուցադրաբն։ Բնիկ Ադրբայջանպալսեցի այս արուեստագէտը որ տարիներէ ի վեր արժանաւոր զործողիցն է Թուրքանաքիր, ընդհանրապէս ֆրանսական իր ֆիլմերով պատուաբեր անուն մը ապահովոծ է արդէն իրեն շարժանկարի վարպետներու շարքին մէջ։

Սյամ, պարսկական թերթերէն կը տեսվեկանանք յայտնութիւնը ուրիշ հայ բեմադրիչի մը՝ Վահագն Բագալի, որ իրանի մէջ ձեռնարկոծ է նոր ֆիլմերու պատրաստութեան։

Համաձայն «Լը Ժուռնալ տը Թէհէրան»ի, հայողգի բեմադրիչը 25 տարբներէ ի վեր աշխատած է այս ուղղութեամբ և ուսումնասիրած շարժանկարի արուեստին նրբութիւնները, արտադրելով շարդ մէկէ աւելի ֆիլմը ևս։



**Արշակոսի Առ Թանգարանը 1937-ի Փարիզի  
Միջազգային Ցուցահանդեսին մէջ**

# “ՊԵԼՎԱՐԻԱ”

ԱՌԱՋԻՆ ՊՈՒԼԿ. ԱՊԱՀՈՎԱԳՐ. ԸՆԿ-ԹԻՒՆ

Հիմնուած 1891ին Ռուսնուք

Դրամագլուխ և Պահեստի գումար՝

255, 152, 000 Լեւա

Տարեկան գանձուած ապահովիններ՝

23, 432, 000 Լեւա

Տարեկան ուրիշ մուտքեր՝

12, 932, 000 Լեւա

Ցարդ լրած է՝

Աւելի քան հինգտակէս միլիառ

(5, 500, 000, 000) լեւայի հաստուցում

յաճախորդներու:

Կ'ընդունի ապահովագրութիւններ՝

Կեանքի, հրդեհի, ծովու և ցաւ-  
մաքի վրայ փոխազրութեանց, պայթում-  
ներու, գողութեանց, արկածներու, երկրա-  
շարժի ևայլն ևայլն:

Ընդհանուր կեղրոնատեղի՝

Սոֆիա, փողոց «Կրաֆ Խկնաթիէֆ» թիւ 10

Մասնամուղեր Պուլիարիոյ բոլոր քա լաք-  
ներուն եւ գուղերու մեջ

Շրջանային Ներկայացուցիչ Փլովիլի

ՄԵՄՐՈՊ ԷՆՖԻԼԴԵԱՆ

Փողոց «ԶԼՄթալսքա», թիւ 3

**Եղբարք Կիկլովին և  
ՄՈՒՇԵ ՏԱՏՈՒՐԵԱՆ**

Առաջնակարգ զործարան  
լաքի եւ զոյնզգոյն Վէլ՛ ՌԻՄ կաշիներու.

Անմըցելի՝ իր արտադրութիւններով

Գործարան՝ Քնեաժէլօ (Մոֆիա)

«Խնտուսթրիալէն Քվարթալ»

«Քոժարսքա» փողոց թիւ 12

Գրասենեակ եւ վաձառատուն՝

Սոֆիա, «Յար Պորխ» փողոց թիւ 132

Հեռաձայն՝ 2-76-85

**Եղբարք ՊԵՆԻՍՄԻՆ ԼԱՎԻ**

Վաձառատուն խոհանոցի վերաբերեալ  
պիտոյից եւ ապակեղեններու

Փլովտիվ, փողոց «Եաքիմ Կրուէֆ» թիւ 20

Հեռաձայն թիւ 424

Սոֆիա, փողոց Յար Պորխ թիւ 158

Հեռաձայն թիւ 21569

ՆՊԱՅՏԱԽՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ԳԻՆԵՐ

Գնումներու ատեն զեղչ մը կարենալ  
ձեռք ձգելու համար յիշեցէք Տարեցոյցիս  
անունը:

# Դ. ՄԱՍ

## ԲԺՇԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

Ք00ԲԵՐԱԹԻՒ ԳԱՂԱՓԱՐԻՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴԻԻՆԱԼԻՈՐՈՒԹԻՒՆՆԸ

Հազիւ թէ ուրիշ ուեէ ժամանակ գաղափարն ու  
գաղափարաբանութիւնը այնքան սակաւ զնահատուած  
են քան ներկայ պղատը ու խոռվեալ չըջանին։ Շըջան  
մը նաև մոլեւ  
ունող, կորովի ու  
փառասէր մար-  
դոց, երբ չնոր-  
հիւ նոր կար-  
գախօսի կամ եր-  
բեմն սիսալ գա-  
ղափարի մը ա-  
նոնք կ'իշխեն  
ամբողջ ժողո-  
վուրդներու վը-  
րայ ու կը բարձ-  
րանան մինչեւ  
ժողովրդական ա-  
ռաջնորդութիւ-  
նը։

Պարզ է թէ

Փրոֆ. Տոմք. Վ. Տուուեկանց  
տութեան վրայ ու կամքը իմացականութեան վրայ,

այսօր հաւատքը  
կը տիրապետէ գիւ-

որովհետեւ հաւասարքը կամքի հետ միասին՝ կը կազմեն նկարագիրը։ Իսկ մարդոց նկարագիրը որոշիչ տարր է ամէն շարժման կամ կազմակերպութեան։

Ամէն կազմակերպութիւն ինքնին առանց հաւասարքի և բարոյականի կազմակերպութիւն է անբովանդակի։ Գլխաւորը զայն կազմող մարդերու նկարագիրն է։ Ստենին իտալացի մեծն Մածծինի մատնացոյց ըրած է որ, յաճախ լաւ մարդիկ կը լաւացնեն գէշ կազմակերպութիւնները ու հակառակը՝ գէշ մարդիկ կ'աւրեն լաւ կազմակերպութիւնները։

Նոյնն է քօօրերաթիւ կազմակերպութիւններուն մէջ ու թերեւս առաւելապէս անոնց մէջն է որ անդամներուն որակը, անոնց գաստիարակութեան նկարագիրը կը կատարէ մեծազոյն դերը։ Ուրիշ ոչ մէկ կազմակերպութեան մէջ անդամներուն գաղափարականութիւնը այնքան մեծ նշանակութիւն չունի, ինչպէս քօօրերաթիւ կազմակերպութեան մէջ։ Քօօրերաթիզմը շարժող ուժերը գաղափարը և գաղափարապաշտութիւննեն։ Ոգեւորութենէ զուրկ մարդիկ ի վիճակի չեն յառաջ մղելու քօօրերացիան։ Թրանսացի մեծ ընկերային բարենորդիչ Սէն Սիմոն ըստած է։ «Մեծ բաներ ստեղծելու համար մարդ խանդալառ պէտք է ըլլայ»։ Մանօթգերմանացի բանաստեղծ Առնօթ կ'ըսէր. «Բատ գաղափարականութեան որով մեզմէ իւրաքանչիւրը կը գործէ, կը գառնայ աննշան կամ մեծարժէք»։

Թէ գաղափարականութիւնը ինչ մեծ նշանակութիւն ունի՞ զործնական կեանքի համար, ցոյց կուտայ հետեւեալ օրինակը։

Նշանակութեամբ իրարու հաւասար երկու քօօրերաթիւ ընկերակցութիւններ, համանման պայմաններու մէջ, կը զեկավարուին իրարմէ տարբերող երկու վարիչներէ։

Մին համոզուած անհատապաշտը, կը նկատուի

իր խիստ ճարպիկ թեքնիսիէն մը իր մասնագիտութեան մէջ, այլ սակայն քիչկը հասկնայ քօօբերաթիւ շարժումէ ու չի թռյլատրեր իրեն ոչ մէկ գործակից—քօօբերաթէօր իր գործունէութեան մէջ, քօօբերաթիւ-ին մէջ։ Մեծ կողմնակից է ոչքլամին, որուն համար լաւ ու գէշ տարիներուն կը ծախսէ մեծ գումարներ։

Միւսը քօօբերաթիւ գաղափարին ախոյեանը, գը-նահատող քօօբերաթիւ դաստիարակութիւնը, կ'ըն-դունի իրը գործակից քօօբերաթէօրներ ու հակակշիռ և միանգամայն խիստ վարժ է իր մասնագիտութեանց մէջ, և զիտէ ճկուն կերպով գուգորդել գաղափարակա-նութիւնը առեւտրական գործունէութեան հետ։

Արդիւնքը հետեւեալն է. Առաջին սպառողական ընկերակցութիւնը առաջին տարին ձեռք կը բերէ 67 հազար տոլարի շրջանառութիւն մը 49 հազար տոլարի դրամագլխով. երկրորդ ընկերակցութիւնը կը փակէ տարին 65 հազար տոլարի շրջանառութեամբ, 3,300 տո-լարի սեփական դրամագլուխ ունենալով։

Առաջին ընկերակցութեան մօտ ծախքը 11,300 տոլար, այսինքն շրջանառութեան 16,8 առ հարիւրը. Երկրորդին մօտ միայն 5,000 տոլար, այսինքն շրջա-նառութեան 7,75 առ հարիւրը։

Եկամուտը աւելցնելու համար առաջին տնօրէնը հարկադրուած էր զգալի կերպով բարձրացնել զբները և հակառակ ասոր դուտ հասոյթը աւելի չէ քան 2,000 տոլար։ Միւս քօօբերաթիւ ընկերակցութիւնը, որուն վաճառման գիները աւելի վար էին, կը նիշէ զուտ հասոյթ աւելի քան 8,000 տոլար։

Կարելի է ուրիշ թիւեր ալ մէջբերել ի պաշտպա-նութիւն վերոգրեալ ուղղութեան, բայց հազիւ թէ հարկաւոր է, քանի որ փաստերը մէջտեղ են ու եղրա-կացութիւնը աչքի կը զարնէ։

Մեր գաղափարականի հետ մերձաւորութիւնը ան-

հրաժեշտութիւն մըն է բոլոր անոնց համար, որոնք նուիրուած են քօօբերաթիւ գործին ծառայութեան. անկախաբար թէ քօօբերաթիւ ո՛ր ճիւղին մէջ կ'աշխատին ու ո՛րքան բարձր է գրաւուած պաշտօնը, այնքան մեծ է պատասխանատուութիւնը: Տարբեր բառերով կրկնենք անառարկելի ճշմարտութիւն մը: Մեր սպառողական ընկերակցութեան ղեկավարութեան մէջ քօօբերաթիւ խտէալը անկշռելի տարր մըն է, բայց անկշռելի մը որու մէջ յաջողութիւն պահուած է:

Անկշռելի՝ որը դրամով չի գնահատուիր և զոր չենք կրնար կշիռքի զարնել, այսինքն զաղափարապատութիւնը յաճախ խիստ մեծ զեր կը խաղաց քօօբերաթիւ կազմակերպութիւններուն մէջ, շատ աւելի քան նիւթապաշտ գործնականութիւնը:

Փրոֆ. Տոքթ. Վ. ՏՈՏՈՄԵԱՆՑ

### ՆՇՄԱՐՆԵՐ

#### ՈՐՈ՞ՆՔ ԿՐՆԱՆ ԿՐԹՈՒՄԾ ՀԱՄԱՐՈՒԻԼ

Ահա կարեւոր հարցում մը որուն Տոքթ. Ն. Մուրէ իր հեղինակաւոր պատասխանը կու տայ, վեց փորձերու մէջ բաղդատականը ընկելով կրուած եւ անկիրք անձնաւորութիւններուն:

Կրուած են անոնի որ ունին:

1. — Մայրենի լեզուի անսխալ զործածութիւն:
2. — Կիրք եւ կոկիլ շարժումներ, որոնի հաստուն մտի եւ քնաւորութեան արտայացիչ են:
3. — Ճաշակի առողջ մակարդակ:
4. — Անդրադարձման կարողութիւն եւ սովորութիւն:
5. — Մտաւոր յարակի զարգացում:
6. — Միտք զործի վերածելու կարողութիւն:



ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

## ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ամուսնութիւնը երկու սեռի կիրքերու յագեցում չէ այլ ապագայ առողջ սերունդ և ընտանեկան երջանկութիւն ունենալու մի օրինական միացում։

Ահա այս պատճառաւ ամուսնութենէ առաջ պէտք

է նկատի առնել երկու սեռի առողջութիւնը, վասն զի առողջ ծընողը առողջ ծնունդ կրնայ ունենալ և ասով թէ իր ընտանեկան երջանկութեան և թէ իր Ազգին օգտակար կրնայ ըլլալ։

Նիւթը լայնածաւալ է, բայց հսս համառօտ կերպով կ'ուղեմ պարզել խնդիրը։

Այս նիւթը նկատի առած էր նախ կ. Պոլսոյ Հայ Բը-

Տնիք. Պէտրոս Օրվանեան

Ժըշկական Միութիւնը 1921ին և կազմելով մասնաւոր հրահանգներու ցանկ մը ընդունել առած էր Ազգ. Իշխանութեան, և հոն լայնօրէն ներկայացուցած էր թէ՝ ո՞ր հիւանդութիւնները արգելք կ'ըլլան ամուսնութեան (զ. օր. Փրանկախտ, ուրկութիւն (Լերց) հիւծախտ, վերնոտութիւն և այլն): Ուրեմն ամուսնութենէ առաջ երկու սեռն ալ պէտք է բաշկական քննութենէ անցնին, և իրենց վկայագրերովը ներկայանան հոն, ուր որ պէտք է։



Բժշկական վկայագիր կը տրուի, ամէն գործարան, ամէն դգայարան, արիւն և մէզը քննուելէ վերջ, Պէտք չէ ընդունիլ առանց վերոյիշեալ քննութեանց՝ բժշկի վկայագիր մը որ միայն կ'ըսէ. «Այս ինչ անձը առողջ է», վասնդի առանց արիւնը քննելու և ոչ մէկ բժիշկ կրնայ վկայել թէ այդ անձը առողջ է թէ ոչ:

Վերջերս Պուլիարիոյ կրօնական իշխանութիւնը ընդունած է այս ամուսնական վկայագրի կանոնը, բայց թոյլ տուած է կէս մը, որ եթէ անձ մը երդումով ապացուցանէ թէ վարակիչ հիւանդութիւն չէ ունեցած, կրնայ ընդունուիլ առանց վկայագրի, բայց կան հիւանդութիւններ (զ.օր. ֆրանկախատ) որմէ անձ մը առանց զդալու կրնայ վարակուիլ (15 փորձառութեան մէջ ունեցած եմ բազում օրինակներ), ուրեմն երդումն ալ չի կրնար մեզ վատահեցնել:

Պոլսոյ Ազգ. Իշխանութիւնը ժամանակին վերույիշեալ կանոնագիրը ընդունելէ վերջ, ազատ ձգած էր անոնք, որոնք հակառակ իրենց հիւանդ ըլլալը դիտնալու՝ կ'ուզէին անպայման ամուսնանալ: Ահա այս իշխանդիրն ալ մօտերս լուծուեցաւ Գերմանիոյ մէջ: Այն անձը որ գիտնալով հանդերձ իր վարակուած և կամ անբուժելի հիւանդութեան տէր ըլլալը անպայման կ'ուզէ ամուսնանալ՝ պէտք է ամլացնել, այսինքն պահելով անոր բնական զգացումները, զաւակ ունենալէ դադրեցունել. այս ալ կ'ըլլայ այր կամ կնկան վրայ փոքրիկ գործողութիւնով մը, հիւանդը իր զգացումը կ'ունենայ, իր փափաքին կը հասնի, բայց հիւանդ սերունդ չ'ունենար և հիւանդութիւնն ալ իրմով կը մեռնի:

Ա՛րդ իրը եզրակացութիւն, կը կարծեմ թէ Ազգ. Իշխանութիւնը այս խնդիրը պէտք է նկատի առնէ, ի սէր ապագայ սերունդի առողջութեան պահպանման որոշ քննութենէ անցնելով իրը վկայագիր տրուած թուղթերը:

վկայագիր մը պէտք է ապահովագրական վկայագրերու նման բազում յօդուածներ ունենայ, ամէն անդամ, զգայարան, մանաւանդ արիւն և մէզ քննուելէ վերջ վկայագրին յօդուածներուն մէջ արձանագրուած ըլլան, կրելով նաեւ անձին լուսանկարը:

*Snp. Պ. Օրմանեան*



## ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

Հիւանդութիւններու ուղղակի պատճառները հետեւեալ ձեւով կարելի է դասաւորել.

1. — Քիմիական, — բոյներ, զոր մարդիկ խմելով իսկոյն կը հիւանդանան եւ յաճախ կը մեռնին:

2. — Ֆիզիքական, — ինչպէս կրակով այրուից կամ ցուրտեն սառից:

3. — Մեքենական, — մարդիկ դիպուածով զետին կ'իշեան եւ մահացու վերց մը ստանալով կը մեռնին եւ կամ մեքենայի մը տակ կը մզունին:

4. — Մանրէական, — մանրէներ դուրսկ մուտք զործենով մարդոց մարմիններուն մէջ, այլ եւ այլ հիւանդութիւններու ուղղակի պատճառ կ'ըլլան:

Մանրէներու պատճառած մանրէնու թիւը աշխարհի մէջ 60 առ հարիւր կը հաշուուի: Միացեալ նաև հանգեցներու մէջ, օրինակ, ամեն տարի միայն բռնախտ 150,000 մարդիկ կը մեռնին. այսինքն ամեն օր 400 մարդ, կամ իւրաքանչիւր երկուքուկս բնոցի մէկ մարդ:



# ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ԲՈՒՆ ԱՐԺԵՔԸ

## ԵՒ

### ԱՆՈՐ ՏԵՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ



Հ. Յ. Բ. Միութեան կեղր. Վարչութիւնը, կազմակերպութեան 25 ամեայ Արծաթեայ Յորեկեանի առիթով, բոլոր իր մասնաճիւղերուն զրկած հարցարանի մը պատասխաններն ընդունած է։ Այդ հարցարանի է՛ն կարևոր մէկ կէտն ալ եղած է հետեւեալը.

«Ի՞նչ բան կը նկատէք 23 տարուան միջոցին Միութեան բարգաւաճման ու յարատեւութեան գլխաւոր աղդակեց։»

Այս հարցումին արուած բոլոր պատասխանները կ'ամփափուին համառօտ գլուխի մը մէջ։ Կը յիշուին Միութեան հիմնադիրներուն հեղինակութիւնն ու վարչական վստահութիւնը, Միութեան կատարած մշակութային, տնտեսական օգնութեան ձեռնարկները, ազգ. մեծ աղէտներու միջոցին անոր մատուցած ծառայութիւնները՝ հայ բեկորներու հաւաքման, պատուարման ու պարենաւորման համար, իրեն վստահուած գումարներուն հաւատարիս ու բժամնդիր գործածութիւնը, իր պարբերական լայն հաշուեստուութիւնը, պահեստի ապահով դրամաղլուխ ունենալը ևայլն։

Մեր կարծիքով այս բոլոր պատասխաններն ալ ժիշտ են և ունին իրենց նշանակութիւնը։ Բարեգործականը մէկն է մեր ժողովուրդին մէջ է՛ն տարածուն, է՛ն բեղմնաւոր, է՛ն հարուստ միութիւններէն, շատ կողմերով միակը, որուն տեալայնութիւնն ու բարգաւաճումը կանգ չէ առած ու պիտի չառնէ։ Ան միշտ պիտի տարածուի ու մանաւանդ միշտ կենդանի պիտի մը-

նայ ու պիտի գործէ, պիտի արդիւնաւորէ:

Ի՞նչն է սակայն, անոր ամենին հիմնական, ամենին հական ակնաղը իւրը իր յարատեւ զոյնութեան:

Բարեգործութեան զաղափառը երբեք նոր բան մը չէ եղած Հայոց մէջ: Մենք ունեցեր ենք մեծ գործիչներ, աչքառու միութիւններ, առաւել կամ նուազ տարածուած, աւելի կամ պակաս տնտեսաւ-



### ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ

Ազգ. Մէծ Բարեւար

Հիմնադիր՝ Հ. Բ. Լ. Միութեան

Կան հարուստ աղբիւրներու տէր ընկերութիւններ, միշտ բարեգործական նպաստակներով: Եւ սակայն անոնք բոլորը երբեմն սունկի պէս բուսած, երբեմն ուժեղ արմատներով բաւական դիմացկուն, կրցած են նախախնամական դեր կատարել: Բայց բոլորը առաւել կամ նուազ տեսլութեամբ դեր մը կատարելէ յետոյ իսպառ անհետացած ու մոռցուած են:

Ի՞նչն է, ուրեմն, բուն պատճառը որ բարեգոր-

Ճականը այսքան տարիներ միշտ յարածուն զարգացուածով կրցած է զոյութիւն ունենալ ու զործել և նոյն քան վատահօրէն կարելի է յայտարարել թէ Հայոց մէջ երկար տարիներ, նոյնիսկ դարեր, ապրելու ընդունառ կութիւն ունեցող հաստատութիւն մըն է ան:

Պէտք է ըսել թէ Բարեգործականի մեծութիւնը, առկունութիւնը, հիմնաւորութիւնը կը կայանայ ամեն նէն աւելի իր կանոնագրի մէկ պայմանին մէջ, որուն համար նոյնիսկ սխալ հասկցուած ու քննադատուած է երբեմն:



ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Ազգ. Մեծ Բարեւար

Նախորդ Նախագահ Հ. Բ. Բ. Մ-րեան

Բարեգործ. Ընդհ. Միութիւնը ունեցած է և ունի իր կանոնագիրը, որ տարիներու ընթացքին փոփոխութիւններու ենթարկուած, բարեշրջած է, Բայց այդ կանոնագրի մէջ զոյութիւն ունի հիմնական պայման մը, որ անփոփոխէլի է դած և եւ է, ու պէս և ըշտայ. այն է.




ԿԱՐԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ  
Աղջ. Մեծ Բարերար



ԵՐՈՒԱՆԴ ՊԵՏ ԱՂԱԹՈՆ  
Նախորդ Փոխ Նախագահ



ԳՈՂՋ ԷՍՄԷՐԵԱՆ  
Փոխ Նախագահ



ԼԵՒՈՆ ԿԻՒՄԻՒՇԿԵՐՏԱՆ  
Գանձապետ

«Ընկերակցութեան հիմական գրամազլուխը անձեռնմիսելի է։ Այս պայմանը հիմնական է։ (Յօդ. 10. 5րդ հատուած)։

Բարեգործականի հիմնադիրները օրինակ առնելով առար ազգերու նման աչքառու կազմակերպութիւնները, ուզած են հիմնական պայման մը դնել, որուն համատ ընկերակցութեան տրուած բոլոր գումարներուն մէկ տոկոսը, ինչպէս որոշ նպատակներով կտակուած գումարները պէտք է մնան անձեռնուխիշի և գործածուին միմիայն անոնց տոկոսները կամ հասոյթները վերջերը Միութիւնն ուղելով ուելի առանով վիճակի վերածել այդ գումարները և դարձնել զանոնք իսկապէս անձեռնմիսելի, զրած է զանոնք յատուկ պանքի հստատութիւններու մէջ, յայտարարելով որ ոչ ոք իւրաւունք պիտի ունենայ զանոնք գործածելու, այլ միմիայն անոնց տոկոսները պիտի օգտագործուին Միութեան կամ անոր կտզմալուծուելու պարագային անոր կանոնազդրով նախատենուած ժառանգորդ մարմիններու կողմէ։

Ինչպէս ըսկնք, շատերն այս պայմանը գատափեած են ըսկելով թէ Հ. Բ. Ը. Միութեան հարուստ զեկալարները յաճախ հայ ժողովուրդին բուն կարիքները չտեսնելով, օրուան անհրաժեշտը խնայած ու բորբսուելու համար անձեռնմիսելի զբաններ պահած են։

Ընդհակառակը եթէ Բարեգործականի հիմնադիրներն ու վարիչները գովեստի արժանի և Հայուն համար նախախնամական զործ մը կատարած են, Միութեան այդ պայմանն է։ Դարերէ ի վեր Հայուն զլխուն փորձութիւններն ու աղէաները անպակաս եղած են ու պիտի ըլլան։ Բարեգործականի նման Միութեան մը ձեռքն անցած դրամներուն մէկ ջնջին տոկոսը, զորոցած են անձեռնմիսելի պահել, եթէ անինայ ու ժամանակին գործածուէին, անոնք ալ կաթիլ մը ջուր

պիտի զառնային ծարաւահիւծ ու պապակած հայ ժողովուրդին համար ու պիտի շոգիանային։ Մինչդեռ այժմ եան գրութեամբ անձեռնմխելի գումարներու տոկոսը միշտ հոսուն աղքիւրի մը պէս պիտի արդիւնաւորեն ու Հայուն կարիքներուն պիտի ծառայեն։ Միւս կողմէ հաստատուն դրամագլուխ մը, կտակուած և որոշ նպատակներով ապագային յանձնուած գումարներն ալ, իրբեւ սրբազան փափաք, պիտի յարգուին և մարդիկ պիտի ուզեն գնահատել այս զոյավիճակը, վատահութիւնն



**ՎԱՐԴԱՆ ՄԱԼԵԶԵՍՆ**  
**Վարիչ Պատուիրակ**

ու հաւատքը պիտի արմատանայ Հայուն սրտին մէջ և ան վստահ պիտի ըլլայ թէ իր ազգ. նպատակներով թողած կամ թողելիք հարստութիւնը պիտի կրնայ գործածուիլ ու ծառայել նշանակուած նպատակին։

Հո՛ս է ահա Բարեկործականի մեծութիւնը, տեսականութեան ապահովութիւնը, անոր մշտնջենականութեան զաղանիքը։

Եթէ այս սկզբունքով, այս կամ նման մեքենա-

կանութեամբ կարդաղբուած ըլլային մեր բոլոր մեծ  
կտակները՝ մեր հաստատութիւնները, կրթական՝ քա-  
ղաքական՝ տնտեսական կազմակերպութիւնները, այս-  
օր Հայուն ճակատագիրը բոլորովին տարբեր պիտի ըլ-  
լար, այսօր Հայը աշխարհի թատերաբեմին վրայ պիտի  
կրնար շատ աւելի տարբեր ու մեծ գեր մը խաղալ, հայ  
ժողովուրդը շատ աւելի զիւրութեամբ պիտի կրնար հաս-  
նիլ իր նպատակներուն, և պիտի չտեսնուէին հայ  
մտքի ու սրտի, գաղափարի մեծ երկունքներուն, մեծ  
հաստատութիւններուն փլուզումը, անյիշատակ կործա-  
նումը և մեր ժողովուրդի արժէքներուն նուազումը:

Անա այս տեսակէտով Բարեգործականը նորազոյն  
դարու Հայուն էն գերազանց, էն կենառուակ կազմա-  
կերպութիւնն է, որը կրնայ և պէտք է օրինակ ծառա-  
յել ուրիշ հայկական հիմնարկութիւններու և կազմա-  
կերպութիւններու (\*):

### ԳԵՂՐԴ ՄԵՍՐՈՊ

\*) Ներկայ գրութիւնը մեկ մասն է հայ բա-  
րեզործութեան եւ մասնաւորաբար Հ. Բ. Մի-  
նիքեան նուիրուած ընդարձակ ուսումնասիրութեան  
մը, զոր ուղարկած է մեզ մեր յարգելի աշխատակիցը:

ԽՄԲ.

ՊՈՒԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ

### ՌԱԶՄԻԿ

ԵՊՈՐԵԿ

Քաղաքական—Տնտեսական

Ա. Տարի 1937—ՓԼՈՎՄԻԿ

Արտօնատէր՝ Սեղբ. Զալալեան

Տպագր. «Մահմետայ»—Սոֆիա

Հասցէ՝ «Բիրիլ Նէքթարիէֆ», 2 ՓԼՈՎՄԻԿ

## ԱՐԵՒԵԼԵԱՆ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

— Բառարան —

Արեւելքի վաճառականութիւնը մինչեւ Խրիմի պատերազմը (1853—1856), այսօրուաշնին հետ բաղդասամամբ մեծ բան մը չեր։ Սյէլ պատերազմը պատճառ եղաւ որպէս զի Անդլիս և Ֆրանսա մօտէն ուսումնասիրեն Արեւելքի վաճառականութեան կարեւորութիւնը և սերտ յարաբերութիւններ ստեղծեն Արեւելքի՝ գլխաւորաբար Թուրքիոյ հետ, որուն մաս կը կազմէին այն տունն Դանուբեան իշխանութիւնները, ինչպէս նաև Պուլկարիա, Անսանց գործառնութեանց գլխաւոր կեդրոններն եղան Պոլիս, Իգմիր, Սելանիկ, իսկ անոնց միջնորդները Հայ և Յոյն վաճառականներ։ 1870ի Ֆրանք և գերման պատերազմը Անդլիոյ և Ֆրանսայի վրայ տւելցուց նուե Գերմանիան, առելի վերջը Խտալիան, որոնք բոլորովին տարբեր ձեւ մը տուին վաճառականութեան։

Թուրքիոյ վաճառականութիւնը մեծ մասամբ Հայոց և Յոյնաց ձեռքն էր։ Սոսր ասպացոյց կրնայ համարութիւն Պոլսոյ Անդլ. դեր—հիւպատոս պ. Սարէլի տեղիկագիրը, գրուոծ 1893—1897ին, որմէ կը քաղենք հնանեւեալ մասերը.

«Անդլ. տպրանքներու Թուրքիա ներածումը գրե-

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ

### ՓԱՐՈՍ ԵՊՈՐԿԱՅ

Ժողովրդական Հայութերի  
է. Տարի — Փլովիլիվ  
Պատ. Խմբ. Տ. Մարտրոսեան  
Տպագր. «Փարոս»  
Հասցէ «Օփելչէնաքա», Յ

թէ ամբողջովին օտարազգիներու ձեռքն անցած է. մինչ-  
դեռ նախապէս Անգլիացի վաճառականներն էին որ կը  
ներմուծէին զանոնք։ Հայեր և Յոյներ՝ որոնք Պոլսոյ  
Անգլիացի վաճառականներուն պաշտօնեաներն էին թե-  
րեւս, հետզհետէ ձեռք անցուցին անգլ. ապրանքներու-  
ներածումը և իրենց նախկին տէրերուն հետ ուղղակի  
մրցումի ելան ու ի վերջոյ փոխանակ անգլիացի թղթա-  
կիցներու հետ գործելու, իրենց ազգին պատկանող ան-  
հատներու հետ գործ ունեցան և իրենց գործակալները  
ըրին հոս գտնուող տուներէն շատերը՝ այսպէսով Անգ-  
լիոյ Հայ կամ Յոյն տուներուն ուղղակի ներկայացու-  
ցիչներն եղան, ինչ որ շատ վնասակար եղաւ Անգլիա-  
կան վաճառականութեան։ Տեղացիները անգլ. ապրանք-  
ներու ներածման գործը ձեռք անցնելով, Անգլիացի  
ներածողները հետզհետէ աներեւութեցան։

Ասկէ կը հետեւի թէ Հայերու վաճառականութիւնը  
ո՞րքան ծաղկած էր Թուրքիոյ մէջ, որուն պ. Սարէլ նա-  
խանձով կը նայի։ Մակայն անիկա նկատի չէ ունեցած թէ  
1897էն ասդին անգլիական ապրանքներու վաճառումը  
նուազած է Սրեւելքի մէջ, որովհետեւ իտալիա և Գեր-  
մանիա իրեն մրցակից հանգիստացան։

Պուլկարիսյ մէջ 90% անգլ. ապրանք կը ծախ-  
սէր. գրեթէ բոլոր Հայ և Յոյն տուներ իրենց ներկա-  
յացուցիչները ունէին Մանչեսթրի մէջ։ Անգլ. գործա-  
րանները օտար երկիրներու համար վարկ չէին բանար,  
այլ միայն իրենց երկրին մէջ գտնուող միջնորդ վա-  
ճառականներուն ապառիկ կը ծախէին կարճ պայմանա-  
ժամներով և կամ առ առաւելն եռամսնեաներով, զոր իրենց  
Պուլկարիոյ կամ Թուրքիոյ տուները կը քաշէին իրենց  
վրայ և անսոնք տարեկան 3-4 %ով իրենց գրամա-  
տան մօտ զեղչելով կը վճարէին իրենց պարտքը։ Վեր-  
ջէն սոյն եռամսնեայի զրութիւնը մեր հայ վաճառական-

ները սկսան այնքան շահագործել իրենց պայմանաժամաները դիմաւորելու համար, որ ստիպուեցան ի վերջոյ իրենց վճարումները դադրեցնել: Այս եռամսեայի դրութեան մեր հայ վաճառականները յաշեւ—յաշես առունը կուտային (Traites de complaisance) և կամ համայակատարութեան փոխանակագիր, ինչ որ կը համապատասխանէ Պուլկարիոյ մէջ զործածուած իրօնուիչէսի ըստւած բոլիցաններուն:

Գալով իտալական և գերմանական տուններուն, անոնք սկսան 6 ամիս պայմանաժամանվ վրանի ո—պօռ ապրանք ծախսել, ապրանքներուն պատաստումի, անտուկի և այլ ծախսերն ալ իրենց վրայ ըլլալու պայմանաւ, մինչդեռ անգլիական տունները ապրանքը կը յանձնէին 150—160 եարտանոց մեծ ծրաբներով զորս միջնորդ վաճառականները իրենց մթերանոցներուն մէջ պարտաւոր էին պատրաստել տալու:

Գերմանական և իտալական տուններուն ցոյց տուած այս կարգի դիւրութիւններէն օգտուելով նախամեծար կը համարէին անտոնցմէ ընելու իրենց գնումները: Վաճառականներն արուած վեցամսեայ սրայմանաժամէն զատ Մանչեսթրի մէջ տուն ունեցող վաճառականները իրենց փոխանակագիրը պայմանաժամէին փոխանակ հրնչուն զրամով վճարելու, եռամսեայ մը եւս կը հրացընէին որով պայմանաժամը ինը ամսուան կ'երկարաձգուէր: Գերմանացի կամ իտալացի զործարանոտէրերը մեծ դիւրութեամբ տարեկան 3—4% տոկոսով կը նային զեղչել եռամսեան, վճարելի ըլլալով կ'ոնտոնի մէջ ո'ւէ դրամատան մը քովէ:

Առաջին անգամ գերմանացիք սկսան ընտիր տեսակէ պարիսէթները պատրաստել որուն հետեւեցան յետոյ իտալացիները: Իտալական մանածները ամբողջ Պոլսոյ և Պուլկարիոյ հրապարակը սպողեցին: իսկ այսօր Պուլկարիոյ մէջ մի քանի մանածի զործարան-

ներ հաստատուած ըլլալով զբեթէ մի միայն աեղական ապրանքները կը ծախուին Ասկէ զատ Պուլկարիաց մէջ հաստատուած են անանուն ընկերութիւներ որոնք կը պատրաստեն սեւ ատրեն, խառն, ամերիֆան, բաւիչ և այս կարգի շատ մը ապրանքներ, այնազէս որ, ո՞չ միայն անզլիական այլ և գերմանական ու իտալական ապրանքներու ապառումը եթէ բոլորովին գաղրած է, շատ նուազած է:

1878ի Ռուսօ—Թոքական պատերազմէն յետոյ, երբ Պուլկարիա ազատագրուեցաւ և Թուրքիայէն թերուած ապրանքներուն վրայ մաքս գրուեցաւ (ad valerum) Պուտոյ հայ վաճառականները հնազնեաէ մասնաճիւղեր բացին Վառնայի, Ռուսածուգի և Ֆելքապէի հրապարակներուն վրայ, այնազէս որ մինչւ Համեւրապական Ընդհանուր պատերազմը մանիքաքթուրայի ճիւղը Հայոց ձեռքն էր, ամբողջ Պուլկարիոյ մէջ մօսաւորապէս երեսունի մօտ կարեւոր Հայ տուներ կային, ցուովի է ըսկել թէ հիմա անանցմէ հողիւ տառը հօտը մնացած են:

Այսօր մանիքաքթուրայի ճիւղը բոլորովին հրեաներուն ձեռքը անցած է, անոնք միանալով Եւրապացի գործարաննատէրերու հետ հաստատուած են զանազան կարգի գործարաններ և օպտանելով Կոր մաքսային գրութիւններ մեծամեծ շահեր կ'ընեն:

Հայերան տուեւարական ասպարէզին մէջ ետ մնալուն զիսաւոր պատճառներէն մէկն ալ հայ աեղանաւորներու, հայ սպանքաներու, սրոշտութիւնն է, մինչդեռ հրեանները ամէն տեսակ զրամական զիւրութիւններ կը փայելին իրենց ազգակիցներէն:

Մենք Հայերս այն առեն ամէն զիւրութիւններ ունէինք, կրնայինք հաստատել հոմազործակցական միութիւններ և անոնց միջոցաւ աիրել տուեւարական հրապարակին: Բայց չըրինք տարիս, որուն հետեւանքը կը կրենք կարծես:

\* \* \*

Մեր այս ընդհանութ-տեսութիւնը արեւելեան վա-  
ճառականութեան մասին վերջացնելէ առաջ կ'արժէր  
սակացն քանի մը խօսք բնել ներկայիս Պուլիարիոյ մէջ  
զործող ճարտարարուեանի և վաճառականական կարեւոր  
տուներու մասին:



**ԳՐԻԳՈՐ ԶԱՔԱՐԵԱՆ**

Ասոնցմէ՝ առնելով զործարանատէրերը առանձնա-  
պէս, առաջին առթիւ յիշտատկելի է Սովեյի մէջ  
ԳՐԻԳՈՐ ԶԱՔԱՐԵԱՆ առնը, հաստատած 1929ին,  
որ կ'արտազրէ վարա, վարադին, արուեստական բուրդ,  
մանած ևայլն, և ունի նաև ներկի ճիւղ մը: Ան մի-  
անգամայն հայթայթիչն է զինուորական իշխանու-  
թեան պիտույքներան: 1930ին Փլովտիլի ցուցահան-  
դէսին մէջ ստացած է պատուոյ տիրլում, իսկ 1934ին՝

ոսկի մէտայլ և վկայական (1):

**ՍԵՐԲԱԾ Ա.ՄԻՍԵԱՆ.** — Ունի եւրոպական վերջին գրութեամբ մեծ լուացարան մը Սոֆիայի մէջ: Հոն կը լուացուին, կը մաքրուին, կ'արդուկուին արդիական եղանակով մը՝ ամէն կարգի ճերմակեղէններ և սպասներ ճաշարաններու, պանդոկներու ևայլն, որոնց կը տաւն ալ ինք կը հայթայթէ: Ասոր բացումը եղած է 1931ին:

**ՔԻՐԵՄԻՏԵԱՆ.** — Ներկի ծանօթ զործարանը որ ամէն տեսակ կերպառներ և մանոծ կը ներկէ մեծ յաջողութեամբ:

**ՏԱՏՈՒՐԵԱՆ ԵՂԲԱՐՅԻ.** որոնք ունին կաշիի զործարան մը: Իրենց արհետը կտոտքելազործած են Ա. Ներկայի մէջ: Ասոնց պատրաստած լայերը կը հաւաարին եւրոպականներուն:

**ԳԵՂՈՐԳ ՄԷՐԹՈՒՊՃԵԱՆ** որու ձեռնոցի զործարանին մէջ կը պատրաստուին ամէն տեսակ ձեռնոցներ, որոնք կրնան մըցիլ եւրոպական առաջնորդարդ արտադրութիւններու հետ:

**ԹԱԳԻՈՐ ՄԵԴՐԱԿԵԱՆ** որ ունի ձեռնոցի աշխատանոց: Ան իր ուսումը ստոցած ըլլալով վիեննայի մէջ՝ ունի ներկերու բազալլութեան մասնագիտութիւնը:

(1) Վարայի այս մեծ զործարանին առընթեր՝ պ. Գր. Զաբարեան ունի նաև ներկայացուցչութիւնը եւրոպական շուրջ տասնեակ մը կարեւոր տուններու իր եղրօր Խաչիկ Զաբարեանի հին, «Զաբարեան Եղրարժ» անուան տակ: Յանձնականութեան այս տունը հիմնուած սդադով 1907ին՝ պ. Գր. Զաբարեան անցնող Եղիշեմբերին տօնեց անոր զոյութեան երկանամեակը:

Իսկ գալով վաճառականներուն՝ անոնցմէ կարելի է յիշել ԳէՈՐԳ ՄՈՒՐԱՏԵԱՆ վաղեմի տունը, որ կը զբաղի անգլիական ապրանքներու ներածումով։

ԳԱԲՐԻԵԼ ՔԻՒՐՔՑԵԱՆ եի ՈՐԴԻՔ, որ մանածի գործով կը զբաղին և ունին մասնաճիւղեր Միլանո, Կալաց և Պէյրութ։

ՍՏԵՓԱՆ Ա.ՍՏԱՐԺԵԱՆ, մանիքաքթուրայի մեծաքանակ տունը որ Պուլկարիոյ մէջ հաստատուած է անոր աղասագրումէն ի վեր։

ԵՂԲԱՐՔ Ա.ԺՏԵՐԵԱՆ, մեծաքանակ վաճառական մանիքաքթուրայի։

Իսկ Ռուսացուքի մէջ յիշատակելի է ՄՍ.ԶԼՀԵՍԱՆ-ԳՈՒՐԳԻԹԵԱՆ տունը որ բաց ի եազմայէ՝ կը զբաղի նաև մետաքսի դործով, որու համար ունի իր մասնաւոր գործարանը։

ԿՈՊԵԲԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ, որ ունի եազմայի գործարան։

Ա.ՐԱ.Մ Ա.ԻԵՏԻՄԵԱՆ, մետաքսի գործարանատէր։

Բաց ի ասոնցմէ, կան նաև ոսկերիչներ, կօշկաւկարներ և ուրիշ արհեստով զբաղող հայեր, զանազան քաղաքներու մէջ։

Այս առթիւ յիշենք նաև Հայ Դրամատուններու անունները, ՊԱՆՔԱ. Ա.ՍՊԱՐԷՔԶ, Բաժնեատիրական Անամուն Ընկերութիւնը, հաստատուած 1918ին Փլովտիվի մէջ Յ միլիոն լէվա զրամագլուխով։

ՀԱ.Մ.Ա.Գ.ՈՐԾԱԿՑԱԿԱՆ «ԹՐԱԿԻԱ» ԴՐԱՄԱՏՈՒԻՆԸ, հաստատուած Ասֆիայի մէջ 1931ին, որ և մեծապէս օգտակար եղած է էսնափ գասակարգին։

ՀԱ.Մ.Ա.Գ.ՈՐԾԱԿՑԱԿԱՆ «ՍԵՒԱՆ» ԴՐԱՄԱՏՈՒԻՆԸ, հիմնուած 1936 Յունիս 1ին Սոֆիայի մէջ և անդաւմակցած Պուլկար Ազգ. Համագործակց. Դրամատանց Միութեան։ Նմանապէս կը գործէ առեւտրականներու հետ, միտ օգտակար ըլլալով անոնց։

«ԱՐԱՐԱՏ» Համագործակցական Վարկային և ըԱպառզական Գրամատունը՝ Փլովտիվի մէջ, հիմնուած 1934ին:

Մեր Հայ զաղթաշխարհի մէջ Պուլկաբահայերն են միայն որ ունին չորս զբանատոններ:

Ամէնքին յաջողութիւն մաղթելով, կը խոստանանք 1939ի Տարեցոյցին համար տւելի ընդարձակ տեղեկութիւններ հաղորդել:

Սոֆիա

ԵԲ. ՅԱԿՈԲԵԱՆ

Ծանօթ. Խմր. — Իբր յաւելուած մեր յարգելի տշխառակցին ներկայ գրութեան, ուր կը խօսուի զլիսուրար մանիքաքթուրայի ճիւղի մասին, ստորև կը փութանք յիշել ճարտարարուեստի և վաճառականութեան տարբեր ճիւղերու վրայ գործող ուրիշ մի քանի ժանօթ տուններ եւս. —

Ծխախոտի ձիւղին մէջ. — Մ. Թովմանեան և Ռոդիք, Գ. Թիւթիւննեան և Քնկ., Մ. Տէրտէրեան և Քնկ. սիկառէթի յայտնի գործարանները, առաջին երկուքը Ֆիլիպէ, իսկ վերջինս՝ Սոֆիա, Ասոնց առաջիններուն վարիչները՝ պ. պ. Արմ. Թովմանեան և Գր. Թիւթիւննեան վերջերս պատուակցան Ն. Վ. Զա-

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆ 1937ԻՆ

## ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Դարրոցական Ամսագիր

Զ. Տարի 1937 — Փլովտիվ

Խմբագիր՝ Հ. Մ. Եղիայեան

Տպագր. «Արքան»

Հասցե՝ «Աթեփան Գարանտ», 3 Փլովտիվ

թիւն կողմէ Քաղաքացիական Արժանեաց 5րդ աստիճանի  
շքանշանալ՝ թագով։

Մըսըրեան Եզրարք (Ֆիլիպէ և Արտինօ), Թագւոր  
Յ. Թագւորեան (Սոֆիա, Ֆիլիպէ և Քըրձալի), Ռուբէն  
Տէրութեան (Սոֆիա), Կիւրինեան (Ֆիլիպէ), Մանուկ  
Մանուկեան (Ֆիլիպէ) ծխախոտի մանիքիւրասիոնի  
և արտածման տուները։

Չուղածոյ արտադրութիւնի. — Փարթամեան Եղ-  
բայրներու (Վառնա), Ամբատօֆի (Բլեւէն), և Վ.  
Էնկիպարօֆի (Վառնա) ձուլուծոյ վասարանի յայտնի  
գործարանները։ Ասոնցմէ Հրանտ Ամբատօֆ վերջերս  
արժանացաւ Ն. Վ. Զարին շնորհած Քաղաքաց. Ար-  
ժանեաց 5րդ շքանշանին։

Էքիպեան՝ ծորոկի զործարանը՝ Վառնայի մէջ և  
Փափագեան-Նահապետեանի «Արարաւ» զործարանը  
Սոֆիայի մէջ, մամլային ճնշումի միջոցաւ երկաթեայ  
և այլ պիտոյքներու պատրաստութեան համար (press-  
wareke)։

Ս. Աստուածատուրեան և Որդիք (Ֆիլիպէ,  
Սոֆիա, Պուրկապ), Պետրոս Թէլլակեան և Որդիք  
(Ֆիլիպէ), Յակոբ Մալխոսեան (Ֆիլիպէ) և յլն՝ եր-  
կաթեպէնի յայտնի վաճառատունները։

Ասիերչութեան և գոհարեղէնի ճիւղին մէջ՝ Օն-  
նիկ Խ. Յովհաննէսեանի, Պերճ Քէրէստէնեանի և

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ

### ՊԱՐՏԷԶ

Պարբերաթերթ

Մանկական և Պատանեկան

Դ. Տարի 1937 — Փլովտիվ

Ամբագիր՝ Յ. Մարաշլեան

Տպագր. «Սլիփան»

Հասցէ՝ Էմիլ տը Լալէլէ, 8, Փլովտիվ

Մարտիրոսօֆի զործարանները՝ Սովիայի մէջ, կ. Ղազարեան Եղբայրներունը Ֆիլիպէի և Գր. Կարտողեանինը՝ Շումէնի մէջ, այս վերջինը ծանօթ՝ իր արտադրած ոսկիէ քենաւարանիրով։

Իսկ գոհարեղէնի մեծաքանակ վաճառականութեան մէջ Յ. Թոսպըյը կեան և Եղբայր (Սովիա և Վառնա) Տէր Սարդիսեան Եղբարք, Ղուկասեան—Գարակէօղեան, Պասմանեաններ՝ Սովիա և Յակոբ Փափաղեան՝ Ֆիլիպէի մէջ։

Գորգաշինութեան մէջ Ստեփան Զաքարեանի, Յասմիկ Թումայեանի, Պողոս Յ. Պողոսեանի ինչպէս նաև Ն. Օ. Պողոսեան—Տէրուկըեանի գործառուները Բանակիւրիշթէի մէջ։

Յար. կ. Թելլալեան և Բնդ. Հաքարեղէնի գործարանը Ֆիլիպէի մէջ։

Ասոնցմէ զատ իր մեծաքանակ վաճառման կուրեոր տուններ՝ մասնաւոր կերպով յիշաստակելի են Երուանդ Արքամեանի վաղեմի մեծ թղթավաճառատանը Ֆիլիպէի մէջ։

Բարսեղ Զիլեանի մանիքաքթիւրի և թէնդիփի վաճառատունը Վառնայի մէջ, ինչպէս նաև Նազաշեան (Վառնա), Հայկ Յակոբեան և Պէտէլեան Եղբարք (Թումանուք), Գ. Կարտողեան և Բնդ., Արմ. Իւթիւնեան, կ. Սարգիս, Մ. Բարսեղեան, Յ. Կուրտուկեան, Թ. Արագեան (Ֆիլիպէ) լաջակի (եազմա) վաճառականները։

Իսկ Խոսկոռ Մխիթարեան որու մասին խօսուած է աւելի վերը, բաց ի եազմայի իր այդ կարեւոր գործէն, վերջին տարիններա հաստատած է նաև զանազան կտաւններ արտադրող «Աբրէթիւր»ի մեծ գործարան մը, ուր կը պատրաստուին խոսէ, սաթէն, թէնդիփ, ևայլն։

«Աբրէթիւր»ի նման գործարանի մը հաստատման ձեռնարկած է նաև Սմբատ Արքիսեան՝ արդիսական շոգեշարժ լուացարանի տէրը՝ Սովիայի մէջ, ներկաւրառութեան յարակից ճիւղով մը։

# „ЮНИОНЪ“

## Ի Ւ Խ Ո Ն

Ապահովագրակո՞ն Ընկերութիւն  
ընդդէմ

Հրդեհի, արկածի և ուրիշ պատահարներու

Հիմնուած 1828ին՝ Փարիզ

Դրամագլուխ և Պահեստի գումար՝  
400,000,000 ֆր. Փրանք.

---

Ամենանպաստաւոր պայմաններով կ'ա  
պահովագրէ արկած (անհատական և հաւա-  
քական), գողութիւններ, ցուցափեղկեր,  
ինքնաշարժի և օդային արկածներ, քաղա-  
քացիական պատասխանառութիւններ

---

Ընկերութեան հրդեհի ճիւղը հիմնուած է  
1829ին Փարիզի մեջ

Դրամագլուխ և Երաշխաւորութիւններ՝  
1 միլիար 859 միլիոն ֆր. Փրանք.

Պուլկարիոյ մէջ կը գործէ աեւլի քան  
40 տարիներէ ի վեր

---

Ընկերութեան Պուլկարիոյ Ընդհանուր  
Տնօրէնութեան Կեղրոնասեղի՝

Սովիա, փողոց «Ալեքսանդր Ա.»  
իր սեփական շենքին մէջ

Популярна Банка „ЗАДРУГА“

ДИЧИНА РЕЧИСТВО ВЪ  
ДИЧИНА РЕЧИСТВО ВЪ

# ДИЧИНА РЕЧИСТВО ВЪ

Ф. I. II. III. IV.

„Даръ Фархадъ, Сръбски пътешественикъ  
Земарада 280

Кръгъ 1300 милиони лв.

Личният ресурсъ.	Държавният ресурсъ.
Личният ресурсъ.	Държавният ресурсъ.
Личният ресурсъ.	Държавният ресурсъ.

Личният ресурсъ. Държавният ресурсъ. 10,987,000 лв.

Личният ресурсъ. Държавният ресурсъ. 22,600,000 "

Личният ресурсъ. Държавният ресурсъ. 24,182,000 "

Финансовите ресурси на държавата, а именно, земеделието, промишлеността и търговията, са във вид на земеделие, промишленост и търговия.

Финансовите ресурси на държавата, а именно, земеделието, промишлеността и търговията, са във вид на земеделие, промишленост и търговия.

Финансовите ресурси на държавата, а именно, земеделието, промишлеността и търговията, са във вид на земеделие, промишленост и търговия.

Финансовите ресурси на държавата, а именно, земеделието, промишлеността и търговията, са във вид на земеделие, промишленост и търговия.

## ՀԱՅԸ ԻՆՉԵՐ ԲԵՐԱԿ ՊՈՒԼԿԱՄՐԻԱ.

(Հատուած մը «Հայոց նպաստը Պուլկարիոյ» գործեն)

### Ա. — ՄԵՏԱՔՍԻ ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍԸ



Մետաքսի պատրաստութեան գործը մէկն է Պուլկարիոյ կարեւոր ճարտարարուեստներէն, որու ստեղծումին մէջ Հայերը ունեցած են խոշոր, անփոխարինելի բաժին մը:

Արգարեւ, տոկէ շուրջ կէս դար առաջ, երբ չառ մը երկիրներու համար զազունիք կը մնար մետաքսի պատրաստութեան գործը, Պրուսացի Յա'լոր Գարակէօղեան և որդին՝ Մարտիրոս անոտն Հայերը կ'ըլլան որ տուջին անգամ հնմը կը դնեն Պուլկարիոյ մէջ մետաքսի թել քաշելու (ֆրլոթիւր) ճարտարարուեստին, Ֆրլիսէի մերձակայ Սթանիքտաք քազաքին մէջ հասատելով մետաքսի մանարան մը, Առույի՛ն Մանարանի Պուղարիոյ: Ասոնք՝ աջակցութեամբ Վըլքօ Շոփով անուն անձին որ նիւթապէս կ'օգներ իրենց, նախ կաիրնէն բերել կուտան յոյն կիներիբ զործաւորուհր, իսկ 1892ին երբ կ'աւարայ նոր զործարանին շինութիւնը և գործը կ'ընդարձուկուի հասնելով մընչեւ 80 տառ գտնի (մանձըլըք), Պրուսացէն բերել կուտան Յակոբձան Քիւփուէլէնեանը, որ նոյնապէս ըլլալով մանարգէտ մը՝ կը վարէ զործառաններբեն անօրէնութիւնը:

Պուլկարիոյ այս անգրանիկ մանարանը փայլուն կերպով կը զործէ քանի մը տառնեակ տարբներ, վաշելով մեծ վարի մասնաւորաբար անզլիական մեծ տառներու և Օսմ. Թրումասան մօտ Մանարանի արտադրութիւնները ամբողջութեամբ կ'արտածուին կիսն-

և Լոնտոն, ուր մեծ զնահատման կ'արժանանան։ Դըժ-  
բախտաբար, սակայն, արուեստական մետաքսի երևումը  
եւրոպական հարաբարակներու վրայ, մեծ հարուստ մը  
կու առաջ այս ճարտարաբուեստին և Գարակէօղեանք  
ի վերջոյ կը հորկագրուեին փակել զործը՝ Պալքանեան  
Պատերազմէն քիչ առաջ։

Գարակէօղեաններու այսպէս զործէ քաշուելէն  
վերջ տարիներ անտեսուած միացած է մետաքսի այս ճար-  
տարաբուեստը, մինչեւ որ 1922ի գաղթականութեան  
ծոցին մէջ վերստին կեանք կը տրուի անոր։

Այս անդամ Խաչիկ Թերզեան անուն անձը, որ մե-  
տաքսի յայտնի զործարանատէրերէն էր իր ծննդավայ-  
րի Պրուսայի Ճերան գիւղին մէջ, նոր գաղթականու-  
թեան հետ գալափ Պուլկարիա, Խաչվալոյի մէջ կը ճեռ-  
նարկէ մետաքսի մանարաններու հաստատման և կը  
հանդիսանայ այս գեղեցիկ ճարտարաբուեստին նոր և  
գլխաւոր մզում տուաղը Իրմէ վերջ կու զան իր եղ-  
բօրորդին Ռուբէն Թերզեան որ Ռուսածուքի մէջ կար-  
գաւորողը կ'ըլլայ Մազլըմեան—Գուրպէթեանի մանա-  
րանին, ինչպէս նաև՝ նոյնպէս Պրուսացի Պետրոս Ազ-  
րայեանը Ֆրիլապէի մէջ, այժմ հանգուցեալ ի Փարիզ,  
որոնց շատ բան կը պարտի այս ճարտարաբուեստը՝ Գա-  
րակէօղեաններէ անմիջապէս վերջ։

Անցնելէ առաջ Փիլաթիւրի վրայ ներկայիս զոր-  
ծող հայկական ֆիրմաններու, կ'արէէր սակայն հոս քա-  
նի մը խօսքով ծանօթացնել մետաքսի ճարտարաբուես-  
տին սերտօրէն կապուած ուրիշ Ճեռնարկութիւն մը ես,  
որ է խոզակի հունական առաջին անդամ պատրաստու-  
թիւնը Պուլկարիոյ մէջ, նոյնպէս Հայու Ճեռքով։

Ասկէ մինչեւ 40 տարի առաջ խոզակի հունակարը  
արտասահմանէն կը ներածուէին Պուլկարիա, ուր մինչ-  
քեւ 5,000 տուփ (ոռու, ունցիա) հունա կը սպառէր  
ասրեկան։ 1896ին Մարտիրոս Գուրուեան Պրուսացի  
Հայը կը ճեռնարկէ առաջին անդամ հունակարու Պուլ-

կարիոյ մէջ պատրաստութեանը և Սթանիմաքայի մօտ «Վոտինա» վանքին մէջ կը յաջողի մէջտեղ բերել շեշրամի տեղական տռաջին հունտերը (տաւլզզլի), որոնք իրենց տեսակին մէջ կը մրցէին զուրսէն մինչեւ այդ թուականները ներածուած հունտերուն հետ։ Այս ձեռնարկով նոր և մեծ զարկ տրուած է Պուլկարիոյ մէջ խոզակի զործէն։ Այդ հունտերու ապառումը 1931ին հասած է մինչւ 54,000 տուփի (օռօշ), որ կը նըշանակէ շուրջ 3 միլիոն քիլօ խոզակ։

Իսկ հունտերու տեսակներու ազնուացման զործին անփոխարինելի ծառայութիւն մատուցած է աւելի վերջերը Միհրան Խանձեան Որդիք արտածման յայտնի տունը։ Սա 1923ին բանալով նուեւ Պուլկարիոյ մէջ մասնածիւղեր (Ֆիլիպէ և Քալոֆէր), գիտական նորագոյն մեթոսներով մեծ զարկ տրուած է շերտամի հունտերու ազնուացման, քիմիական մասնառոր աշխատանոցներու մէջ զուգաւորելով զանոնք։ Ազնուացուցած է մասնաւորաբար Պաշտամի ցեղը, որմէ մեծամեծ արդիւնքներ ձեռք բերուած են յօդուած Պուլկարիոյ շերտամարտական գործին։ Ի վարձ իր այս կարեւոր ծառայութեանց՝ տեղույս զործատան վարիչը Ներսէս Խանձեան՝ նախկին ընթացաւարտ Մոնթէլիէի Երկրագործ։ Համալսարանի արժանացած է Ն. Վ. Զարին Քաղաքացիական Արժանեաց շքանշանին։ Այս տռնը որ զայութիւն ունի 35 տարիներէ ի վեր, Պուլկարիոյ մէջ զործած է 1923-1926 տարիներու ընթացքին և միայն Ֆիլիպէի մէջ աշխատացած 4-500 զործաւոր։ Իր այդ չորս տարիներու ընթացքին արտագրած է աւելի քան 80,000 տուփ (օռօշ) հունտ, տարեկան 20,000 տուփի հաշուով, ինչ որ տննախընթաց էր։

Այժմ, անցնելով ներկայիս զործով մետաքսի մասնաբաններու յիշատակութեան, փութանք յայտնել թէ ասոնց գրեթէ բոլորն ալ կը զործէն։ Պրուսայի ախպի

աւազաններով (մանձըլլըք), լոցի և մի քանիներէ, որոնք  
ունին նաև խաղական աւազաններ։

### Ծուսաձույ

Արամ Աւետիսեան, Պուլկարիոյ Փիլաթիւրի մեծակոչն զործարանը որ անի 102 աւազաններ, 40ը էտաղական և 62ը արեւելեան (Պրուսայի տիպ)։ Ասոնցմէ զատ իր հաշւոյն կը զործեն նաև մասնաւորներ ինչպէս Ալբալոյինը 82 և Մազլըմեան—Գուրպէթեանինը՝ 48 աւազան։

Մազլըմեան—Գուրպէթեան Փիլաթիւրի հին տուներէն՝ 48 աւազանով։ Ունի նաև մետաքս կերպասի և զլիսու «գարէշ»ներու զործարան մ'ալ։

Ծուսրէն թէրզեան՝ նախկին վարիչ Մազլըմեան—Գուրպէթեան մանաբանին։ Ունի 12 աւազան։

Մանուկ Թէրզեան՝ 8 աւազան։

### Խասիվով

«Սիլիա» Ընկերութիւն, կազմուած՝ Հրանով Հառատիկեանէ, Խոկէնտէրեան Խզբայրներէ, Սորդիս Յովհաննէսեանէ, Հմայեակ Խորսիկեանէ և Արսէն Թոփեանէ։ Ունի 42 խոալ, և 34 արեւելեան աւազաններ։

Ասկէ զատ զոյսութիւն ունի նաև «Բաշկուր» անուանը Ընկերութիւն մը եւս, հիմնուած երեք Հայերէ (Յ. Մանուկեանէ, Գ. Թէրլէմէզեանէ և Բ. Գարուլեանէ), որտոնցմէ ապա երկուքին քաշուելուն հետեւոնք քավ մուտ զործոծ են օտարազգիներ ևս։ Ունի 36 աւազան։

Դավարոս Տէմիրձեան՝ 12 աւազան, Օննիկ Յովհաննէսեան՝ 12 աւազան, Վարդերես Գաղանձեան՝ 10 Բարունակ Գիւլիսանեան՝ 8 և Կարսապետ Կիւլմէզեան՝ 8 աւազաններ։

### Գիշիպէ

«Մետաքս» հայկական Ընկերութիւնը որուն վար-

Հութիւնը կը կազմեն Խաչիկ Թերգեան, Յակոբ Մունուկեան և Զարեն Շիշմոնեան՝ Ունի 20 տւաղան:

Անդրանիկ Փափագեան՝ 28 տւաղան:

Գէորգ Աստուածառուրեան, որ իր անհատական ձեռներէցութեան արդիւնք Փիլաթիւրի զործը ընդարձակելով վերածոծ է բաժնետիրական ընկերութեան՝ «Քորբինա» անուամբ, որուն կ'անդամակցին մի քանի պուլկարմներ։ Ունի 30 իտալական և 90 արեւելեան տւաղաններ։

Արքակ Գափուձեան՝ 8 և Վարդելան՝ 4 տւաղան:

Սոգիս

Արտմ Խորսիկեան՝ 18 տւաղան:

Յովակի Վարդանեան՝ 14 տւաղան:

Վառնան

Յարութիւն Թիրեաքեան՝ 20 տւաղան:

Մշիկն

Յակոբ Եղեկիէլեան՝ 20 տւաղան:

Թ. Փազարձը

Աշբեան՝ 6 տւաղան:

Ներկայացնելով հոս պուլկարանայ մանարաններու այս հակիրճ պատկերը՝ զոր ջանացինք հնարաւոր շափով կատարեալ ընել՝ փափաքելի պիտի նկատէ-ինք որ վերջին տարիներս մետաքսի զործածու-թեան գտած ծաւալումէն մեր ազգակիցները աւելի ևս խթանուելով ջանային չգանգաղիլ մետաքսեղէնի և այլ ճարտարարուեստներու նոր զարկ տալ, այսպէսով յաւերժացնելու համար այն նախաձեռնող ողին՝ որոնցմէ առաջնորդուած Հայեր՝ տարիներ առաջ բերին ու զար-դացուցին խոզակի և մետաքսի այս պատրաստութիւնը իրենց երկրորդ հայրենիքին՝ Պուլկարիոյ մէջ։

## ՏԱՐՈՒԱՆ ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐԸ



«ՀԱՆԴԻՇ ԱՄՄՈՅԲԵՍՑ».—Վիեննայի Մխիթարեանց հանդիսաբանին մէջ Հոկտ. Յին տօնուեցաւ հայոգիտական մեր լաւագոյն ուսումնաթերթին յիսնամեայ յարեւեանը՝ նախաղահութեամբ Ուլստին Ընդհ. Արքայ Գեր. Հ. Մեսրոպ Վ. Հապողեանի:

Քիչ թերթերու վիճակուած է մեր մէջ պահել իրենց արդիւնաշատ զոյութիւնը երկար տարիներ։ «Հանդէս Ամսօրեայ» այնպիսիներէն է որ նիւթական և բարոյական խոշոր զոհողութիւններու գնով ամբողջ կէս դար շարունակելէ յետոյ իր ազգանուեր հաստարակութիւնը, այսօր կը ներկայանայ մեզ առելի ևս կենառնակ և հաւատարիմ իր տուաքելութեան որ է՝ ուսումնափառել և գիտութեան ըյօին բերել մեր ամբողջ անցեալն ու ներկան իր բազմապիսի երեսակներով։ Հայ լեզուն ու Մատենագրութիւնը, Պատմութիւնն ու Մշակոյթը և ամէն ինչ որ Հայոցիտութեան կը հայի։

ԲԱՖՖԻ. — Ա. Գրոց թարգմանութեան 1500 տակի համազգային տօնուկասարութիւններէն վերջ կարելի է ըստ թէ հայկական համախմբումի նոր և զեղեցիկ տոփթ մը եղաւ մեր ազգային մեծ վիպասանին ՏՆԴԵԱՆ հայրիւրամեակը (1835—1937), որ զրեթէ մեր բոլոր զաղութներուն մէջ տօնուեցաւ անօրինակ հանգիստառութեամբ և համազգային տօնի մը վայել շուքով։ Հայ թերթերէն շատեր նուիրեցին բացառիկ թիւեր, իսկ Փարիզի մէջ հրատարակուեցաւ հատոր մը անոր կեանքին և գործին նուիրուած։

ԳԱԲՐԻԵԼ, ՍՈՒՆԴՈՒԿԻԱՆՑ. — Հայ մեծանուն թատերագրին յիշասակին Խ. Հայաստանի մէջ տեղի ու-

շնեցած են հանդիսութիւններ, ներկայացում և ցուցահանդէս, որոնց մասին խօսած ենք արդէն մեր Գեղարվութաստական Բաժնին մէջ։ Անկախ ասկէ, իր զորագերէն «Պէպօ»ի ժապաւէնը, քաշուած՝ ի. Հայաստանի Հայկինոյի կողմէ, տարւոյս ընթացքին ներկայացուեցաւ արտասահմանի մեր կարգ մը դաղութներուն մէջ, ինչպէս Պալքանեան երկիրներ, Եղիպտոս և այլն։

Վեր. Խ. Կ. Պէննէենն. — Ապրիլ և Մայիս ամիսներու ընթացքին Ամերիկան զանազան քաղաքներու մէջ տօնուեցաւ Վեր. Խաչատուր Կ. Պէննէեանի հանրային զործունէութեան յիսնամետկը։ Յարգոյ յուբեկարը եղած է ուսուցիչ, աւետարանական հովիտ ու զիլսաւոր հիմնադիրներէն Ամերիկանայ Գաղթային Ընկերութեան և Աշխատանքի Տան և հուսկ ուրեմն խըմբագրապետը «Հայաստանի Կոչնակ» շաբաթաթերթին, որ Վեր. Պէննէեանի կը պարտի զիլսաւորաբար իր բարգաւաճումն ու ժողովրդականացումը։

ՅՈՒՆԻՔ ԱՐ. Թէ՛ՌԴՌՈՎԻՉ. — Լեհաստանի Հայ Կաթոլիկէ թեմը Մայիս 29րն և 30րն՝ Լուվի (Լեհապերկ) և Սթանիսլավովի մէջ մեծ շուքով տօնած է Լվովի Հայոց Արքեպիսկոպոս Յավսէփ Թէսլորովիչի քահանայութեան յիսնամեայ յոթելեանը։ Հանդիսու-

ՊՈՒՆԿԱՐԱՀԱՅԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ

## ՀԱՅԵԼԻ ԱՇԽԱՐՀԻ

Ա. ԺԱՄԱԳԻՐ

Ա. Տարի 1937 — Առֆիա

Խմբագիր՝ Գէորգ Մհորոպ

Տպագր., «Մահվաբայ»

Հասցե՝ Տիկ. Շաքէ Մեսրոպ, Բաւելով, Սոֆիա

(լոյս տեսած 6 թիւ միայն)

թեանց մասնակցած են Լեհաստանի կուրժայնալը, լուսինածէս եպիսկոպոսներ, վեհեն, Մխիթարեանց Արքանցը և այլն։ Խօսուած են ճառեր, ի մէջ այլոց կարտինալի, Քաղաքապետի և Համալսարանի վերաստեսչի կողմէ, վեր առնելով Գեր, Յորիկեարին արժանիքները իրը հայրենասէր, պերճարան քարտզիչ և գիտական։

**ԱՌԱՔԵԼ, ՍԱՐՈՒԽԱՆՆ.** — «Հանդէս Ամսօրեայ» յի յիսնամեակի տօնակատարաւթեան առընթեր՝ Հակո, Յին նոյն վայրին մէջ տօնուեցաւ նաև գրական գործունէւթեան յիսնամեակը ծանօթ բանասէր Առաքել Առարտիսնի, որ «Հանդէս Ամսօրեայ» հիմունէն ի վեր ամենահին աշխատակիցը եղած է յիշեալ թերթին, նախապէս կ. Տիւրեան կեղծանունով։

Գործերն են՝ Խորհրդաւոր Աղջրիկը (վէպ), Հայկ, Հարցը, Հորդանա և Հայեր, Բեղդիտ և Հայեր, Աղես, Մահրաշեանց, Կովկասեան շենուն մէջ, Սկա Ծովու ուստական հզերի, Ֆիւզուսի և Ա. Խորեացի — L'influence iranienne dans la littérature géorgienne ևայն։ Եղած է վարիչ Ալ. Մանթաշեանց քարեզի մեծ արդիւնարերութեան։

**Հ. ԹԱԴԻՋՈՍ ԹՈՄԱԾԱՆՆ.** — Առանց ցոյցի և անապաւուկ — ինչ որ յատկանիչն է Մխիթարի տան — Հակո, 17ին տօնուած է Ա. Պապարու մէջ քահանայու-

**ՊՈՒՆԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1937ԻՆ**

## ՓԱՐՈՍԻ ԾԻԾԱՂԸ

Ծարաթաթերթ

Երգիծական յաւելուած «ՓԱՐՈՍ» ի

Ա. Տարի 1937 — Փլավտիվ

Պատու, Խմբ, Տ. Մարտիրոսեան,

Տպագր. «Փարոս»

Հասցե՝ «Օֆելէնոքա», Յ. Փլավտիվ

թեան յիսուամեայ յորելեանը Հ. Թաղէսս վ.։ Թոմա-  
ձանի, վաստակաւոր գաստիարակ և քաջ զբանարարէտ  
Մխիթարեանին, որուն կրթական և տեսչուկան գոր-  
ծունէութեան սահմանները կ'երկարին մինչեւ Պոլսոց  
Մխիթ. վարժարանները Ան ծանօթ է նաև իրը հե-  
ղինակը զբարարի «Առաջին քայլ ի գրոց բարբառ» և  
այլ գաստգրքերու, իրը թարգմանիչը Պուտոյի «Ար-  
ուեստ Քերթողութեան» գործին, ինչպէս նաև յօրի-  
նողը թատերակներու շարքի մը իր սաններէն էր ի  
մէջ այլոց ողբ. Հ. Արսէն Գաղիկեան, որ մեծ յար-  
դանքով կ'արտայայտուէր իր ուսուցչին մասին։

ՎՐՈՓ. ՄԱՆԻՍԱՋԵԱՆ. — Տիթոյթի (Ամերիկա)՝  
մէջ Փետր.ի վերջերը տօնուած է Փրոֆ. Մանիսաճեանի  
ծննդեան 75 ամեակը։ Հորելեարը եղած է 25 տարիներ  
Մարզուանի Ամերիկեան Գոլէժի գիտական ճիւղերու  
ուսուցչապեան և ծանօթ է իրը քաջ լեզուաղէտ։

Աշխատակցած է թերթերու՝ մամնաւորարար «Կոչ-  
նակ»ի՝ զանազան գիտական և այլ գրութիւններով։

ԴԵՐԱՍԱՆ. ԳԱՐԱԳԱԾ. — Մարտի 16ին Պոլսոց  
մէջ տօնուած է Պոլսանայ վերասան Պ. Գարագաշի բե-  
մական գործունէութեան 45 ամեակը, նախաձեռնու-  
թեամբ հայ և թուրք արուեստակիցներու։

Գարագաշի իրը տրամի և օրերէթի գերասան կը

ՊՈՒԼԿԱՐԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԻՒՆԻ 1937ին

## ՄԵՂՈՒ

Երգիծական Շաբաթաթերթ

Ե. Տարի 1937 — Սովիա

Արտօնատէր՝ Գ. Հալաճեան

Տպագր. «Մասիս»

Հասցե՝ «Զար Միմէսն» 72, Սովիա

գրաւէր աչքառու տեղ մը մասնաւորպար թուրք բեմին վրայց իր յորելքնական հանդիսաւթեան բերած են երենց մասնակցութբւնը Քաղաքապետական Թատրոնը՝ որիսով մը և Հաւք օրերէթի խումբը՝ օրերէթով մը՝ Մասնակցած է նաև տիկ. Քնարը Բոլոր արուեստագէտները ողջագուրուած են յորելեարին հետ:

**ՍՏԵՓԱՆ ՀԻՆԴԼԵՍՆ.** — Փլովտիվի մէջ Մայիսի սկիզբը տօնուեցաւ պուկարանայ ծանօթ իրաւաբան Ստեփան Մ. Հինդլեանին հասարակական գործունէութեան երեսնամեակը: Յորելեարը եղած է ուսուցիչ քանի մը տարիի չափ Վառնա և Փլովտիվ, իսկ 1912էն անդին աւարտելէ վերջ Սովիայի համալսարանի իրաւաբանական ընթացքը՝ հաշտարար դասաւոր Փլովտիվի մինչև 1915, ապա փաստաբան ցարդ: Աշխատակցած հայաթերթերու հասարակական նիւթերով և վարած ազգ պաշտօններ:

**ԳՐԻԳՈՐ ԶԱԲԱՐԵՍՆ.** — Սովիա, սուրեկամներու սեղմ շրջանակի մը մէջ անցնող Նոյեմբերին պ. Գրիգոր Զաբարեան տօնեց իր առեւտրական գործունէութեան երեսնամեակը և այդ առթիւ բացումը կատարուեցաւ սեփական նորակառոյց կեդրանատեղիին: Իր առեւտրական գործունէութեան մասին խօսուած ըլլառվ Տարիեցոյցին մէջ այլուր, կը փութանք աւելցնել միայն թէ պ. Գր. Զաբարեան աւնեցած է նաև հանրային գործունէութիւն, երկար տարիներէ ի վեր վարելով Պուլկարանայ Թեմական Խորհուրդի ասենապետութեան ծանր պաշտօնը և իր նախաձեռնող ոգիին կը պարտինք տառելապէս Սովիայի Ազգ. Տան շինութիւնը:

\* \*

Իսկ 1938ին որոշուած է տօնել Կիլիկիոյ ծերունակարգ Տ. Մահակ Կաթողիկոսին, ծանօթ գրագէտ Արշակ Զօպանեանի, բանասէր Կարապետ Բամաջեանի յորելեանները և կազմակերպել յարգանքի հանդիսաւթիւններ նութբուած Ամիրառվլաթ Ամասիացի մէծ բըժըշկապետին, միջնադարեան տաղասաց Ֆրիկի, ուսուանայ վիպասան Պերճ Պոչշեանցի, Միք. Նալբանդեանի ինչպէս նաև Երեւանի Բժշկ. Համալսարանի 15ամեակին:

# ԵՐԱԳՐԱԿԱՆ

## ՄԵԶՄԻ ԱՆԴԱՐՁ ՄԵԿՆՈՂՆԵՐ

1937. Յունիսար 14. Հոռմ Մայր Ելպիս Կալվաջեան, Բնողն. Մհետաւորահի Անարատ Յղութ. Մայրապետներու: Ծն. Տրապեզոն 1871 Մայիս 16ին: 1887ին ստացած վանական սքեմ Պոլսոյ Անրու. Յգ. վանքէն, ուր ապա վարած ուսուցչ. և տեսչ պաշտօններ: 1933ին ընտր. Փոխ—Մհետաւորահի, իսկ 1933էն Բնողն. Մհետաւորահի: Խորազգած բանաստեղծուհի և թարգմ. «Փարփռլա» և «Մարիամ Սթիւարթ» թարգ. ներու: Ֆրանս. կոսուալարութենէն վարձատրուած Officier d'Académie շքանշանով: — 18. Թրենթօ (Խառլիո) Հ. Մկրտիչ Վ. Զերչեան: Ծն. Կիւրին 1894 Դեկտ. 27ին: Աւարտուծ Հոռմի Ռւբրանեան վրժ. ը: 1919ին ձեռնորբ. իսկ 1935էն Յիսուսեան: — 28. Նիւ Եորք՝ Հրանդ Թէլֆէեան, գորդի վճռկ. : Ծն. Կեսարիա 1878ին: Նուիրուծ Նիւ Եորքի Հայ Աւետ. Կեկեղեցւոյ շինութեան և Թէլֆէեան Աւետ. Գոնոտին 10,000ական տոլուր:

Փետրուար. 4. Կ. Պոլիս Ստեփան Ակայեան, մանրանկարիչ և ճարտարապետ: Ծն. Կ. Պոլիս 1870ին: Վկայեալ Պոլսոյ Գեղարուեստից վրժ. էն: Մանրանկարչ. իր գործերը գնահատուած ֆրնս. և թրք. կառավարութիւններէն շքանշաններով: — 11. Նիս (Ֆրանսա) Վաւգան Մալովիեան, հոչակառոր ծովանկարիչ: Ծն. Տրապեզոն 1871ին: Աշակերտած Կարնոյ Սանասարեան վրժ. ի և ապա Պերլին Գեղարուեստից Ակադեմիի մէջ բնանկարի նշ. վարպետ Փրոֆ. Պախթի և ծովանկարիչ

**Գրոֆ. Կուտէիք:** Կանոնին գնահատուած օստարներէն իրը նկարիչ։ Անդամ գերժ, «Թէրայն Պերլինէր Քունցլէրախ» կազմոկերպած նկրչ. բազմաթիւ ցուցահանդէսներ եւ բոսպ. մեծ սասաններու մէջ։ Իր զործերը զորդն են եւրպ. կարևոր թանգարաններու և սալոններու։ Իր մահը սպացին հոյ և օստար թերթիր։ (Իր նկարը և իր մասին տես՝ էջ 93)։ — **27. Կ. Պոլիս:** Տաքք. Արքին պիյ. Տեղովլերեան, գնդապեան ծն. Թոգոսթ 1858։ Վը կայեալ Պոլսոյ Զին։ Բժշկ. վրժ. էն։ Վիրաբուժապետ Էտիրնէի տար Հայոսար Փաշայի գին։ Հիւանդանոցներու։ 53 տարի ծառայուած երկրին և յարգուած բալորէն։

**27. Կ. Պոլիս:** Եզնիկ Ծ. Վ. Պալպայեան։ Երտասազէմի Ժառանց գուսորացի նուխկին սան. 50 տարիի չափ ծառայած Միարանութեան և վարած վարչ. պաշտօններ։ Եղած առաջնորդ Տրապիզոնի, Աֆ. Գարանիոսորի և Քէօթահիոյ։ Իր օրով շինուած Տրապիզոնի հոյսակառ հիկեցին։ Վերջերս քարոզիչ Պոլիս։ Քհոսրդի՛ Ստեփան փոշա Ասլաննեանի։

**Մարտ 10.** Երտասազէմ Բարբուդիմես Ծ. Վ. Թագանեան։ Գիւաւոր գերակատարներէն Զէյթունի ապստամբութեան, ծանօթ։ Զէյթունի «Վեղարասուր Ներսուը» անուանը։ Ծն. 1849ին Զէյթուն։ 1888ին՝ վարդապետ և վանահայր Ֆաննըին։ Զէյթունի հարցերավ բանասարկուած 1890—91ին Հալէպ։ 1891—95 վերատին վանահայր Ֆաննուզի։ 1895ի ապստամբութեան մէջ սասանձնած զործոն գեր։ Դաւոլ բանտուած 1896ին։ Անցած Եղիպատ (1898—1908) ապա Սիս (1908—1910), ուրկէ՝ Ֆաննուզի վանահայր (1908—1915)։ 1915—1918 աքսոր։ Դարձին՝ Հրջած Ֆաննուզ, Հալէպ, ապա հաստատուած Երտասազէմի վանքը, ուր և վախճ.։ Անվեներ, անբատիր և մեծ հայրենասէր։ — **20. Փարիզ՝ Հերսուլ Սերեան,** 68 տարու։ Ծանօթ առեւոր. Պոլիս և Ֆիլիպէ, Բաջալեր և

մասնակից ազգօգուտ ձեռնարկներու։ Ազգ՝ Երեսփոխան երբեմնէ Հիմնադիրներէն Պալսայ Հայկ, Գրտուտան և Ֆիլիպէի «Ասպարէզ» Խնայող, Ընկթ. (այժմ գրամաֆոռն)։ Իր հարսառութիւնը կատած Բարեգործականինիւ։ Փարիզ Լեւոնի նախիլեան, յայտնի ճարտարապետ Ծն. Կ. Պոլիս 1877ին Որդի՝ Տոքթ. Նախիլեան վաշայի և փեսայ՝ Միք. Փորթուգալ վաշայի։ Վկայեալ Փարիզի Գեղար, Բարձր. վրժ. Են՝ Ա. մրցանակավ։ Հաջակուած իր շինութիւններով, ինչպէս Եգիպտասոյ Նահապեականներու, Մալբհա իշխանուհիի, Խպրոնիս Փաշայի, Ար. Ազգոնիի ևայն. Պոլիս՝ Գալաթիոյ Շիրքէթի Խայրիէի, Միլի Ազգանվար. Ընկթ. շինութիւնները, Վասիլի Նաւանասայցները, իսաներ և այլն. նուև Գանիբրէի Ա. Գր. Լուսաւորիչ եկեղեցին և Փարիզի Նուապարեան Ռունող. Տունը՝ վերջիններս հայու։

- Ապրիլ 1. Գանիբրէ՝ Հայկ Ազատեան, վաստարան խոռն գոտուրունիւ։ 1914 ին դին. քօմիտէր Ատանայի կայարանինիւ։ — 2. Նեւ Եորք՝ Տոքթ. Յակոբ Էնելիպեան, բժիշկ։ Ծն. 1865ին Համբըն Վարած նուև ուսոցչ պաշտօններ Կիլիկիա, Գոնիս, (անօրէն՝ Ճենանեան Գուլժի) ևայլն։ — 4. Շիքտկօ՝ Մանուկ Պատուելի Նարհատեան։ Ծն. 1855ին Մերաստիա։ Ճարտասան բեմախոս, մանկավարժ և քարտզիչ։ — 10. Պէյրութ՝ Տոքթ. Վարդան Փոլատեան՝ բժիշկ, Մարտոցի, 74 տ.։ — 13. Պոլիս՝ Հ. Յակոբ. Ծ. Վ., Քուեան, Վիեն. Միփթարեան՝ Հեղինակ «Հայքի Զմիւռնիս», «Բարձր Հայք», «Աքսորի Ճամբան», «Գերեզմանաստուն Կաթողիկէ Հայոց» արժէքաւոր գործերուն և ցաւցակազրած 51 ձեռագիրներ կարնայ մէջ։ Վարած կրթ. և ժագավարագետի պաշտօններ Պոլիս, Զմիւռնիս և այլուր։ 74 տարու։ — 15. Գանիբրէ՝ Գրիգոր Մխալեան, վաստակուոր կրթ. մշակ։ Ծն. 1866ին Պարտիզակ։ Պաշտօնավարած

Պարտիզան, Զէնեթիլէր, Արմաշ, «Օլածըգ», հուսկ ուրեմն Ամերիկ, Բորձր, Վլթ, ը՝ մինչև 1915ի աքսորը։ Դարձին ուստացիչ Հալէպ, ահասաչ Գահիրէ (1919—22)։ այլն Վերջերը Երասաղէմ Ժառանդասորաց (1924—36)։ Ունի և գր. զործեր «Ժողովաւրդի զաւկի մը յիշաստեները», «Պարտիզանը և Պարտիզակցին» ևայլն։

— 18. Մանչեսթր՝ Գառնիկ Ֆնտվեան, յայտնի վաճառական, ներշուն բանասէր—գրագէտ։ Ծն. 1862ին Պէտքիթաշ (լ. Պոլիտ)։ Շրջանաւարտ Ռուբէրթ Քոլէնի։



Կանուխէն սկսած աշխատակցին Մատիս, Արեւելք, Հայրենիք, Անահիտ, Հանդ, Ամօրեայ, Արոն, Կոչնուկ և այլ լուրջ թերթերու և ուսումնասիրած պատմագրութիւնը, (Խորենացի, Կորիւն, Ազաթմանգեզս) և լեզուարանական հարցեր։ Գործերն են՝ Կոբիւնի «Վարք Մաշթոցին», Օ. Խայեամիքոսեալները (թրպմ.), Շէքքափերի «Անառնիս» և Կղէուպարա»ն (թրպմ.), «Հայոզգիներ ի Բիւզանդիոն» (Կոչնուր) ևայլն ևայլն նուև հայկական սկսածքարտամասոյցի անգլ. թարգմանութիւնը։

— 21. Ազեքսանդրիս՝ Միհրան Թէլեան, վաստարան։ Եղած Ազգ. Պատրիարքարտնի քարտուզար, Ազեքսանդրիս Ազգ. գիւղանազետ, անգամ Բաղ. Ժողովներու և Թէմականիք։ 67 տարու, Պոլսեցի։ — 28. Երասաղէմ Համազասպ Վլթ. Վազարեան. միաբան Ս. Յակոբայ, ծն. 1858ին Պոլիտ Վանքին մէջ վարած պատմախանառութոշտոններ։ — 28. Տիթրոյցիթ (Ամերիկա)։ Տաքը.

Համբ. Skr Կարա վետեան, բժիշկ: Ծն. 1858 Մարտ: Տոքթ. Գիլխոփայսւթեան ձորձթառւնի համալսարանէն և բժշկութեան՝ Մըզկենի համալսարանէն: — 30. Քալիֆորնիա՝ Վեր. Սուենոն Պալմանինան. Աւետր. քարոզիչ: Ծն. 1846 Մարզուան:

**Մայիս 12.** Նիւ Եորք՝ Տոքթ. Գրիգոր ձելալ յայտնի բժիշկ: Ծն. Պոլիս՝ 1868: Վ. Փարիզի Բժշկ. Հմլու. Էն: Գործած Փարիզ (մինչև 1901), Պոլիս՝ (1901-23) Ամերիկա՝ (1923-37): — 28. Ժրնեւ Տմ. Հայաստան Գեղագիւան: Ծն. 1901 Շիրտի: 1917ին կոմունոր. գնդի մէջ. 1918ին գնդացիք-գինուոր Խլքօյի ձիրուրա. ին: Արժունացած Գևորգիեան Խոչչի Գ. աստիճանին: Հետեւած գրկթ. Սարգսոն՝ 1920-23: Ապա դասախոս ուսու գրինթ. գերմ. Թիւրինկէնի համլու. իւ Հեղինակի «Վիշտովների Աշխարհում» գործին (Ա. Հասոր): . . . Լենինական՝ Առ զետ (Սարգսի Մուրախյանեան): Անուանի գրող: Ծն. 1850ին Կարս: Յաճախած Կարսի ծխական, Կոմիլիկաց. Ալեք-սանդրազոլի ազգ. գործացները. Պոլսոյ Վիեն. Միսիթ. վրժ. նու Կոլտթա Սէրայի թրք. լիսէն: Պաշտօնա-վարած Կարս, Պարսու, Գաւրէժ, Լենինական, Թիւֆլիս ևայլն, իրր ուսուցիչ, միջոց մը փաստաբան, խմբա-գիր ևայլն: Աշխատանկցած Մուրծի. Աղբակ. Հանդէսի, Մշակի, Աղբիւրի, Տարագի, Հանդէս Ամսօրեայի, Գաղա-փարի, Հայաստանի ևայլն: Գործերը վէպեր՝ Խեւ Կո-րապետ, Ալմաստ, Քոռ Եզիկ, Ճինոց, Ժառանգորդներ, Բեր-սայի Առաքելը, Թուլումբաջիներ, Վիշտեալայի զազտ-նիքը, Զաւանիր, Պատկերներ, Խմամաթ, Վիստակնիր, իսկ ուսումնասրբութիւններէն՝ Խալիփաթ, Կալուածա-տիրութիւնը Սարգսուականում, Ճորսիսի աւազանը և լու-բիէսներ՝ Շուշան և Արբաֆ թատրերզութիւնները:

**Յունիս 25.** Վենետիկ՝ Հ. Եղուարդ Վ. Այ- րունեան, Վենտիկ. Միսիթ.: Ծն. 1865ին Կ. Պոլիս: Ձեռնադր. 1887ին, տպա աւարտած Հոոմի Տոմինեկ- եանց Հմլու. ի ընթացքը: Աւսուցիչ Մուրաս. Թափ- վրժ. ի՝ 1890-91, ուսումնապետ՝ 1891-97. տպու 15.

առարի մազավրդապետ՝ Պարտիզանիի։ Եղած և վարիչ անդամ Աւաստին և ապարահնապետ՝ իր գործերոն՝ «Միջին ընթացք իմաստասիրութեան»։ Լամամի «Աստուածաբանական ինստիտուտ»ը (թրգ.), և Ալիշանի «Ախաւանու»ի ֆրեն։ Թրգմ. ը. Անդամալյաց էր 17 տարիէ ի վեր։ Նիս՝ Տիկ. Տերեան-Դարզինան խոր ծերութեան մէջ։ Անուանի երգչւհի երթեմն, հաջակուած՝ Մասկուտ և արաստանան։ Ապա իբր ուսուցչուհի երաժտութ։ Հասցուցած բազմաթիւ երգիչ-սանունիներ։ Եսքանամա (ձորոն)։ Տիկ. Տիանա Աղաքեկ Արգար, ծանօթ իր բարեգործութիւններով և անգլ. հրատարակութիւններով։ Աշխատակցած «Կոչնակ»ի, «Հայրենիք» շարաթմաթերթի (անգլ.), և այլն. հայրենասիր, զրուոծքներով։ 1918-20ին Հ. Հանրապետ, ներկայացրցին ծ. Արեւելքի։



Տիանա Արգար

- Օթէլլօ, Լիր Արքայ, Ռւրիէլ Ակոսիթու, Հրն Աստուածներ, Զար Ագի, Թայփուն, Թրիլպի, Ցառութ և այլն։ Շըջած Խուսիա, Պարսկաստան, Թուրքիա, Եւրոպ. երկիրներ, հուսկ ուրեմն Ամերիկա։ Ռւնեցոծ և իր խռամբը։ — 10. Հանաստան (Պարսկաստան)։ Սանուել Սահակեան, 56 տարու։ Աշխատակից իրանահայ և «Յառաջ», «Հայրենիք» և «Հայ Սիրո» թերթերուն։ 25 տարիի չափ վարած աղդ. պատասխանառու պաշտօններ։ — 27. Փարիզ՝ Քրիստոնիան Կեննօվլուհանց, Փարիզի ռուսահայ գաղութիւ ականաւոր զէմքերէն, երթեմնի մէծ վաճառական և պատրաստուած միտք։ Նոր Նախիջեանցիք։

**Օգոստոս 11.** Ժքնեա՛ Սուելիան էլմաս, անուաննի  
երգահան և դաշնակահար: Ծն. 1864ին Իզմիր: Կան-  
խահաս տաղանդ: 13 տարեկանին մասնակցած համերգի,

նույնպելով Լիսոլէն, որուն ներ-  
առաջ 1879ին ծանօթացած Վայ-  
մարի մէջ՝ 15 տարեկանին: Ա-  
շակերտած փրաֆ: Տարի: Քրե-  
նի և այլ վարպետներու:  
1882ին Հեղինակած իր Ա-  
զործը՝ Six Etudes, նույնիրուած  
Լիոլի և 1883ին իր Պօեմենե-  
րը՝ ձօնուած մ. Հիւկոյի:  
Տուած նույնպահանգէսներ Վի-  
եննաս, Փարիզ և այլ եւրոպ-  
ոսատնչերու մէջ: Հեղինակ  
բազմաթիւ երանցու, զործե-

րու միջազգ: արժեքով, սրոնք կը պարփակեն դաշնա-  
կահարութեան տելէն սեսերը: ... Լոյսոն Գևարդ նիկեք-  
խան, եղիսաբահայ ծանօթ գէմք որ  
տէրն էր Ազեքսանդրիոյ երբեմնի  
«Իմելքեան» սիկառէթի զործատան

**Սևապեևմբեր 8. Կ. Պո-  
լիս** Արամ Ենիկըղսեանի, յայու-  
նի մանկավարժ: Ծնած 1871ին  
Կ. Պոլիս: Պէրպէրեան սան: զա-  
սաւանլուծ Պէրպէրեան, Կելրու-  
նական, Պէզազեան և այլ վրժն: Ներ:  
եղած փոխ անօրէն Պէր-  
պէրեանի, տնօրէն՝ Ատափա-  
զարի Կելրոնականի, Աստա-

Ստեփան էլմաս  
նայի, Մագրիգիւղի վրժներու և Ծիշլիի Գարակէօղ-  
եան Որբանոցին Աւանցած իր սեփ. «Արամեան Կրթա-  
րան»ը: Հեղինակ «Բնական Գիտութիւնք» դասագրքեւ-



բուն և աշխատակից թերթերու։ Ակառւափոմի ջերմ ֆաստգով։ . . . Պուքրէչ՝ Մ. Գարավաշ, ոռւս թեմի երաբհմնի ասղանովառը երդիչ։ Ծն. 1887ին՝ Ամմիքէրոպուն հօր կողմէ թռու Գամ. Քաթիսայի ։ . . Աղեքսանզրիան Արամ Շնիֆնեան, անդամ աեղւոյն Քաղաք. Ժողավի և «Նոր Օր»ի հիմնադիր-խմբագիրներէն։ 39 տարու։ . . Պուքրէչ՝ Լեւոն Շարբեան, երդիծագիր և նստիկին ուսուցիչ։ Աշխատակից թերթերու, մասնաւորաբար Պոլոյ «Վերջին Լուր»ի, Պուքրէչի «Պահակ»ի, Ամերիկ. «Պայքար»ի և այլն։ Հրատարակած «Ծանիղ» երդիծաթերթը Հեղինակ վիպական մի քանի զործերու։ 57 տարու։

**Հոկտեմբեր 23.** Պուքրէչ՝ Արքիս Ֆեսինան։ Ծն. Ակիւտար 1869ին՝ Պէրպէրեան ոսն և ափս ուսուցիչ անդ։ Քիչ վերջ Օսմ. փոխ հիւպատոս Պրայլայի և Կալոցի (Ռումանիա)։ Օրմանեան Պատրի հրաւէսով՝ 1895-1908ին՝ Ա. Գործակատար Պատրիարքարանի։ Սպա Թամ. հիւպատոս Սերպիոյ և Յունաստանի ուր և պատերագմի ընթացքին վարած զեսպանութիւնն Զինապատրակն վերջ՝ Ռումանիա՝ «Բրեւէտէրիա» և այլ ապհավգը. ընկթ.։ Յարգուած զէմք մը Նախագահն էր Ռումանիայ Միութեան և «Արձէշ» հմգրծ.։ ընկրթ.։ Յուղարկատութեան Յուսիկ Արք., պ. պ. Գումաքճեան, Յ. Խնդիրեան, Լ. Շահազդիեան, Յ. Ճ. Սիրունի և Յ. Պապիկեան։ Պամբանական։ 26 Պէջը բաժ. Գեր. Տ. Աւետիս Պետրոս ԺԵ. Արքիարեան, Կաթոլիկո-Պատրիարք Կաթողիկէ Հայոց։ Ծն. 1856ին Ակն։ 1873-76ին՝ Պոլիս՝ 1876-1883ին Համի Ուրբանեան և 1883-1884ին Լեւոնեան կղերանցին աշակերտելով՝ քահանայ ձեռնդր. 1884ին։ 1890ին Եպիսկ.՝ Խարբերդի թեմին, 1898-1905՝ Պատր. փոխանորդ Պոլսոյ։ 1909ին՝ Առաք. աեղապահ, 1911-1922՝ Թեմական Մարաշի, 1923ին՝ Պէյրութ՝ Պատր. Փոխանորդ։ 1931 Հոկտ. 17էն Հայ Կաթողիկէներու Կաթողիկոս-Պատրիարք։ 1933ին տօ-

նեց իր Քհնյալ. Յիսոնամետկը: Յարգուած օտարներէ և սիրուած իր հօտէն:

**Եռյեմբեր 6.** Կ. Պոլիս՝ Տ. Ար'յատակէս Ա. քննյ. Հասարշեան, Սւապերէց Սամաթիոյ: Գրասէր և երաշըշտասէր. աշխատակցած թերթերու բանասիր. և երաժշտ. յօդուածներով: Իր հեղինակած «Պատմութիւն Հայ Զայնագրութեան» երկը վարձատրուած է իզմըրեանց մրցանակով: Կը ձգէ նուե ձեռագիր զործեր:

**12.** Կ. Պոլիս՝ Պետրոս Կարապետեան, Տաճկարանուուսուցիչ: Ծն. 1869ին: Պէրպէրեանի ոնուրանիկ սաներէն և ապա ուսուցիչ, առելի վերջը տնօրէն անդ: Ունեցոծ և իր սեփ. վարժադանը Սկիւտար: Եղած քարտուղար Օսմ. Պետ. Խորհրդոյ Դիւտնին Հեղինակ թուրքերէնի բազմաթիւ վասագրքերու և թրք. Հայ բառուրաններու՝ Պ. Զէքի անուշան տոնկ, նաեւ Սոմաթիոյ եկեղեցիին յորելինական հատորին: Ունեցոծ և հանր. կեանք. անգամ Աւսմի. Խորհուրդի, Յորել. հանդրութեանց ևլու Միջոց մը վարած Ազգ. Հիւտնդանուցի տնօրէնութիւնը:

**14.** Թիֆլիս՝ Յակոբ Յալոբեան, բանաստեղծ: Ծն. 1869ին Գոնձակ. սկսած զրել 1893ըն «Մուրճ»ի մէջ: Երգիչ բանուար զասակարգի: Հայկ. և վրական կառավարութիւններէն ստացուծ «Ժողովրդական բանաստեղծ»ի տիտղոսը: Գործերը հաւաքուած են «Երկերու ժողովածու»ի մէջ և թարգմանուած առևսերէնի, վրացերէնի և թուրքերէնի: Թարգմանած Առա Նեկրիի զործերը և ուրիշներ: — **28.** Երեւանի փըրոֆ. Աւելոնս Գալանքար, վաստակաւոր գիտաւու. առքիթ. գիւղաստնուեսական գիտութիւններու և զասախօս անասնաբժ. հիմնարկութեան: Ծն. 1859ին: Ուսուծ Փեթրալսքի զիւղտնուես. ակադեմին: 1930ին փոխաշրուած Հայուստան իրը Հողմովկոմատիք (երկրգծ. նախարարթ.): Խորհրդական և զասախօս: 1931ին կը կազմակերպէ կաթր փորձագիտ. աշխատանուցը: Աւնի անսամնապահութեան և կաթնաստեսութեան մասին դիա. աշխատութեան և կաթնաստեսութեան դիան զիա. աշխատութեան և կաթնաստեսութեան դիան զիա. աշխա-

տութեան և կաթնաստեսութեան դիան զիա. աշխա-

անտեսութեան շուրջ: — . . . Գոհիրէ Տաքք. Պետրոս Անդրեան: Պոլսեցի բժիշկ. ծն. 1871ին: Միւրիէկ և ապա բժշկ. վրժ. է շրջանառարտ 1896ին: Կառարիխա զործած Փարփղ: 1907ին անցած Եղիպտաս և բժիշկ Գահիրէկ Լեյտի Քրօմիրի և ֆրհա. Հիւանգանոցներուն: 1921ին առացած ֆրհա. Կարմիր Խաչեն շքանշան, իսկ եղիպտ. կառավարութենէն՝ Նեղամի Գ. Կարդի պատուանշանը: Հեղինակ բժշկ. և առողջապահ. բազմաթիւ գրքերու, թարգմանուած արարենինի և յարդ զործածուան Եղիպտ. Գիտ. վարժարաններու մէջ:

**Գեկտեմբեր 14.** Պէյրութ Գիր. Պետրոս Արք. Գոյունեան, որ Պէյրութ գացած էր մանակցելու Կաթոլիկէ Հայոց Կաթ. Պատր. ի ընարութեան: 80 տարեկան: **15.** Ֆլորիստ Տիրառուր Տիքինեան, ամերիկանց զործիչ: Ծն. 1884ին Աներէկ: 1903ին Այնթապի Գուէմը աւարտելէ վերջ առուցիչ՝ Եղիպտա, ապա Եղիպտաս, ուրիէ անցած Ամերիկա Ռւսած Հարթֆըրտի Աստուածարան. ձևարանը (1908-10) և Շիքակոյի Համալսարանը ուր աւարտած փիլիսոփայութեան և ընկերաբանութեան ընթացքը: 1907ին ընդհ. քարտուզար Հ. Բ. Ռ. Մ. ի և խմբագիր «Յուշարար»ի: Եղած խմբագիր նուե «Ազգ»ի, «Եսր Կեսնք»ի և այլն: Քարտուզար Հայ Կրթ. Հրմանը կառավարութեան և ասմելավար զործիչ Հեղինակ «Փառքի Ճամբան» վեպին: — . . . Ազեքանդրիս Գրիգոր Մեհրենեան, ծանօթ և սիրուած զրարսապետ Պոլսոյ Եկեղեցիցներուն: Ծն. 1865ին: 1922էն ի վեր հաստատուած Եղիպտոս: Հեղինակ եկեղ. երգեց գրքերու:

Ե. Գ.

**Օանօթ.** — Մեր այս բանի յիշառակուրենէն գուրս կը մնան անշուշտ և. Հայոս ունի մեջ ներքին տնտեր հալածաբներու բերումով պատահած հաւասարան այն մահերն ու սպանուքնեները, որոնք պատած են մրութեան քօղով մը և որոնց մասին հնարաւորութիւնը չունինք նշգրիտ ակղեկութիւն մը ունենալու:

# ՏԱՄԱՐԻԿԱՆ

ՏՕՆԱՑՈՅՑ

1938 ՏԱՐԻՈՅՑ

## ՅՈՒՆՈՒԱՐ

- 
- 1.— ԿԱՂԱԿՈՒԹՅՈՒՆ: Տարեմուտ 1938 թուականին Քրիստոսի
  - 6.— ՏՕՆԱՑՈՅՑ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՒԹՅՈՒՆ
  - 13.— Տօն Անուանակոչութեան Յիուուի Քրիստոսի
  - 15.— Մրգոյն Յովհաննու Կարապետին

## ՓԵՏՐՈՒԱՐ

- 
- 12.— Մրգոյն Սարգսի Զօրավարին եւալլն.
  - 14.— Տեառնընդառաջ
  - 22.— Մրցոց Դեւոնդեանց Քահանալից
  - 24.— Մրցոց Վարդանանց Զօրավարաց
  - 27.— Բուճ Բարեկենդան

## ՄԱՐՏ

- 
- 5.— Մրցոյն Թևողորոսի Զօրավարին
  - 26.— Մրցոց Քառասնից մանկանցն

## ԱՊՐԻԼ

---

- 2.— Ս. Գրիգոր Լուսաւորչին մուտք ի պիրառ
- 9.— Յիշատակ Ս. Պազարու
- 10.— Ծաղկազարդ
- 14.— Աւագ Հինգօաբրի
- 16.— Ճրագալոյց Ս. Զատկի
- 17.— ԶԱՏԻԿ
- 18.— Մ'եռելոց
- 24.— Սպասօն համօռեն Հայ Նահատակաց

## ՄԱՅԻՍ

---

- 26.— Համբարձումն Յիսուսի Քրիստոսի

## ՅՈՒՆԻՍ

---

- 5.— Հոգեզգալուս
- 13.— Մրցոց Կուսանացն Հոդիվեխմեաց
- 14.— Մրցոց Կուսանացն Գալիխմեաց
- 18.— Ս. Գրիգոր Լուսաւորչին ելն ի պիրառէն
- 25.— Մրցոյն Ներսէսի հայրապետին

## ՅՈՒԼԻՍ

---

- 2.— Գիւտ Նեխարաց Ս. Գրիգոր Լուսաւորչին
- 7.— Մրցոցն Սահմակայ եւ Մեսրոպայ
- 9.— Մրցոցն Տրդատայ քազաւորին եւ Աւլսէն Տիկնոց

- 10.— Գիւտ Տիգոյ Ա. Ասուածածնի  
 18.— Ա. օր Պահոց Վարդապէտո.ի  
 24.— ՎԱՐԴԱՎԱՌ  
 30.— Մրբոյն Թաղեսոփ Առաժելոյն

### ՕԳՈՍՏՈՍ

- 14.— Վերափոխումն Ա. Ասուածածնի  
 15.— Յիշատակ Մեւելոց  
 23.— Մրբոցն Յովակիմոյ և Աննայի  
 28.— Գիւտ Տիգոյ Ա. Ասուածածնի

### ՍԵՊՏԵՄԲԵՐ

- 8.— Տօն Ծննդեան Ա. Ասուածածնի ի լԱՅՆԱՀ  
 11.— Խաչվերաց  
 12.— Յիշատակ Մեւելոց  
 24.— Մրբոցն Գեղրգայ Զօրավարին և այլն

### ՀՈԿՏԵՄԲԵՐ

- 8.— Մրբոց Թարգմանչաց Վարդապէտացն մերոց  
 23.— Գիւտ Խաչ

### ՆՈՅԵՄԲԵՐ

- 5.— Մրբոց Հրեշտակապետացն Դաբրիելի և Միթայելի

- 12.— Մրցոց առանելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի  
 19.— Տօն ամենայն Մրցոց  
 21.— Ընձայութե Ս. Աստուածածնի

### ԴԵԿԱՆԱՐԵՐ

- 3.— Մրցոց առանելոցն Թաղեսոսի եւ Բարբողիմեսոսի  
 6.— Մրցոյն Աքզարու քագաւորին  
 9.— Տօն Յղուրեան Ս. Աստուածածնի  
 10.— Մրցոյն Նիկողայոսի Հայրապետին  
 11.— Մրցոյն Միհասայ և այլն  
 17.— Մրցոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին  
 24.— Մրցոյն Գաւրի մարգարեին  
 26.— Մրցոյն Անդրեանոսի Նախառարիաւազին  
 27.— Մրցոց առանելոցն Պետրոսի եւ Պօղոսի  
 29.— Մրցոց Արգոց Առուման՝ Յակոբայ առանելոյն եւ  
 Յովիաննու Աւետարանչին :



ՕՆՆԻԿ ՏԵՐՏԵՐԵԱՆ

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԼՈՒՄՆԱԿԱՐԻՉ

ՓԼՈՎՅԻՎ, ՓԱՂ, ՈՔՆ, ԱԼՔՈՎԱԴՄՐ 33

# ЧИНОВНИЧЕСКО КОСЛ. ЗАСТР. Д-Р О

Основано 1905 г. въ София

По клонъ „Животъ“ има надъ

1,700,000,000 лв.

Резервенъ капиталъ 650,000,000 лв.

Раздадени печалби надъ 60,000,000 лв.

Собственъ Домъ въ центъра на София,  
струващъ нѣколко десетки милиона лв.

Приема застраховки при най-износни  
и ефтини премии.

## ЧИНОВНИЧЕСКА ЗАСТРАХОВКА. СУНЧЕРЛИК.

ЗИМУНОВЪ СПОДЪ 1905 г.

Чебашиби агентство тагр. դրամագլուխի

1,700,000,000 լեվ տ

Պահեափի դրամագլ. 650,000,000 լեվ տ

Բաշխած տահաբաժին աւելի քան

60,000,000 լեվ տ

Մի քանի տասնեակ միլիոն արժող

սեփական ռեզի Առաջինի կեդրոնը:

Դընդունի զանազան ապահովա-

դրութիւններ ձեռնտու եւ աժան

ապահովագիներով:

**ВЛАДИМИРЪ МАНДРАДЖИЕВЪ**  
**Вътрешни-Международни**  
**Транспорти**

Телефони		
София	Пловдивъ	Ломъ
2-52-53	329	54
2-79-74	745	

Най-добра организация за транспорти на тютюни, плодове, зеленчуци и др.

Редовна групажна служба София—  
Пловдивъ—Бургасъ и обратно, също  
отъ Буксъ—Салцбургъ—Виена за България.  
Сведения и оферти бързо-бесплатно.

**ՎԼԱՏԻՄԻՐ ՄԱՆՏՐԱՋԻԵՎ**

Փլովսիլ, Փող. «Օրեգ Փախսիլ» թիւ 13

**ՆԵՐՔԻՆ և ՄԻԶԱԶԳԱՅԹԻՆ  
ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆՑ ՏՈՒՆ**

ՀԵռածայն

ՍՕՅԻՆ.	ՓԼՈՎՍԻԼ.	Լ Օ Մ
2-52-53	329	54
2-79-74	745	

Լաւագոյն Տունը՝ ծխախոտի, պտուղ-  
ներու, բամیջարել էներու եւ այլ փո-  
խագութեանց համար:

Կանոնաւոր խմբական երթեւեկու-  
թիւն Առֆիա — Փլովսիլ — Պուրկազ եւ  
դաշտ: Նոյնպէս Պուբա — Սալցպուրգ —  
Վիեննային դէպի Պուլկարիա:

# ՐԻՈՒՆԻՈՆԵ ԱՏՐԻԱԹԻՔԱ

ՏԻ ՍԻՔՈՒՐԹՈՒ.

**ԱՊԱՀՈՎՈՒԹԻՄԱԿԱՆ  
ԸՆԴԵՐՈՒԹՅԱԲԱՆ**

Հիմնուած 1838-ին

Կընդունի ապահովագրութիւններ  
ընդունել կեանքի, հրդեհի, փոխագրու-  
թեանց, արկածներու, դողութեանց,  
ցուցափեղերու ապահովութեան ելն:  
ԶԱՓԱՀՈՐ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՆԵՐ

Մասնաճիւղեր արտասահմանի զա-  
ւազան երկիրներու ինչպէս ևտեւ  
Պուլկարիոյ բոլոր քաղաքներուն մէջ:

Փւլովիվ շրջանային ներկայացուցիչ  
ԶԱՓԱՀՈՐ ՇԵՇՄԱՆԵԱԿԱ

Փողոց «Քնիեազ Ալեխաներ» թիւ 26  
ՀԵՇՄԱՑՆ ԹԻՒ 376

## ԴԱԶԱՐԱՍ ՏԵՐՏԵՐԵԱՆ

ՓԼՈՎՃԻԼ, Փող. «Քարլովոքա» թիւ 14  
(Քարչիեռքա)

ԹԱՐՄԻ ՈՒ ԿԱՐԿՈՒԱԾ

ՍՈՒՐԵՅ ՎԱՃԱՌՈՒԱԽԻ

# ՄԱԿԱԶԻՆ „ՔՐԻՍԹՈԼ“

ՓԼՈՎ.ՏԵԽ., Փող. «ՑՈՒՅՈ ԱԼԵԽԱՆԴՐ» թիւ 7

**ՄԵՓԱԿԱՆԱՏԵՐ՝ ՄԱՐԳԻՍ ԱԼԹՈՒՆԵՍՆ**



Թարմ ու խարկը-  
ուած ուռեն:  
Հուսաւէս քէյ եւ-  
խախօ գնելու հա-  
մար, այցելեցէք  
մերոյիշեալ վաճառատունը:

## ԹՈՎՄԱՍ ԻԶՄԻՐԼԵԱՆ

**ՏՊԱ.ԲՈ.ՆՈ.ՏԵՐ**

ՓՈՂ. „ՀՐԻՍՈ ՏԻՒՔՄԵԽԵՎ“ № 30 ՓԼՈՎ.ՏԵԽ.

ԿԸ ՏՊԱ.Բ.ՐԷ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ՎԱՃԱՌՈՎԱ-  
ԿԱՆԱՆ ԳՈՐԾԵՐ: ԳԻՐՔ, ԼՐԱԳԻՐ, ԱՅՑ-  
ՏՈՄՈ, ՕՐՈՅՈՅՅ, ՀՐԱՒՐՈՎԻՒՐ, ՄՈՀԱԶԻ,  
ՅԱՅՏԱՐՈՒՐՈՒԹԻՒՆ, ՆԱՄԱԿԱԳԼՈՒԽ, ԵԼՆ,  
ՀԱՅԵՐԸՆ: ՊՈԽՎԱՐԵՐԵՆ ԵԿ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ  
ՀԱՅՈՒՆԱԿՈՐ ԵՐ ՄՈՒ.ԲՈՒՐ Ա.ԺԵԿԱՏՈՒՐ  
ԳԻՐԱՐԱ.ՏՈ.ՏԵՎԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԿՈՐ

# SOФR. ПЕСОЛУ ФЕУЛІРБЕЦЬ

ФО. О. О. Ф. К. 8

ЧЕРВІНЬ ДІДУЧА ГРАФІКА БЕЗ

Ф. О. С. І. Ф., Ф. О. «Ін. Ч. Савіо» р. № 27

**„Хартия“ Съб. Д-во  
Миланъ Петровъ & С-ие  
София**

## ՎԱՀԱՌԱՏՈՒՆ „ԽԱՐԹԻԵԱ“

ՄԵԼ. Ա. ՓԵԹՐՈՅ Է. ԸՆԿ. ԱԹՖԻ. Ա.

«Սվերի Նիբոլա» նրապարակ 1 թւ 1

Փաթոյթի և գոյնզոյն թուղթերու, խու-  
ւաքարտներու և չին թերթերու մթերանոց  
— ԴԻՒՐԱՄԱՉՉԵԼԻ ՊԱՅՄԱՆԵԲՐ —

## ՊԱՂՏԱՍԱՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ



ՓԼՈՎՏԻՎ ՓՈՂ. ՔՆԵԱԶ ԱԼԵՔՍԱՆՏՐ 28

 Կը պատրաստէ „ՊԱՐՄԻԿ“  
մարքայով նուրբ, ճաշտ-  
կաւոր եւ աժանագիւ կօ-  
շիկներու հողաթափներ, ինչպէս նաև  
տղայոց կօշիկներ: Նախընտրեցէ՝ ք  
„ՊԱՐՄԻԿ“ մարքայով կօշիկները:

## ՊԱՐՄԱՆՈՏՈՒՆ

ՏՕՔԹ. ՊԵՏՐՈՍ ՕՐԻՈՆԵՑՆ

(Մատնագետ մանկաբառ և կանաց հիւանդութեանց):

ՓԼՈՎ. ՏԻՎ.

Կը կատարուին ոսկէն տեսակ բժեկական դաշտաններ, ծննդաբերութեան և վիրաբուժութեան վերաբերեալ զարծողութիւններ: Դիւրամատչելի զիներ:

**ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՓԱՋԵԱՆ**  
Փլովտիվ, Փող. «Տէսա Գրայքինու» թիւ 56

**ՀՈՅԱԿՈՆ ՄԻՏՈՒ. ՔՈՒ ՄՈՆՈՐՈՆ**

Առաջարկած պատճեն առաջարկած գործադրութեան պատճեն:

**ՀԱՅ ՀԱՄԱՐ. , ՔՐԻՍԹՈԼ. “**

ՓԼՈՎ. ՏԻՎ. «Ցնեազ Ալեքսանդր» № 32

**ՍԵՓԱԿԱՆ ԱՏԷՐ**

**ԵՂԲԱՐ-Ք ՄՈՒՃԻԿԵՑՆ**

Ամենազդի ընտրանի դասակարգին  
Ժամագրավայր, ուր կարելի է  
այցելել նաեւ ընտանեօք

**ՊԹՂԱՍ ԸՆՏԱՐՁԵԵԾԻ  
ՄԱԿԱԶԻՆ „ՊԻԺՈՒ“**

Փլովտիկ, Փող. «Քնեալ Ալեքսանդր» թիւ 5

**ԱՌՈՒՑՆԱԿԱՐԴ** օօօօօօօօօօօօ  
օօօօօօօօօօօօ ՈՍԿԵՐՉԱՏՈՒԻՆ

ուր կարելի է գտնել ոս-  
կերչութեան և ժամացոր-  
ծութեան վիրտքերեալ տ-  
մէն ունաոկ գործեր, մասանիներ, օզեր,  
այրերաւ, կանանց և պատի ժամացոյշներ,  
բնչովէն նուռ հիւրառնեուկի ընտիր ոսկա-  
ներ: Մաքսւր աշխատանք: Չափաւոր զի-  
ներ: Առաջին այցելութեամբ իսկ պիտի  
չամոզուիք:



**ХОТЕЛЪ „КООП“ ПЛОВДИВЪ**

**ՀՕԹ-ԷԼ „ՔՕՊ“**  
ՓԼՈՎՏԻԿ (Ճումայի հրապարակ)

Առողջակարգ պանդոկ՝ ուր պիտի  
վայելէք մաքուր սենեակներ և սրագ  
ու խղճամիտ սպասարկութիւն:

Նախընթեցէք „ՔՕՊ“ պանդոկը

ՏՊԱՐԱՆ  
„ՄԻՓԱՆ“



ԳԵՂՐԴ  
ԹԵՐՁԵԱՆ

ՓԼՈՎ.ՏԻՎ.      Փողոց «Օփիլշենսիա» թիւ 3  
ՏՊԱՐԱՆԸ ՕԺ-ՑՈՒԿԱԾ Է ՀԱՅԵՐԵՆ ՃՈՒ ԵՒ  
ՄԱ-ՑՈՒՔ ՏԱԼԵՐԻՎ. ԿՐ ՏՊԱԳՐԻ ԱՄԵՆ  
ՏԵՍԱԿ ՎԱՃԱԲԱԿԱԾԱԿԱՆ ԳԱՐԾԵՐ, ԳԻՐՔ,  
ԼՐԱԳԻՐ, ՄԱՀԱԶԻ, ՕՐԱՅՈՅՅ, ԵԽՆ. ԵԽՆ.  
= ԱՐԱԳ ԵՒ ԽՆ.ՃԱՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔ =

## ԿՐՈՆ ՔԱՀՆԱՊԵՏԵԱՆ

ՓԼՈՎ.ՏԻՎ., ՃՈՒՄԱՅԻ ԽԱՊՎՈՐԱԿՐ թ. 2

ԿՐ ՇԱԽԵ ԽԵԲՏ ՀԱ.ՃԱ.ԿԱ.ՀԱ.Ր,  
ՏԱԿՈՒՆ ԵՒ Շ.ԺՈ.Ն.Շ.ԳԻ.Ն ԿՈՇԵԿՆԵՐ,  
ԿԱԼՈՅՆԵՐ ՈՒ ՇՈՅԳՈՆԵՐ:

## ՎԱՀՆԱՆ ՄԵԽԱԼԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԶՈՒԼԱՐԱՆ

ԳՈՂ. Ա. ԹԵՊՏԵՄՎԻԲԻ. ԹԻՒ 22

ՍՈՒՐԱ.

Օժուած է ամեն տեսակ մեխենաներով.

Աշականական առ կը բնդունի  
ապագանելիք

## ԱՇԸՆԻԵ „ՊԸԼԿԱՐՍՅԻ ԲՈՒԺԱ”

**Գ. Ա. ՄԱՂԱՅԵՎԱՐԴԻՎԱՆ**

Փլովարիք, Փող, «Մեթրոպ. Մաքսիմ» թիւ 16  
 (Մայր Եկեղեցին և աղջկանց  
 վարժարանէն քիչ մը լիր)

Աշխատանոց ամեն տեսակ փետուրէ եւ  
 բութէ (փետամազ) առադրուրից ենու:

Եւրապական ձեւով բարձեր, եւ մանհաւ-  
 կալի վերամակ - ծածկոցներ: Ծակոտեքն,  
 Գուլզոր բիէ էալուան ելն: Մանկանց կառ-  
 ներու ծածկոցներ: Միւս պատրաս բուխ եւ  
 փետուր: Մենական աշխատանք, հականե-  
 յուու: Մեր առաջրուրից ենու առաւելու-  
 րիւններն են՝ մաքրութիւն, թեթեւութիւն,  
 գոհացուցիչ ջերմութիւն եւ բացարձակա-  
 սէն անճըգմելի:

Գաւառներն կը նդուին ամեն տեսակ  
 ապագանենք:

## ≡ ՏՊԱՐԱՆ ≡

**„ԹԱՇՎ. ԲՐԱՅ”**

Սեֆաննամակը

## ՊԵՏՐԱՍ ՊԱԼԲՐՈՋԵԱՆ

Առֆիս, Փող, „Վելէց” թիւ 8

— Կը ՏՊԱՇՎ. ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳԱՐԵԲ —

# ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

---

**կց**  
Փոխան Յառաջաբանի      7

## Գ. Բ Ա. Կ Ա. Ն

ԾԱՖՔԻ	Հայ Փողովուրդը	9
ԹԵՇՏԻԿԻ	Անտիպ Նամակ	10
Հ. ՆԵՐՍԻԿ Վ. ԱԿԻՆՆԵԱՆ	Հայ Մշակոյք	13
ԶՈՐԵԶ ՊԼՊՈՒՅ	Պուլկար Երգ	14
Գ. ԳԵՂԱՐՔՈՒՆԻ	Մեռելոց	16
ՏԻԿ. Վ. ՄՈԽՄՃԵԱՆ	Կիբը իբր ազդակ յառաջդիմուրեան	18
ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊ. ԳՈՒՇԱԿԵԱՆ	Պարտիզակ	21
ՄԵՄՈՐՈՎ Վ. ԱՄԱՏՈՒՆԻ	Գրուագ մը մօսաւոր անցեակն	22
0. ԶԱՐՄԱՌԵՆԻ	Երգ Աւեան	26
Տ. ՄՈՐՏԵՐՈՍԵԱՆ	Գասիարակուրեան դերը	27
ՀՕՐԻՇՆ	Յաղրանակն	30
Հ. ՄԿՐՏԻՉ Վ. ՊՈՏՈՒՐԵԱՆ	Մայր	31
ՀՐԱՆԴ ՀՐԱՆԴԱՆ	Սնառակ Ուդին	33

## ՊՈ.ՏՄՈ.-ԲՈ.Ն.Ո.ՄԻՐՈ.ԿԱ.Ն

Հ. ԱՐՄԵՆ Վ. ԳԱԶԻԿԵԱՆ	Աւղղագր. հարցեր (անտիպ նամակ)	37
ԱՐԾՈԿ ԱԼՊՈՅԱՃԵԱՆ	Ադրխանապոլսոյ Հայ Առաջնորդագանձութան դեցիկ դեր կատարող Հայեր	40
ԶԱՔ. ՔՀ. ՇԽՐԻՆՆԵԱՆ	Արականապեկի տեղա- գրականը	48

<b>ՆԵՐՍԻՆ ԳԱՍՏՈՒՐԻՆ</b>	<b>Պուլկարահայ Յիշուտա-</b>	
կարուներ (Ա.—Յար Սամուելի Տա-	50	
պահանջարք, Բ.—Դաշտովոյի Վ. Ա. Ծբը)		
<b>Հ. ՄՓՐԵՄ Վ. ՊՈԼԱՅՈՒՄՆ</b>	<b>Բանալին դաւեռու</b>	
լիրացին	59	
ԽՄԲ. Երեխեզուեան ի Եցնատիս տոպոնամարք մը	61	
Հ. ՄԿՐ. Վ. ՊՈՏՏՈՒՐՅԱՆ	Օւշակ Ալպօյսնեան	62
ՄԻՆՈՍ ԹԷՈԼԵՈՒՅՆ	Եր. Տէր Անդրեանեան	65
ԽՄԲ. (Հ. Գ.)	Ախնակագրական	69

### **ԳԵՂԱՐՔԻՆԵԱՏՈՒԿՈՒ**

<b>ՊԱՍԿ Վ. ԹՈՒՄՈՅԵԱՐ</b>	<b>Երածուորեան</b>	
կրօնուկան լիրը	74	
<b>Գ. ՆԵՐԵԶՈԳՈՎՈՅ</b>	<b>Եղագար. կիսանիր և. Հա-</b>	
յասանի մեջ	80	
<b>ՑԱԿՈՔ Ռ. Գ. ՌԵՆՈՒ</b>	Տաղ Եամատակաց	85
ԽՄԲ. (Հ. Գ.)	Արձանապործ Գր. Ահարոնեան	88
ԽՄԲ. (Հ. Գ.)	Պեղարուեանական արձագանգ	90

### **ԳԻՏԱԿՈՒՆ-ՀԱՅԱՐԴԱԿՈՒ**

<b>ՓՐՈՖ. Վ. ՏՈՏՈՄԵԱՅՑ</b>	<b>Քօրեկորիւ զաղա-</b>	
փարին գործնական արդիւկուորումը	96	
<b>ՏՈՒԹ. Պ. ՕՐՄՈՒՅԵԱՐ</b>	Անուսուորեան	
	պարմաները	
<b>Գ. ԷՐԻԿ ՄԵԶՐԱԳ</b>	Բարեկարծ ի բան արժեքը	106
<b>ԵՐ. ՑՈԿՈԲՅՈՒՆ</b>	Արեւել. Վանառականութիւնը	113
<b>ՆԵՐՍԻՆ ԳԱՍՏՈՒՐԻՆ</b>	Հայր ի Եցիւ բերաւ	
	Պուլկարիս (Ա.-Միսաբ-	
	սի նարտարուեսը)	125

### **ԺՈՒՐՆԱԼԱԳՐԱԿՈՒ**

<b>Ե. Գ.</b>	<b>Տարուան Յորելեաները</b>	130
<b>Ե. Գ.</b>	<b>Մահագրուորիւն</b>	135
<b>Տօնացոյց 1933 տարւոյ</b>		145

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱԶԴ

Կը ցաւինք որ տեղի անձկուրեան պատճա-  
 ռաւ չկրցանք մեր բոլոր յարգելի աշխա-  
 տակիցներու գրուրեանց տեղ տալ: Առով  
 առանց մեր կամտին եր ոք զանց ա-  
 ռին անհիւտացած դեմերու կարգ մը  
 անտիպ նշխարեներ, գրական եւ  
 պատմական շարք մը նիւրեր, կի-  
 ներու եւ երգիծանելի բաժին-  
 եր, պուլկ. օրենտերու մէկ  
 համադրոյր, եւ վերջա-  
 պէս գրախօսականներու  
 բաժինն ու հայկեանի  
 տարեկան ժամանա-  
 կագրուրիւնը: Ա-  
 նոնք պիտի երե-  
 սին մեր 1939ի  
 հաւսորին  
 - մէջ: -

Երակ Գրք  
 Դանիկ Ալպոյանինեանի  
 Դանիկ - Մարտիրոս



Печ. „Сипанъ“ ул. «Опълченска» № 3 — Пловдивъ



ԳԱԱ Դիմնարար Գիտ. Գրադ.



51 0596323

[Sn.]

ԱԼԱՎ

4431

Գիշ՝

Պուղկարիա՝ 40 լեվա  
Բուրմանիա՝ 75 լե<sup>յ</sup>  
Արտասահման՝ 15 դր. դր.

Հայոց  
Խանիք — Մարտիս